



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

Անթիք

371

II<sup>s</sup>  
28

2004

ՔԵՐԴՈՒԱԾՔ

ՂՈՒՆԿԻԱՆՈՍԻ

ՀԱՅԵՐԷՆ

102

ՍԵՐԵՔ  
371

այ՛

ՔԵՐԳՈՒԱԾՔ

ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ԵՐԳՉԻ

ԿԱՐՆԵՑԻՈՅ

ՀԱՅԵՐԷՆ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒԻ

1886

442



նեցած մարտակուռի մը ժամանակ գերի ինկած էր, և իր չքնաղ գեղեցիկութեան համար՝ Խանը ետևէ էր որ Պարսկն զտղան իրեն վաճառէ. բայց սա միշտ մերժէր էր նորա խնդիրն, և կը կասկածէր մի գուցէ օր մը Խանն նենգութեամբ զտղան իր ձեռքէն յափշտակէ: Ասլան շուտով մտերմացաւ Ղունկիանոսի հետ, որոնք ամբողջ օրն իրարու քով կ'անցընէին խաղալով և մանկական զբաղանք: Օր մ'ալ Ղունկիանոսի հօրը, Յարութիւն Աղայի, բացակայ եղած ատեն, առևտրոյ համար հայազգի կտրիճ երիտասարդ մի կը մտնէ 'ի խանն, և կը գտնէ զտղաքն իրենց սենեկին մէջ 'ի միասին, որոնք երկուքն ալ իրենցմէ հեռու գտնուող մօրերնուն յիշատակաւ՝ սրտերնին ելած կու լային: Կը սկսի երիտասարդն սփոփել զիրենք. Ղունկիանոս կ'առաջարկէ կտրճին՝ որ եթէ յանձն առնու լինի հնարք մը գտնել և զԱսլան փախցընելով ազատել, բողոր ընդունած պարգևներն, զորս մէկդի դնելով պահէր էր, իրեն կը շնորհէր: Երիտասարդն 'ի սկզբան կը տարակուսի գործոյն յաջողութեան վրայօք, բայց յետոյ քաջալերելով ինքզինքը և գուժ ձգելով Ասլանի վրայ, կը պատուիրէ իրեն որ գիշեր ատեն ծածուկ խանիս փոքր դռնէն այս ինչ ժաման դուրս ելնէ, և անկէ վերջն ապահով կրնայ լինել իւր ազատութեան վրայ: Նոյն գիշերը յափշտակելով այս կերպով զտղան, քանի մ'օր քաղաքին մէջ կը պահէ, մինչև որ Պարսկէն և Խանէն չորս դին ուղարկուած խնդրակներն յուսահատելով այլ ևս գտնելու զտղան՝ ետ կը դառնան: Եւ երբ ժամանակ վրայ անցնելով խնդիրը կը մտցուի, գաղտնի կը հասցընէ երիտասարդն զԱսլան իւր ծնողաց քով 'ի Շիրակ: Յետոյ ժամանակաւ երբ Ղունկիանոս Շիրակ գաւառը կ'երթայ, կը հարցընէ թէ կը գտնուի արդեօք հոն Ասլան անուամբ անձն, և կը տեղեկանայ որ երկու տարի առաջ մեռած էր Բամբակու Ղարա-Քիլիսէ գեղին մէջ:

Ղունկիանոս աւելի ձգնաւորական առանձնացեալ կենաց յարմարագոյն էր, քան թէ ժողովրդեան մէջ աշխատող քահանայի վարուց, զոր ցոյց տուաւ Լիբանանու վանաց մէջ, զբաղելով միշտ հոգևոր մտածմանց և սոցթից. որով կարծես իրեն նպատակ դրած էր աւելի Ս. Անտոնի ձգնազգեաց վարուցն հետևել յառանձնութեան, քան գործունեայ և ուսումնական եկեղեցւոյ պաշտօնէի մը կենաց պատրաստուիլ. թերևս նաև միւս կողմանէ՝ բնատուր խոնարհութեամբ ինքզինքն անարժան համարելով այնպիսի գերագոյն վիճակի մի, և անոր հետևանք պատասխանատուութենէն վախնալով հրաժարեցաւ վանքէն: Եւ երբ վանականը զինքն 'ի Կարին կ'ուղէին դարձընել, ուր վերադարձեր էր նոյն ատեն Պարսկաստանէն իւր հայրն, իրեն թախանձանաց զիջանելով ուղարկեցին զինքն յԵգիպտոս, ուր կը գտնուէր այն ժամանակ իր քեռայրն Ղարա Օղլան (Ղարայեան) Պետրոս Աղա: Հոն քիչ ատենի մէջ իր փեսին քով ուսաւ անմենայն յաջողութեամբ արարերէն կարդալ, գրել և խօսիլ. և Պետրոս Աղայի միջնորդութեամբ, որ բարեկամ էր Եգիպտոսի Իպրահիմ փաշային, վերջնոյս քով ժամանակ մը գրագրութեան արուեստի պարապեցաւ: Այս արուեստով ըստ բաւականին բարեկեցիկ կեանք մ'անցընելով հանդերձ, կազմեց գրամագրուի մը, և վաճառականի մ'ընկերանալով բաւական միջոց յաջող ելք ունեցաւ գործերնին: Բայց Մէհմէտ Ալիի՝ Յունաց հետ մղած պատերազմին ժամանակ, Եգիպտոսը կը կորսնցընեն իրենց նաւերուն և զօրաց մի մասն, զորս Յոյնք կը յաջողին 'ի ծով ընկղմել. այս պատճառաւ կը զրկուին իրենց շահէն և ստացուածէն նաև

չատ մը վաճառականներ, որոց առևտուրն կապակցեալ էր լոկ եգիպտական բանակին հետ: Այս վաճառականներէն մին էր նաև Ղունկիանոս, որ կորսընցընելով իւր գրամագրուիքը, կը ստիպուի անցնիլ 'ի Հալէպ, և քիչ մ'ատեն կ'օթևանի հոն տեղի Լիբանանցոց միաբան՝ եպիսկոպոսի մը քով, որոյ նաև առաջուրնէ ծանօթ էր: Այսպէս ահա Ղունկիանոսի հանճարոյ երկանց միջոցով ստացած բարեկեցիկ կեանքն՝ զիպուածական ձախորդ ելք մ'ունեցաւ, ձգելով զինքը վերստին տառապալից նեղութեանց մէջ: Կարծես այս յանկարծակի փոփոխութեան արգասիք է իր երգոց մէջ գտնուած Հանճարոյ և Բախտի վրայ տրու մաբանական դէմ առ դէմ գրուցատրութիւն մի, որ իրեն անչուք պարզութեամբն հանդերձ՝ կը բացատրէ ըստ բաւականին երգողին առաջնովն ճոխացեալ և երկրորդէն զրկուած գտնուիլն. (Տէս էջ 91):

Քիչ մը ժամանակ Հալէպ կենայէն յետոյ, 1828ին Ղունկիանոս կ'անցնի անտի 'ի Խրիմ, ուր երկու տարիի չափ կը կենայ վաճառականի մը քով, որոյ նաև մեծ բարիք մը կը պատճառէ, անոր խառնաբնդոր հաշուետետրը կարգի դնելով, որովհետև թուաբանական և վաճառականական գործողութեանց մէջ մեծ վարժութիւն ունէր: Երկար ատեն Ղունկիանոս թափառական, անօգնական, տառապանաց մէջ անցուց իւր օրերն, զորս ստեպ կը յիշէ երգերուն մէջ՝ սրտառուչ բացատրութեամբք, մերթ առ Ս. Կոյսն պաղատելով, թէ

Ղունկիանոսին հասցընէիր աւետեաց խապար մը նոր,  
 Աղատէիր պըտըտուելէն դաշտ ու բըլուր, սար ու ձոր . . .  
 Կեանքս անցաւ ցըրտով, ճըմուով. չըտեսայ գարուն, ամառ,  
 Տէրտըս շառաւիղներ յարուց, ցաւերս եղաւ խիտ անտառ .  
 Տուն մը չունիմ, ետրտ մը չունիմ, եղեր եմ թափառական,  
 Բընաւեր հաւքերու նըման՝ կը թըռտատեմ ծառէ ծառ:  
 Տառապանաց սըլաքներուն՝ վահանի պէս դէմ կեցայ .  
 Զըրիս էրի համբերութիւնը, կերպ կերպ վըլտաց դիմացայ .  
 Ղունկիանոսն եմ, դառնութիւնով, նեղութիւնով արբեցայ,  
 Հողիս, Սուրբ Կոյս Աստուածածին, տէ՛ եկէ՛ ան, եկէ՛ ան:

Երթ ևս իր զգայուն սիրտը չկրնալով ժուժել, յետին անձկութեանց մէջ արտասուքն իրեն միայնակ սփոփիլ կը գտնէր. ինչպէս ուրիշ տեղ կը հառաչէ.

Ո՛հ, կը կըրեմ ես սաստիկ սուգ, ամէն օր, ամէն գիշեր,  
 Կը թափեմ աղի արտասուք, ամէն օր, ամէն գիշեր .  
 Կարծես դիս վառ բուրվառի մէջ ձըգեր՝ կը ծըխացընեն .  
 Կ'այրիմ որպէս խունկ ու կընդրուկ, ամէն օր, ամէն գիշեր:

1 Ղունկիանոսի լեզուն խառն է Կարնեցոց և Շիրակացոց ոճերով և բառերով, 'ի բաց առեալ ժամանակին հայերէնի մէջ գործածական եղած օտարազգի բառերն և գարձուածներն: — Ղունկիանոսի ամէն երգերուն մէջ ոտանաւորի կազմութեան միակ կանոնն է՝ տողերուն զուգարթիւ վանկեր ունենալն, առանց անդամատուութեան կանոնաց ուշ դնելու. որ ոչ Ղունկիանոսի միայն, այլ ժամանակին քերթողաց սեփական և ընդհանուր ոճն է:

Դարձեալ ուրիշ երգի մը մէջ նոյն խմատները կրկնելով ուրիշ կերպով կը գրէ .

Այս կենցաղըս նեղութիւններ չըկրածըս՝ չըմնաց . . .

Կը պըտըտեմ քաղքէ քաղաք, գեղէ գեղ,  
Չունիմ հանդարտութիւն մէկ երկիր, մէկ տեղ .

Սչքիս անձրևներէն պըրծեր է հեղեղ .

Կը մորմոքամ, գիշեր կու լամ, զոր կու լամ :

Դառն էր յերաւի Ղունկիանոսի աղքատութեան մէջ քաշած տառապանքներն, այլ դառնագոյն կ'ընծայէին զայն իւր ունեցած թափառական կեանքն . վասն զի պանդուխտն չունի իրեն վշտաց հետ կարեկից սրտերու մխիթարութիւնն անգամ, և կամ հիւանդ ժամանակ գէթ գաւաթ մը ջուր մատուցանող, մինչև կը ստիպուի զայն ևս իրեն սիրելի Մօրէն խնդրել, ըսելով .

Կը վառուի թոք ու լերդ, կեանքիս բերդին հետ .

Մօտեցիր սիրովըդ, Մայր սուրբ, ջուր մը տուր . և այլն :

Հուսկ ուրեմն գթալով իր այսպիսի թշուառ վիճակին վրայ Խրիմ գտնուող աղգայինք՝ իրեն համար աղերսագիր մը կը գրեն առ վեհափառ կայսեր վարչու թիւնն, խնդրելով նորին գթութիւնն 'ի չնորհս այսպիսի ազնիւ ընտանեաց վե՛րաբերեալ անձի մը, որ իւր ստացուածքը կորուսեր, և յետին աղքատութեան մէջ կը գտնուէր : Վարչութեանէն 'ի Պետրբուրգ կոչուելով, և հոն առատաբըտաց օգնութիւնն գտնելով, անկէ դարձաւ 'ի Տփղիս : Բայց երբ լսեց որ Կարնեցիք մեծաւ մասամբ՝ Ռուսաց բանակին քաղաքէն ելնելու ժամանակ, անոնց հետ գաղթեր են 'ի Շիրակ գաւառ, ուղի ընկաւ նաև ինքն ալ երթալու գտնելու իւր հայրենակիցքը . և գտաւ գաղթելոց մէջ բոլոր իւր ընտանեացմէ ողջ մնացող անձինքն, այսինքն իր քոյրերն և կրօնը Յակովբ Եղբայրն, և վերջնոց ամուսինն Թադուհի Տուտու, որ էր քոյր ծանօթ ազնիւ Կարնեցոյ մը՝ Յակովբ Աղայի Ղոնտախձեան, որոնք Պետրոս Աղայի՝ իւր քեռառն հետ Կարնէն՝ Շիրակայ Լուսի գաւառն անցնելով, առ ժամանակ մի իրենց բնակութիւնն հաստատելու էին Սարչապետ գեղին մէջ : Հոն Ղունկիանոս կ'երէի որ եկար ստեն ստիպուած լինի զիւղացի տղոց դաստիարակութեան պաշտամամբ իւր օրական ապրուստը ձաբել . և իր կենաց այս մասին նկատմամբ քանի մ'երգերու մէջ հետեւեալ յիշատակութիւնքն կ'ընէ, խօսելով առ Սուրբ Կոյսն .

Ի՞նչպէս չըլամ. հայրենական երկըրէս եմ զըրկըւած,  
Մխիթրական, ողորմելի, քէօշէները մընացած .  
Չեռքս ծոցըս, չըլիքըս ծուռ, խեղճ աղքատ մ'եմ մորորած,  
Տար գիս քո պայծառ քաղաքըդ, գեղի կարօտ մի՛ թողուր :

Իրաւ մեծ վարճք ալ ունի, բայց ընկած վախտս է կ'ուսըննեմ .  
Ստուած պաշտութեան ծաղիկը զըպրոց պախչան բուսըննեմ,  
Գիտեմ, Մայր սուրբ, որ կ'ընդունիս, քեզի ընծայ հասցընեմ .  
Վարպետութեան վարճք առնելու տըղի կարօտ մի՛ թողուր :

Դարձեալ ուրիշ տեղ մը կը յայտնէ, որ քաղցր է իրեն առանձնութեան տեղերը՝ այս պատճառաւ միայն՝ որ կրնար հոն հանգիստ կերպով Տիրամօր (որոյ շատ տեղ իր երգոց մէջ Սուլթան կոչումն կը սեփականէ) վրայ մտածել .

Ինչո՞ւ համար կ'առանձնանամ գեղերուն քէօշէները . —  
Ըզմայրելի լուսադարձեալ ան Սուլթանը կը սպասեմ :

Այս ժամանակիս մէջ յօրինած է գողտրիկ երգ մը, Չեառան աշակերտիս հիւանդոտիւնը վերնագրով, զոր Գրիգոր կ'անուանէ, ինչպէս նաև աշակերտին առ ինքն տուած տացո՞ւ (տիրացո՞ւ) կոչումն՝ կը ցուցնեն թէ սրբան սիրելի էր նա Ղունկիանոսի, և ոչինչ նուազ նաև իւր դպրոցական ընկերաց, որոց վրայ խեղճի, այսինքն հսկող գրուած էր . կ'արժէ իր փափկութեանն համար որ հոս ամբողջապէս դնենք զայն . (Տէ՛ս էջ 90) :

Այս դաստիարակութեան զբաղած միջոցին՝ գրեց Ղունկիանոս իրեն բանաստեղծութեանց մեծագոյն մասն, որք քիչ ատենի մէջ ժողովրդական երգեր դարձան, ոչ միայն Կարնեցի գաղթականաց և կամ բնիկ տեղացոց մէջ, այլ և տարածուեցաւ շուտով 'ի Կարին և 'ի Պոլիս, և չըմակայ գաւառաց մէջ : Այս երգերէն շատը կը գրէր ձրիաբար այլոց խնդրանօք և նիւթոյ առաջարկութեամբ, ինչպէս ինքնին կը յիշէ իր երգերէն մէկուն մէջ, թէ՛

Ղունկիանոսը փառք կու տայ քեզ, Բարերար .  
Բերանըս գիւիթ է, սըրտիկըս տէֆտար,  
Լեզուս այլ զըրիշ եղեր է, անդադար  
Խօսք ու խըրատներ կը զըրէ անըստակ :

Իր երգոց մեծ մասն հիմա կորուսեալ կը համարուի, և ձեռքերնիս հասածներն են գլխաւորապէս առ Սուրբ Կոյսն գրած գեղեցիկ նուագներն, որոնք երկու հատորիկ կը ձևացընեն, հայերէն և տաճկերէն լեզուաւ . ունէր նաև պատմական տեսարաններ, որոց դարձեալ օրինակ չունիմք ձեռքերնիս :

Կոյնպէս երգերու յօրինմանց կը պարապէր Ղունկիանոս նաև երբ ընտանեօք Լուիէն գաղթեցան Սխաբէլէքի վարեան գեղը, ուր անցուց նա իւր կենաց մեծագոյն մասը . ուսկից դանազան անգամ ձանապարհորդելով 'ի Պոլիս, ծանօթացաւ հոն գտնուող աղգային Կարնեցի աղնուատոհմ Սլլահվերտեան ընտանեաց, որոնք և շատ անգամ հրաւիրեցին զՂունկիանոս օթելու իրենց տանը մէջ . բայց նա չէր ուզեր յանձն առնուլ, նախամեծար համարելով իւր առանձնական կենաց խաղաղութիւնը . և կը բնակէր այրած տան մը ստորերկրեայ մաղաղայի մը մէջ, ուր կը զբաղէր գրելով բազմաթիւ նուագներ և շատ մ'իրեն զիմողաց աղերսագիրներ տաճկերէն լեզուաւ :

Կ'երևի որ Պօլսոյ մէջ ալ ոչ սակաւ նեղութիւն կրած լինի Ղունկիանոս, և մանաւանդ երբ աղքատութեան և օտարութեան վիճակն իր վրայ կը ծանրանար օրէ օր . որով կը ստիպուէր զիմել երբեմն երբեմն աղգային կարեկից սրտերու օգնութեանն : Այս նպատակաւ ահա գրուած են կրկին աղերսագրերն առ աղնուազարմ Տիկինն Տիւղեան Յակովբ Չէլէպոյ . (Տէ՛ս էջ 93, 94) :

Հաւանական կ'երևի որ Ղունկիանոս քաշուած և առանձնացեալ կենաց մէջ անգամ՝ չէ կրցեր ազատ մնալ շար նախանձու հարուածներէն, մինչև երբեմն ստիպուէր է թողուլ իր բնակած վայրն, և այնպիսեաց աչքէն հեռանալով առ ռիթ շտալ իր վրան խօսելու : Իւր այս զգացմունքը յայտնած է իր երգերէն մէկուն մէջ, երբ անջատման ժամանակ կու տայ իւր սիրելեաց հրաժարականն . ) Տէ՛ս էջ 89) :

Երբեմն ալ հարկ կը լինէր Ղունկիանոսի այսպիսի առիթներու մէջ յիշեցընել անուշ գանգատանօք իր հին բարեկամացը, անոնց առանց պատճառի իրեն հետ խոտված լինելին. և փոխադարձ անոնց շարախօսութեանցն՝ երջանիկ կենաց մաղթանօք կը հեռանար, ըսելով.

Աղնիւ սիրելիք, իմ գանգատս է ձեզ տէն.  
Ի՞նչ պատճառի խեղճիս աչքէ ձրգեցիք. (Տէս էջ 89):

Ղունկիանոս վերջին անգամ մ'ալ գառնալով Պօլսէն յԱլլիցիսա, հոն ժամանակ մը պարապեցաւ դարձեալ տղայոց դաստիարակութեան. յետոյ անցնելով 'ի Վարեւան՝ կնքեց երջանիկ մահուամբ իւր կեանքը, Մուկ Մանասի (Մկրտտիչ Մանասէի) տանը մէջ, սրբութեան համբաւ ձգելով 'ի շրջակայ գիւղօրէս: Մահուան անկողնոյն մէջ անգամ զուարթ հանդարտութեամբ կը մնչէր մեղմիկ իւր երգերուն մէջ առ Ս. Կոյսն գրած՝ աղերսանքներն, առ որ իւր բովանդակ կենօքն եռանդուն պաշտօնատար եղած էր:

Նոր իմաստ մը չէ յերաւի այս խօսքս՝ թէ ամէն զգացումն իւր սեփական լեզուն ունի. սակայն ինչպիսի՞ լեզու պիտի գործածէ եռանդուն սիրոյ զգացումն, որ ամէն կրից աղբիւր է. ինչպիսի՞ սիրալիր ո՞՞մ մը պիտի բանեցընէ Ղունկիանոս Ս. Կուսին հետ խօսած ատեն, որոյ սրտին միակ սիրտիչ և գանձ անկորուստ նա միայն համարեալ էր, առ որ կը գօշէր ստէպ:

Թո՛ւհ պըզտիկուց Ղունկիանոսին սէրն ու սէվտան դու եղար:

Եւ ուրիշ տեղ մը.

Սէր իմ, սուրբ Կոյս, գիրքըս, սաղմոսս, աւետարանըս՝ դու ես:

Կը խնդրէր Ղունկիանոս շատ անգամ՝ որ մ'առաջ մահուամբ հասնելու առ Ս. Կոյսն, զոր և իրեն նրկորոյ Ստուռածը կ'անուանէ, յայտնելով առ նա ստէպ ստէպ իւր սիրով վերաւորեալ սրտին վէրքերը, թէ

Ղունկիանոսն եմ, սիրոյ նըշան՝

Վէրքեր ունիմ տասը քըսան.

Ես ժուռ կու գամ խեղճ փէրուշան,

Քանի առ սէրն իմ քովս կայ նէ:

Ղունկիանոսն եմ, երբ որ կ' յիշեմ սուրբ անունդ

Կը թալկանամ, յօղուանքներըս կ'ելլէ թունդ.

Սոսկ մէկ նայուածքովդ գեղեցիկ ըռուեստ,

Փըլած սըրտիս չէնքին՝ ոսկի սիւն կու գայ:

Յայտ է՝ որ այսքան վառ սիրոյն փոխարէն՝ չէր կարող Սիրոյ Մօր սիրտն անըզգայ լինել. այլ իմանալի ձայնիւ կը խօսէր միշտ Ղունկիանոսի սրտին, և կարծեմ առանց չափազանցօրէն զրուցելու կրնանք ըսել թէ երբեմն նաև իւր դիմաց տեսութեան արժանի կ'ընէր. ինչպէս, կարծես, ակնարկել կ'ուզէն հետևեալ քանի մը առ Ս. Կոյսն ուղղեալ տողերն.

Եկար յերկնուց Ղունկիանոսին մըլսիթարիչ ըլլալու . . .  
Խօսյալներդ Ղունկիանոսին կերպ կերպ տեսիլքներ ցըցուց,

Սիրաբորբոք վառուած սիրտս կարօտով գալարեցուց: . . .  
Յոյս իմ քաղցրագութ Մարիամ, եա չըսիր մի ինձի դու,  
Քեզ ապաստան տէր կը կենամ, եա չըսիր մի ինձի դու . . .  
Վախտն է, խոտմունքըդ կատարէ, բաղձանքին հետ եղկելուս . . .  
Հոգիդ առնելու ես կու գամ, եա չըսիր մի ինձի դու: . . .

Դարձեալ զանազան երգերու մէջ կը յիշէ Աստուածածնէն առ ինքն եղած խոտմունքները, և իր տառապանաց մէջ այն խոտմունքներն յիշեցընելով անուշիկ կերպով կը գանգատի առ նա՝ ըսելով.

Եա դու իմս ես՝ ինձի չըսիր.  
Տենչալուդ եմ ծառայ եէսիր: . . .  
Ըսի. Լըսէ, դըշտոյ փառաց.  
Ըսաց՝ թէ Ի՞նչ, ի՞նչ կը խընդրես:  
Ըսի. Քու սուրբ տեսութիւնդ.  
Ըսաց՝ թէ Քեզ կ'երևամ ես: . . .

Այսպէս Ս. Կուսին ձեռքով առաջուընէ ապահովցուցեր էր Ղունկիանոս իր ապագայ կենաց երանական վիճակը, և արքայոշքեան վրայ գրած երգերուն մէջ կը զմայլէր նաև երկրիս վրայ հոն վայելելիք բերկրութեամբ. ինչպէս լի յուսով կը զրուցէ նաև ինքնին, թէ

Յանկարծակի յարբայութիւն մըտնալ մըտքէս կ'անցընի.  
Իմ նազելի Փըրկիչըս հոն զըտնալ մըտքէս կ'անցընի . . .  
Ես անթառամ պըսակներուն իրաւ որ չեմ արժանի,  
Յընձալ սըրբոց հետ միատեղ. առ ալ մըտքէս կ'անցընի:

Աղնիւ և միանգամայն գերագոյն սիրոյ իղձ մ'ալ ունէր Ղունկիանոս, որոյ հասնելու ճար չեղաւ իրեն, այն է՝ դիւցազնական սիրոյ պատարագաւ՝ իր սիրելոյն համար արիւնը հեղու . . . մարտիրոսանալու. կը յայտնէ նաև թէ ուստի՞ ծագեր էր իր սրտին մէջ այս եռանդն. (Տէս էջ 7. ԺԷ):

Սրբոց վարուց վրայ ունեցած վառ եռանդեանն արգասիք կրնան համարուիլ իւր բազմաթիւ երգերն առ Սուրբս և Սրբուհիս, առ որս իւր նեղութեանց ժամանակ օգնութիւն գտնելու կը դիմէ:

Թէպէտ և Ղունկիանոս իւր նեղութեանցը մէջ քիչ կարեկից սրտից ձեռքն տուութեանն հանդիպեցաւ, սակայն ինքն 'ի բնէ բերեալ էր ամէն ցաւելոց հետ ցաւակից լինելու, և ձեռքէն եկած օգնութիւնն հասցընելու. միթիթարելու զընտանիս՝ իրենց մէկուն հիւանդութեան ժամանակ, կամ արտասուելու այն թըշուառ սրտերուն հետ, որոնք չէն ուզեր բաժնուիլ իրենց սիրելեաց վերջին յիշատակներէն՝ 'ի գերեզմանաց: Այսպիսի առթիւ յօրինած է նաև մի քանի երգեր. (Տէս էջ 88):

Իբրև քերթողական խաղ՝ կրնանք յիշել նաև իւր գրաչար ըսուած վանկերով կազմուած տողերը, ինչպէս են հետևեալներն.

Խօստ գըլթած ես աղէխորով Մարիամ  
Դու եղիր ինձ որբուս՝ մեն ու այբ ու բէ ( մար, մայր ):

Չունիմ սիրելի մը, ոչ բարեկամ մը,  
 Ըստ որում՝ ընկեր եմ վե՛վ ու այբ ու բէ (վար) . . .  
 Չըդիպչի ուղբերուս քէ ու այբ ու բէ (քար) . . .  
 Վերջապէս ինձ քովըդ տիւն ու այբ ու բէ (տար) : . . .  
 Դու միշտ ինձ օգնութիւն գեմ ու այբ ու սէ (գաս) ,  
 Մըխիթարութիւն մը տիւն ու այբ ու սէ (տաս) ,  
 Ճընչեմ անձըս, բըռնեմ պէ ու այբ ու սէ (սրաս)  
 Ունենամ սըրբոց հետ մեն ու այբ ու սէ (մաս) :

Ղունկիանոսի մտաւորական և հոգեկան ճրից համեմատ էր նաև արտաքին կերպն. Լուրջ և վայելուչ էր դէմքով, սևաչուի, երկայնահասակ և բարակիկեկ, նայուածքն հանդարտ ու աղու, ձայնը շափաւորապէս քաղցր: Վարմանը մէջ յետին աստիճանի զգուշաւոր էր և համեստ. կրօնական պարտուցը մէջ փոյթեռանդն և երկիւղած: Ի բնէ՛ քիչ խօսել կ'ախորժէր. իւր սիրելի զբաղանքն էին բանաստեղծել և աղօթել. բայց այսու հանդերձ ընտանի էր բնաւորութեամբ, և ամենուն սիրելի իւր վարմամբը, մանաւանդ ռամիկ ժողովրդեան, որոց անդադար բնածիր աշխուժով՝ հոգևոր պատմութիւններ կը պատմէր: Սիրելի և յարգելի էր նաև Տաճկաց առջև, որոնք իրեն Ղարեմեա-Շախր, այսինքն Բաւկիրուն բանաստեղծ կոչումն կու տային. և յիրաւի, շատ աւելի աջողակ էր տաճկերէն գրելու՝ քան թէ հայ լեզուաւ: Իր տաճկերէն երգերուն մի մասն նախ արաբիկ և պարսիկ լեզուի խառն և բարձր ոճով գրած էր, բայց յետոյ այլոց աղաչանօք դարձուց զանոնք՝ ի հասարակ լեզու Տաճկաց, ամենուն դիւրահասկանալի լինելու համար. և այս իր տաղերն, ինչպէս այն ատեն, այսպէս նաև մինչև հիմա կը լսուին շատ սրճանոցներու և հասարակաց ուրախութեանց մէջ: Փափաքելի էր մեզի բովանդակ իր երգերուն հաւաքումն տպագրութեամբ ընծայել. բայց ինչպէս վերն յիշեցինք, բաց ՚ի իւր հոգևոր երգերէն, չունինք ուրիշ երգերու օրինակն. ուստի կը խնդրեմք զայնս յաղգայնոց, և մանաւանդ ՚ի Կարնեցւոց. որոց վեմամփայլ ձիւնագագաթն լեբանց, և աղբերաշատ դալարի բլրոց ծոցէն ծաւալած, մեղմիկ և գողտրիկ միշտ պիտի հնչեն իրենց քաղաքացի Ղունկիանոս Երգչին քերդողական քնարին թրթռմունքն:

Հ . Ա . Թ .

ԳՈՎԱՍՍԱՆԻՔ ԳՐԻՈՅՍ

Չըւարձալի է, ուժ կու տայ կենաց Բզբօսանք Հոգւոյ,  
 Սիրտ կը բանայ՝ երբ որ կ'ելլայ դիմաց Բզբօսանք Հոգւոյ.  
 Մէկ ծաղկալի գաչտի նըման կը հըրճուին շատ ծաղկունաք,  
 Խիստ քաղցր անուշ հոտ կը բուրէ քըմաց Բզբօսանք Հոգւոյ:  
 Ճերմակ, գեղին, կարմիր վարդեր, նէրկիղ, նոնուֆար, շուշան,  
 Միշտ իրարու սիրահարուած՝ մէկը մէկու գուն կու տան.  
 Փթըթեր է բըրաբիոն, նարգոս, քըրքում, բալասան.  
 Ճեմէ սիգալով տուր կամաց կամաց Բզբօսանք Հոգւոյ:  
 Ուրախ կ'առնէ տըրտմանները, հըզօր զօրութիւն ունի,  
 Սնճառելի երանութեան անշուշտ կ'անէ արժանի.  
 Ձեռքերէն բըռնելով շիտակ յարքայութիւն կը տանի,  
 Սւաջնորդ կը լինի երկնուց փառաց՝ Բզբօսանք Հոգւոյ:  
 Գին չի հասնի. գարմանալի ետքութ, գըմրութ գուհար է,  
 Դըժօխաց չար ցանկութիւնը բոլորովին կը մարէ.  
 Լոյս կը ցըցնէ աստուածային. ձեռք բերելու ճար աս է.  
 Դարձ կու տայ կը անդեղջ մեղաւորաց Բզբօսանք Հոգւոյ:  
 Սուկէ գալած բարութիւնը՝ չի հասկընար ամէն մարդ.  
 Մէկ մօտեցիր, տես թէ ինչպէս կ'ըլլաս ուրախ ու զըւարթ.  
 Գովքը լեզուի կ'առնուի մի. պըճներ է խիստ գեղազարդ,  
 Կը փարատէ տըրտմութիւն, սուգ, կոծ, լաց, Բզբօսանք Հոգւոյ:  
 Տես, թէ քեզ ինչ փափաքներով փընտուել կու տայ քո Տէրըդ,  
 Կարօտութիւնը կը քաշես՝ սաստիկ եռալով սէրըդ.  
 Քեզի զըղձովի՝ մ'կը ձըգէ, կու լաս, կ'ողբաս մեղքերըդ,  
 Կու տայ աչքերուդ հեղեղ անձրեաց Բզբօսանք Հոգւոյ:  
 Այս պըտղալի այգւոյն մէջը զըւարձանալ ո՞վ չուզեր.  
 Մըտքերնիդ կը բարձրացընէ, դէպ ՚ի յերկինք կ'ելլէ վեր.  
 Աստուածածնայ սիրոյ բոցով կը հըրդեհէ սիրաը ձեր,  
 Շատ օգտաւոր բաներ կու տայ իմաց Բզբօսանք Հոգւոյ:  
 Տիւնի ու Էճէմիներ, Խաչիներ կայ գըրուն,  
 Տէստէն, Շէքի, Ղէլէնտերի, Տիւպէյիթներ խիստ սիրուն.  
 Ղունկիանոսին ընծայն է սա քաղցրածայն եղբայրներուն,  
 Հըրամմեցէք, ձեզ համար միշտ բաց է Բզբօսանք Հոգւոյ:

ՔԵՐԴՈՒԱԾՔ

ՂՈՒՆԿԻԱՆՈՍԻ ԵՐԳՁԻ ԿԱՐՆԵՑԻՈՑ

ՏԻՎԱՆԻՔ

Ա.

Սաստիկ կարօտովք եմ եղեր ուշագընաց, Մարիամ.  
Ե՛րբ սուրբ զէմբիդ պայծառութեան վայելմանն արժանանամ.  
Գեղեցիկ ես դու նազելի, եկո՛ր սըրտիս ցընծումը.  
Մարմինըս զո՛հ մատուցանեմ, հոգիս ի քեզ ընծայ տամ:  
Կըրակի պէս սուրբ սէրըս իմ սիրտս է թափեր, Մայր կենաց,  
Ս՛յլ չեմ կըրնայ զիմանար, ո՛հ, քաղցըր տեսուդ տենչանաց.  
Ղունկիանոսին արտասուքը հեղեղատ դարձաւ զընաց.  
Քանի՞ մէկ ես ա՛հ ու վա՛հով կարօտութեան մէջ մընամ:

Բ.

Արդեօք պիտոր տեսնամ մի գեղեցիկ, սուրբ Կոյս, երեսըդ,  
Տըրտմեալ սըրտիս ցընծումն է արփի պայծառ լոյս երեսըդ.  
Ես անպատում կարօտներով կիզեալ անբոց այրեցայ,  
Երեցիր որ ուժ տայ իմ թալկացած հոգւոյս երեսըդ:  
Զուարթածաղիկ է հասակըդ, կեանքս կու տամ տեսնելուն,  
Հայրն Ստտուած ինքն է զարդարեր անճառ զարդով գունըզգուն.  
Ղունկիանոսը սուգն է մըտեր քեզմէն հեռու ընկնելուն,  
Հերիք է լայ, ցոյց տուր փարատիչ տարակոյս երեսըդ:

Գ.

Նարդոս քըրքում ես, Տիրուհի, վարդերու թեզ երեսըդ.  
Հիացուցեր է սերովքէք արփիագեղ երեսըդ.  
Զայնըդ քաղցր է, խօսքերդ անուշ, գեղեցկութիւնդ աննըման,  
Մե՛տ կը ցընծայ Ստտուածորդուդ հետ միատեղ երեսըդ:  
Խայալներըդ Ղունկիանոսին կերպ կերպ տեսիլքներ ցըցուց,  
Սիրաբորբոք վառուած սիրաքս կարօտով զալարեցուց.  
Սըխրալի գէմքըդ ըստ որում հըրեշտակք ըզմայլեցուց.  
Սաղ կը մընայ մի տեսնողը արդեօք մէկ հեղ երեսըդ:

Դ

Մեր սրբախն խընտուճը դու ես մըխթարանք, Մարիամ,  
 Ինչ հընար է առանց քեզ փըրկութիւն գըտնանք, Մարիամ:  
 Զըքնաղ դէմքըդ ցըցուր մեզի քաղցրահայեաց Որդուդ հետ,  
 Վըտանգալի այս աշխարհէս երբ որ ելլանք, Մարիամ:  
 Արդ մեծաղօր ամենագութ շընորհիւ քո զօրացո՛,  
 Վառէ դիս սիրուդ կըրակով, բոցըս յերկինք ցոլացո՛.  
 Ղունկիանոսը դու անթառամ պըսակաց արժանացո՛,  
 Անճառ փառացն յարքայութեանն էրա՛ փառանդ, Մարիամ:

Ե

Պայծառ տրե լոյս երեսըդ ցոյց տուր մէկ հեղ, Մարիամ,  
 Հաճանչագեղ չամբրաղ աչկերըդ է կանթեղ, Մարիամ:  
 Խեւք չէ թողեր իմ գըլուխըս, կաթօտութիւնդ ինձ մաշեց,  
 Տուր տեսութիւնդ խօցուած սըրտիս օշարակ դեղ, Մարիամ:  
 Բողոր աշխարհ ինձ պաշխեն նէ՛ ես չեմ ուղեր, չէ, չէ, չէ:  
 Զըւարձութիւն անցաւորիս՝ փըրկութեանըս մեծ խոչ է.  
 Ղունկիանոսն աս մարմնոյ բանտէն աղատէ շուտ, կ'աղաչէ,  
 Պատրաստէ իւր գըրախտին մէջ մէկ պըղտի տեղ, Մարիամ:

Զ

Սէր իմ, Սուրբ Կոյս, գիրքքս, սաղմոսս, աւետարանըս դու ես,  
 Տըխուր սըրտիս ուրախութիւն դեղ ու գարմանըս դու ես.  
 Դէմքըդ փայլուն լոյս կը ցոլայ, ինքքդ ծաղիկ անթառամ  
 Հոտ կը բուրես անմահութեան, վարդ, ըռէհանըս դու ես:  
 Վէքքերըս խորունկ բանեցաւ, հանդիպայ սիրուդ սըրուն,  
 Սաստիկ փախարով կը բաղձամ անպատում անճառ բարուն.  
 Յանկալի երջանկութեանը արքայութեան փառքերուն՝  
 Ղունկիանոսը հասցընելու ու մնաւ կիւմանըս դու ես:

Է

Զուր զովացուցիչ, Մարիամ, միտթար վըշտացըս դու ես,  
 Եղիր պաշտպան պարտաւորիս, քաւիչ մեղացըս դու ես.  
 Դու ես նազելի դուռն երկնից, ճանապարհ արքայութեան,  
 Անոր համար քեզ կը փընտրեն, զօր գիշեր լացըս դու ես:  
 Բացվեր ես լոյս գըրախտին մէջ հոտով անուշ կարմիր վարդ,  
 Բընակարան Հոգւոյն Սրբոյ, պայծառ պըսակ մարաղարդ.  
 Ղունկիանոսն եմ, խիստ կ'աղաչեմ, յիս հայեաց քաղցըր գըւարթ,  
 Քանդի յոյսըս, ապաւէնըս, իմ դեղ վիրացըս դու ես:

Ը

Դերտովըդ լըցուայ, Տիրամայր, ես չըսի մի ես քեզի,  
 Սիրտս է եղեր ցաւոց ամպար, ես չըսի մի ես քեզի.  
 Տեսութեանըդ կը թաղկանամ, օրը հեղ մը խըզճա՛ դիս,  
 Այլ քո սիրուդ չեմ գիմանար, ես չըսի մի ես քեզի:  
 Դադրեցու թափած արցունքքս, հերիք անեմ ողբ ու լաց,  
 Դառն աշխարհի բանտի մէջ եմ, աչկերըս երկինք մընաց.  
 Ղունկիանոսը քովդ առնելու արքայութեան դուռը բաց,  
 Զօր գիշեր կ'անէ տատ հաւար. ես չըսի մի ես քեզի:

Թ

Յոյս իմ, քաղցրագութ Մարիամ, ես չըսի մի ինձի դու,  
 Քեզ ապաստան տէր կը կենամ, ես չըսի մի ինձի դու.  
 Մէջ գըրախտին պայծառ թագիդ մարգարտի հետ դարդարեմ,  
 Խոս ծաղկունար, վարդ անթառամ, ես չըսի մի ինձի դու:  
 Վախան է, խոտմունքըդ կատարէ. բաղձանքին հետ եղկելու՝  
 Յերկինք հասաւ ձէնն ողորմուկ հեղճամըղճուկ իմ լալուս.  
 Ղունկիանոսն եմ, հիւանդացայ, այլ յոյս չըկայ ապրելուս.  
 Հոգիդ առնելու ես կու գամ, ես չըսի մի ինձի դու:

Ժ

Բոընկեր եմ տերտովըդ, տես, ոչ զօր ունիմ, ոչ գիշեր.  
 Տեսէդ կարօտ մեղքը չեմ ես, ոչ զօր ունիմ, ոչ գիշեր.  
 Երբ քեզ ինքքս սէր կապեցի, Աստուածածին, ցանկալուտ,  
 Ան յաւուրէն խեւքս առեր ես, ոչ զօր ունիմ, ոչ գիշեր:  
 Յարտասուքէս ըլլամ ազատ, երբ պիտոր խընտամ ես այ,  
 Ամէն սուզըս կը փարատի՛ թէ մէկ, Սուրբ Կոյս, քեզ տեսայ.  
 Դու նազելիդ՝ Ղունկիանոսին բերէք իմ բովըս՝ ըսաւ.  
 Ինչուան աս կերպ գութ չըւարձես՝ ոչ զօր ունիմ ոչ գիշեր:

ԺԱ

Ո՛հ, կը կըրեմ ես սաստիկ սուղ ամէն օր, ամէն գիշեր,  
 Կը թափեմ աղի արտասուք, ամէն օր, ամէն գիշեր.  
 Կարծես դիս վառ բուրվառի մէջ ձըգեր կը ձըխացընեն,  
 Կ'այրիմ որպէս խոնկ ու կընդրուկ ամէն օր ամէն գիշեր:  
 Մայր ցանկալուն կարօտովը խեցեր եմ, խենդըցեր եմ,  
 Կը վառվեմ սիրուն կըրակով, անձիս տոչորեմ, կ'երեմ.  
 Ո՛վ Սըրբունար, այս ցաւալի Ղունկիանոսը ձեզ բերեմ,  
 Մըխթարեցէք զանի գուր՝ ամէն օր, ամէն գիշեր:

ԺԲ

Ո՛վ Տիրուհի, պիտոր հանեն մէկ օր դատաստան մեզի,  
 Մեղաւորքըս արգարացուր, եղիր փաստաբան մեզի.  
 Շունք դըժոխոց վըրանիս չըթափին խածնն խածխըծնն,  
 Հուր գեհնէն գերծո՛, էրա՛ դըրախտին արժան մեզի:  
 Ղունկիանոսը փաթըթուեր է հըզօր փըրկական խաչին,  
 Քանգի թըշնամիրն անգադար զօր գիշեր կը մարտընչին.  
 Սուրբ անուանըդ զօրութենէն հալածին դեք կորընչին,  
 Մանաւանդ մահուան ատեննիս հասիր օգնական մեզի:

ԺԳ

Մայր սուրբ, ամէն աղդ ու աղինք երանի կու տան քեզի.  
 Գեղեցիկ ես, զըրախտին մէջ չի գըտուիր նըման քեզի.  
 Գունը խաս վարդէն ես առեր, անուշ հոտը կընդրուկէն,  
 Սըրբեր կուսանք դէմըդ կեցած եղեր են հայրան քեզի:  
 Սնըմանիդ կը վայելէ փառք պատիւ համանգամայն,  
 Չէ՛, չէ՛ լըսուած ողորմածիդ դիմօղն յետ դառնայ ունայն.  
 Փըրկութիւնըս քեզմով կ'ըլլայ, դու ես յոյսըս մի միայն.  
 Ես չըսէ՛ մի Ղունկիանոսը՝ իմ կեանքըս զուրպան քեզի:

ԺԴ

Տըրտում անձըս, մայր Մարիամ, զօրացու զըւարճացու,  
 Որդուդ կենարար արընէն խեղճիս խըմցու, արբեցու.  
 Ծարաւի եմ, կը դովանամ, ո՛վ կուսածին Սըրբուհի,  
 Քու կուսական կաթէդ կաթ մը իմ բերանըս կաթեցու:  
 Կարօտըդ զիս հալեց մաշեց, եղեր եմ խիստ խըղճալի,  
 Վառ կըրակով սէրըդ սիրտըս լըցուցեր ես լիուրի.  
 Ղունկիանոսն հիւանդացեր է տերտովըդ, տես տենչալի,  
 Թըշնամիքը չըխընտացած՝ դեղ հասու առողջացու:

ԺԵ

Բաղմագութ կուսին կարօտով տըրտմութեան ըզգեստ հագայ,  
 Սուգն եմ մըտեր, խեղճուկ՝ հոգիս կու լայ ու կը մարմոքայ.  
 Միտքըս ելեր է երկինքը, կը մըրցի աստղերուն հետ,  
 Բացուեցաւ գուռը զըրախտին, ինքը արդեօք երբ կու գայ:  
 Ո՛վ աղբիւր գթութեան, տես ինձ՝ թախտիդ առջև խոնարհած,  
 Տէ՛, խընամ տար, ջահս է մարուած, լըյս արեըս խաւարած.  
 Դու գանձարան շընորհաց ես ըսքանչեւի սղորմած,  
 Չեօք քաշես նէ Ղունկիանոսէն՝ հոգը ո՛վ պիտոր հոգայ:

ԺԶ

Քանի որ ես կենդանի եմ, հելէ վըտանդ կայ յահէ,  
 Դուռն երկնից դու, Ստուուածածին, ինձ համար այ բաց պահէ.  
 Դամ քեզ գըտնամ, ո՛վ թագուհի, ցանկալի Որդուդ հետը,  
 Ուրախ երջանիկ ըլլալըս ան վախտն հաստատ էստէհ է:  
 Փրկութեանըս մըտմըտուքին երբ որ ես խօրը մըտայ,  
 Դեղ կենացըս, դեղ վիրացըս, անճախ մէկ հատ քեզ գըտայ.  
 Ինչի՛ Ղունկիանոսն ոտքերըդ փաթըթուեր է թող չի տայ,  
 Յոյս մը չըլլալ հէջ առանց քեզ՝ դատասպարտութիւն մահ է:

ԺԷ

Սըրտիս մէջ սէր մը կը վառուի, կարօտս առնել չըկըրցայ.  
 Քաղաճներըս մըթերել ու միտքըս առնել չըկըրցայ.  
 Շատ կարդըցի շատ լսեցի մաքուր վարքը Սըրբերուն,  
 Ի՞նչպէս չօղբամ որ ես անոնց ճամբան բըռնել չըկըրցայ:  
 Ղունկիանոսն եմ ցանկանալով ցանկացայ տանջանքներու,  
 Ճար չըգտայ, միւնքիւն չեղաւ բաղձանքըս կատարելու.  
 Դըժբախտ չեմ՝ մի, թըշուառ չեմ՝ մի, արժանի չեմ՝ մի լալու,  
 Սըրունս Յիսուսիս արընին հետը խառնել չըկըրցայ:

ԺԸ

Յիսուս, փափաքեմ սուրբ տեսուդ, տէ՛, եկ կարօտըս լըցու.  
 Զօրացու յոյսըս, հաւատըս՝ միտքըս առ քեզ զարթեցու.  
 Պարգէէ սոսկ սէրդ ինձ միայն, որ ըլլայ աղքատս հարուստ,  
 Զարդարէ շընորհքներովըդ, տըգեղըս գեղեցկացու:  
 Միայն հաճոյ ըլլամ՝ ի քեզ, թող աշխարհ քամահրէ զիս,  
 Ղեմ չէ հէջ անպատուութիւնս, թագաւորըդ սիրէ զիս.  
 Ինձ խառնէ սըրբոց սիրելեաց, հրեշտակներ պարէ զիս.  
 Գըթութիւնըդ Ղունկիանոսին վըրայ ցոլմամբ ցօղացու:

ԺԹ

Մըտածեցի չար վարքերըս, ամօթի հարայ, կու լամ,  
 Մերկացուցեր եմ շընորհաց՝ խեղճ հոգուս վըրայ կու լամ.  
 Կըսկիծը թա՛հ սիրտս է անցեր, զիս կը մորմոքեցընէ,  
 Գաղտնի նետիւք խոցոտուեր եմ, ունիմ՝ մեծ եարայ, կու լամ:  
 Ապըստամբ մարմինըս գըլխուս ի՛նչ վտանգներ բերեր է.  
 Աշխարհս ալ զիս գերի մաշեց, անկից ալ սիրտս էրեր է:  
 Ղունկիանոսը չըփոթեր է, չաչմեր է, չըւարեր է,  
 Ինձի մէկ ճար վէրքերուս դեղ, Յիսուս, դուն արա, կու լամ:

Ի

Օգնեալ ինձ, Տէր, քաղցրը Աստուած, անձրս քեզ փառաբանէ,  
 Տէրաք 'ի սիրտըս կ'իջևանին, մի թէ սա ցաւոյ խան է.  
 Ազգ արարէք հըզօր Կուսին, ո՛վ սըրբուհիք, սըրբունար,  
 Գայ ձեռք զարնէ իմ վէրքերուս, դեղ անէ դարման անէ:  
 Ողորմած թագուհիդ, դու մէկ զըթած սըրտով տես զընայ,  
 Քեզ գովաբանողն հիւանդ է, ի մէջ ախտից չըմընայ.  
 Անուշ ձայնդդ լըսել տաս նէ՛ կը սաղնայ, կ'առողջանայ,  
 Ղունկիանոս՝ քո աղքատ ծառայդ՝ ճամբադ կէօղէթմիջ կ'անէ:

ԻԱ

Ողորմածութիւնով լըցուած, քաղցրութիւնով անձառ ես,  
 Յոյս ապաւէն մեղաւորաց, հոգւոց փրկութեան կառ ես,  
 Թագուհի ես երկնի երկրի, պարծանք ազգի մարդկային,  
 Խիստ մարուր անբիծ անարատ որպէս լոյս յօդ անխառ ես:  
 Ղունկիանոսին հասցընէիր աւետեաց խապար մը նոր,  
 Ազատէիր պարտուելէն դաշտ ու բըլուր սար ու ձոր.  
 Միշտ յաւիտեան քեզ սիրելոյ ես եղեր եմ պարտաւոր,  
 Ինչու որ ուրախութեանըս, փրկութեանըս պատճառ ես:

ԻԲ

Կեանքըս անցաւ ցըրտով, ճըմռով, չըտեսայ դարուն, ամառ,  
 Տէրօրըս շառաւիղներ յարուց, ցաւերս եղաւ խիտ անտառ.  
 Տուն մը չունիմ, եուրս մը չունիմ, եղեր եմ թափառական,  
 Բընաւեր հաւքերու նըման՝ կը թըռտատեմ ծառէ ծառ:  
 Տառապանաց սըլաքներուն՝ վահանի պէս դէմ կեցայ,  
 Ջըրխ էրի համբերութիւնը, կերպ կերպ վըշտաց դիմացայ.  
 Ղունկիանոսն եմ, դառնութիւնով, նեղութիւնով արբեցայ,  
 Հօզիս, սուրբ Կոյս Աստուածածին, տէ՛, էկէ առ, եկէ առ:

ԻԳ

Ես կարօտով սուզն եմ մըտեր, սըրտիկըս միշտ տըխուր է,  
 Գար նազելիս, երևնար ինձ, մըխիթարէր, ախ, ո՛ր է.  
 Իմ խընառմս ես, Աստուածածին, կենդանութիւնըս դու ես,  
 Քեզնէն անուշ անմահական քաղցրը հոտեր կը բուրէ:  
 Ո՛ր կողմն երթամ, ո՛ր տեղ զըտնամ բաղձանքով փընտըրտածըս,  
 Խընդրեմ, յինէն մի ծածկըւիր, հըզօր երկրորդ Աստուածըս.  
 Տեսցուր քեզի՛ որ զօրանայ տէրտով տըկարացածըս,  
 Մի՛ լացըներ Ղունկիանոսին, եկոր զըզուէ գուրգուրէ:

ԻԴ

Կեան սուզը սըրտիս կորսընցուց, կեան զըմըր գըացուց սէրբդ,  
 Կեան կատարեալ խնըրի հասցուց, կեան ցընորեցուց սէրբդ.  
 Ո՛վ թագուհի, ո՛վ բացեց իմ մանջ լեզուիս կապանքները,  
 Կեան աշխարհի ինձ լալ ցըցուց, կեան ձօխ զըրցեցուց սէրբդ:  
 Ղունկիանոսը գովասանքիդ Փարազա միշտ կ'աշխատի,  
 Պէտք է մէկ հըրեշտակային նոր լեզու՛մ քո գըրուատի.  
 Հիմա որ քեզնէն հեռու եմ, մէկ օր մը գըտնամ պիտի.  
 Կեան զիս լացուց ու տըրտմեցուց, կեան խիստ խընտացուց սէրբդ:

ԻԵ

Մերտըս նեղուած, ինքըս ընկած, ամէն տեղս այ կը ցաւի.  
 Պէլքի ասով զըթայ Աստուած, անթիւ յանցանքըս քաւի.  
 Գեղեցիկ չէնքիս չինուածքը խախտեցաւ փըլքըկեցաւ,  
 Մահը գայրի զաֆտի չի գար, ինձ գերեզման կ'երևի:  
 Ես զաղրալի մեղաւորըս միշտ կը տապիմ, տագնապիմ,  
 Սակէ ետե պէտք է զըղջմամբ հոգևորի պարապիմ.  
 Սըբայութեան փափաքեր եմ, չուտ հասնելու կ'ըշտապիմ,  
 Ղունկիանոսն եմ, զըզուելով զըզուեր եմ կեանքէս իրաւի:

ԻԶ

Աստուածածին, քեզ կը սիրեմ ես, օտար սէր չեմ ուզեր,  
 Բոլոր աշխարհի անեն զիս թագաւոր, տէր, չեմ ուզեր.  
 Մերտս եմ տըւեր լոյս զըրախտին, աչք ունիմ հոն երթալու,  
 Փառք պատիւս աս ըլլայ, ուրիշ օգուտ ու խէր չեմ ուզեր:  
 Գութըդ Ղունկիանոսին վըրայ արևի պէս փայլեցուր,  
 Մըտցուր, մըտցուր յարբայութիւն, պայծառ դէմքիդ մայլեցուր,  
 Յիսուս փըրկիչ Աստուածորդիդ՝ ինձի մէկ անգամ ցըցուր,  
 Ա՛յլ ասկէց մեծ գանձ ու տէօվէթ, ընծայ, նըւէր, չեմ ուզեր:

ԻԷ

Ջըզըտայ դեղ և ոչ մէկչեմ, վիրաւոր եմ, Սըրբուհի,  
 Մերուդ վէրքն է, շատ տարի է որ կը կըրեմ, Սըրբուհի.  
 Խենդըցեր եմ տեսութեանդդ, ինչ էնելըս չեմ գիտեր,  
 Քո կարօտով տես, մաշեցայ, սիրահար եմ, Սըրբուհի:  
 Ջօր ու գիշեր ախու՛վախով հալէ ելայ, ինչ որ այ,  
 Ո՛վ ողորմի ինձ եղկելուս, ո՛վ գութ շարժէ իմ վըրայ.  
 Ճարըս հատաւ, մեռցուր, սաղցուր, ինչ կ'անես նէ գու էրս.  
 Ղունկիանոսին ձեռքէն բըռնեմ քեզ կը բերեմ, Սըրբուհի:

ԻԸ

Դըշխոյ փառաց, սուրբ անուանըդ կեանքըս Ֆիտաւլատ ունիմ,  
 Անըմանիդ տեսութեանը կարօտութիւն շատ ունիմ:  
 Չեմ գիմանայ, կեանքէս կ'ըլլամ, լոյս երեսըդ եկ ցըցու,  
 Սիրտըս մէկ բաց՝ աչքովդ ալ տես, քո հընցած ետրադ ունիմ:  
 Քաղցրութեանըդ համն առնողը կըրնայ մնայ աննիազ,  
 Ես կը փընտուեմ զօր ու գիշեր ախ կը քաշեմ հանապազ.  
 Ղունկիանոսը տէյ չը գըտնէ՝ հէչ կու գայ մի քեզնէ վազ,  
 Մայր ցանկալուդ լաւ բըռնելու՝ ինձ տըրուած խըրատ ունիմ:

ԻԹ

Վիրօք լըցուած թափառական, Մայր սուրբ, մէքեան մը չունիմ,  
 Սիրովդ ես ինձի մաշեցի, մէկի՛մ ղիան մը չունիմ:  
 Այս ցաւալի սըգաւորիս մըխիթարանը ըլլալու  
 Մէկ հոգեւոր խոհեմազարդ բարի ետրան մը չունիմ:  
 Ղունկիանոսն եմ, քո կարօտով սիրտըս խորունկ խոցեր եմ,  
 Անցաւոր ուրախութեանը իմ աչքերըս գոցեր եմ.  
 Գըթութեանըդ գըռանն առջև ճիտըս ծըռեր կեցեր եմ,  
 Ա՛ռ ինձ քովըդ, աս է լացըս, ուրիշ շիվան մը չունիմ:

Լ

Տըխուր սիրտըս, Տիրուհի, ցընձացընել քեզտէն կ'ուզեմ,  
 Յազարակի ծածկեալ գանձն ինձ գըտցընել քեզտէն կ'ուզեմ:  
 Աղաչանքըս հաճոյ ըլլար, սարէ մուրատս առնէի,  
 Յիսուս փըրկչիս սուրբ երեսը տեսցընել քեզտէն կ'ուզեմ:  
 Ղունկիանոսն եմ, ողորմելի, խեղճ, անտէր, անտիրական,  
 Վըրայէս չըսպակեցընեն քաղցըր գութըդ մայրական.  
 Լըսեմ աւետարբեր ձայնըդ յերկինք հըրաւիրական,  
 Անտըրտում հըրճուանաց մէջ ղիս մըտցընել քեզտէն կ'ուզեմ:

Ա Ճ Է Մ Ի Ք

Ա.

Մեծասքանչ անունըդ քո, Մարիամ,  
 Յընձութիւն է սըրտի, մեզր 'ի բերանի.  
 Կը սարգեւէ հըրճուանը, սէր, մըխիթարանը,  
 Ու լըսելեաց քաղցրաձայնութիւն ունի:  
 Դեղ վիրաց է, բըժըշկութիւն հիւանդաց,  
 Վըշտացելոց խընտում, յոյս մեղաւորաց.  
 Հոտ կը բուրէ աստուածային շընորհաց,  
 Կ'անէ մարդուս մարուր, սուրբ, առաքինի:  
 Հիւանդ Ղունկիանոսը փափաքով կ'էրուի.  
 Կ'ըսէ՝ հոգուս, սըրտիս, լեզուիս թող գըրուի.  
 Անտարակոյս արքայութիւն կը տարուի՝  
 Ո՛վ որ որ միշտ կ'յիշէ ու կ'ապաւինի:

Բ.

Ոչ ես հանգիստ ունիմ, ոչ օրըս օր է.  
 Գիշերներն այ ոչ աչքերըս քուն կու գայ.  
 Յանկարծ տեսնամ հըրեշտակաց թագուհին՝  
 Դեզնած գէմիս բռէնկ կու գայ, գուն կու գայ:  
 Իմ մըխիթարանըս ես, սուրբ Աստուածածին,  
 Ե՛կ զովացուր քու սիրովըդ ծարուածին.  
 Թէ երևնաս դու մէկ ինձ ցընորածին՝  
 Միտքըս կը բուրբի, խելքըս տուն կու գայ:  
 Քեզ գըտնալու ունիմ փափաք շատ հավաս.  
 Մաքրազարդեալ կուտանքներովդ ինձի գաս.  
 Աս հալին մէջ թէ ղիս թողուս ուշանաս՝  
 Թիփու կը բըռնըւիմ, կարկուտ, ձուն կու գայ:  
 Ղունկիանոսն եմ, երբ որ կ'յիշեմ սուրբ անունդ՝  
 Կը թալկանամ, յօդուանքներըս կ'ելլէ թունդ.  
 Սոսկ մէկ նայուածքովըդ գեղեցիկ ըռունս՝  
 Փըլած սըրտիս շէնքին՝ ոսկի սիւն կու գայ:

Գ

Մայր աղքատաց մեղաւորաց, Մարիամ,  
 Աս խեղճ ողորմելուս ո՛վ գըթայ պիտոր.  
 Լըցուցեր է տէֆտէրները տէրտեքըս.  
 Ողորմած թագուհիդ երբ կարգայ պիտոր:  
 Կարօտովդ խոցուած տես սըրտիս եարան,  
 Յանկալիդ տեսնելու ինձ տեսիլք տարան.  
 Յարգոյ թախտ յօրինեմ, գաս հանգչիս վըրան,  
 Գունըզզուն ծաղկունքով խաս վարդ այ պիտոր:  
 Կը սիրեմ նազելիդ՝ իմ աչքերէս վեր.  
 Ե՛րբ լըցուի արդեօք, երբ այս կարօտը մեր.  
 Մէկ մարդ մ'որ ընկեր է յօտար երկիրներ,  
 Հայրենիքն երթալու միշտ փութայ պիտոր:  
 Իմ արևս այ, կեանքս այ՝ ղուրպան քեզ ըսի.  
 Երբ հօգիս մարմնէս քաղուիլ կը սկըսի,  
 Ե՛կ երկնաւոր ուղեկցութեանըս հասի.  
 Ղուսկիանոսն առանց քեզ ո՛ւր երթայ պիտոր:

Դ

Ո՛վ աղբիւր գըթութեան, Մարիամ սուրբ կոյս,  
 Անտէր, անճար, անօգնական մընացի.  
 Ոչ որ չըխըղճաց զիս, թագուհի երկնից,  
 Չեօք, ոտք չըթողի՛ որ չըհամբուրեցի:  
 Նեղութիւնքն աշխարհիս կըսկըծցուց եարաս,  
 Մի թողուր թըշնամիք գան խընտան վըրաս.  
 Դու ինձ համբերութեան շընորհքները տաս.  
 Խիստ գառն է բաժակը որ ես խըմեցի:  
 Անկըրելի է իմ խեղճուկ հալըս, տես,  
 Կը կորընչիմ եթէ ինձի դու չօգնես,  
 Բաց 'ի քէն այլ չունիմ յոյս ումուտ մը ես,  
 Վասն որոյ ցաւալի սիրտըս քեզ բացի:  
 Ղուսկիանոսը ծանրը վըշտաց թեթեցու,  
 Սէրըդ, գութըդ, ողորմութիւնըդ ցըցու.  
 Ինձ անդին սըբոց հետ խառնէ, խընտացու,  
 Քանդի ես աս աշխարհի մէջ շատ լացի:

Ե

Ո՛վ տիրուհի Աստուածածին ցանկալի,  
 Քո սիրուդ պողպատով՝ սիրտըս տաղուսն է:

Ընկըղմեր եմ տեսուդ մըտածմունքներուն,  
 Կարծես թէ իմ հօգիս մարմնէս քաղուած է:  
 Օսկէզօծ պալատիդ դըռները մէկ բաց,  
 Երևցիր, աչքերըս յերկինքը մընաց.  
 Յանկալի Սըրբուհիդ, թագուհիդ փառաց  
 Չըտեսնալու՝ աշխարհ գըլխուս նեղուած է:  
 Տէրտերուս տէֆտարը առջևըդ բերեմ,  
 Տես, ինչ կերպ կերպ ծանրը խաչեր կը կըրեմ.  
 Չիւնքի քէզնէն կարօտ՝ սըզով կեցեր եմ,  
 Աս պատճառաւ վըրաս մոխիր մաղուած է:  
 Անաղնալի եղաւ վէրքերըս, հընցաւ,  
 Չեմ կըրնայ զիմանալ, սէրըդ սաստկացաւ.  
 Կեանքըս ախուժախով ողբալով անցաւ,  
 Ղուսկիանոսը տէրտ ու ցաւով շաղուած է:

Զ

Աս ի՛նչ խեղճութիւն է՝ որ ես կը կըրեմ.  
 Ա՛խ, սուրբ Աստուածածին, իմ հալըս ի՛նչ է.  
 Խառնըւեցան իրար կարօտդ ու սէրըդ,  
 Ողորմուկ ձայներով կոծ լալըս ի՛նչ է:  
 Ես ընկեր եմ պիւլպիւլի պէս ֆիրեատի,  
 Ալէկոծեալ սիրտըս հէջ չի հանդարտի.  
 Ինձի յարբայութիւն մըտցընես պիտի.  
 Հաւատով յուսով աս քեզ դալըս ի՛նչ է:  
 Թըշնամիքս հըզօր են հօգուս հակառակի,  
 Օգնեա ինձ որ չըլլամ առակ նըշաակի.  
 Զարգարէ գըլուխըս անթառամ պըսակ,  
 Քեզի սաստիկ սիրով սիրտ տալըս ի՛նչ է:  
 Ղուսկիանոսն եմ, շատցաւ օրէ օր տէրտըս,  
 Յիսուսըս գըտնալու կ'ըշտապի սիրտըս.  
 Աս մասին մեռնիլը ըլլայ իմ պարտըս.  
 Հարամ է աշխարհս, ա՛յ մնալըս ի՛նչ է:

Է

Դու ես իմ ցընծալից ուրախութիւնըս,  
 Մայր Յիսուսի, ո՛վ թագուհի շընորհաց.  
 Կարօտըդ քաշելով, սիրովդ էրուելով,  
 Յընորեցայ, գըլուխըս խելք չըմընաց:  
 Սիրտըս անմարելի կըրահով կ'երի,  
 Եղայ տառապանաց նեղութեանց գերի:

Իմ բաղմադէմ ամայութիւնըս յերկրի՝  
 Զըղուեցուց կենցաղուս վըշտալի կենաց։  
 Գըթա՛ գորովագութ Մարիամ սուրբ կոյս,  
 Իմ միայն նաղելի և մի միայն յոյս։  
 Սիրոյ ձեռքէն քաշած վիշտը եղկելոյս՝  
 Հեղձամըղձուկ լաց կը չարժէ տեսողաց։  
 Եա՛ եկ Ղունկիանոսին մէկ ումուտ մը տուր,  
 Եա՛ տար յարբայութիւն կարօտը լըցուր։  
 Օղի պէս անխառն ես, լուսի պէս մաքուր։  
 Ե՛րբ ըլլամ բերկրալի տեսոյ քո զիմաց։

Ը

Մէկ օր կեանքիս ծառը կըտրի ու կ'ըյնի,  
 Սև ու ձերմակ դանկով տաշեմ կը հէլպէթ։  
 Սա երկիւղով դողամ ու կը սարսափիմ,  
 Աճոււվահով կեանքըս մաշեմ կը հէլպէթ։  
 Կոյս գըթած, ընկեր է հոգուս տունը փուս,  
 Եկու սիրով, սըրտիս մէկ սենեակը մուտ։  
 Պայծառափայլ դէմքիդ զեղազարդ տեսուդ  
 Սաստիկ կարօտութիւն քաշեմ կը հէլպէթ։  
 Տէրտովըդ զեղնեցաւ երեսիս գունը։  
 Անշուշտ կու գայ աս ձըմըրւան գարունը։  
 Մնձառելի փառքին վայելչութիւնը՝  
 Մէկ օր գըրախտին մէջ քըլեմ կը հէլպէթ։  
 Ղունկիանոսն եմ, ողորմածէդ յոյս առայ,  
 Սիրտըս կը գալարի, սէրըս կը եռայ։  
 Ըստ որում ես քեզի գըրուած եմ ծառայ՝  
 Շընորհքներ քո ձեռքէդ կ'աշեմ կը հէլպէթ։

Թ

Խիստ գըթած ես, աղէխորով, Մարիամ,  
 Դու եզիր ինձ որբուս մեն ու այբ ու բէ(մայր)։  
 Զունիմ սիրելի մը, ոչ բարեկամ մը,  
 Ըստ որում ընկեր եմ վե՛վ ու այբ ու բէ(վայր)։  
 Շուտ հասիր տըղարիս, շուտ բըռնէ վերցուր։  
 Ախտածետիս առողջարար զեղ մը տուր։  
 Ո՛վ թագուհի, ինձի ձեռքէ մի թողուր,  
 Զըղիպչի ոտքերուս քէ ու այբ ու բէ(քար)։  
 Կը կըռուին ինձ հետ անկըրելի ցաւեր,  
 Կեանքիս բերզն է փըլած, քաղաքն է աւեր։

Ի՛նչ հնար է, շատ կ'աշխատիմ չի բըռներ  
 Սիրուդ ձեզքած սիրտըս՝ կեն ու այբ ու բէ(կար)։  
 Ա՛յն պատուէ, փառքէ՛ հըրածարեցայ,  
 Յանկալիդ իմ, քեզ զիմեցի, քեզ դարձայ։  
 Ղունկիանոսն եմ, դառն աշխարհէս գըղուեցայ,  
 Վերջապէս ինձ քովըդ տիւն ու այբ ու բէ(տար)։

Ժ

Մայր Յիսուսի, այս իմ վըշտացած անձիս՝  
 Մըխիթարութիւն մը տիւն ու այբ ու սէ(տաս)։  
 Խիստ է պատերազմըս 'ի չար թըշնամեաց,  
 Դու միշտ ինձ օգնութիւն գիմ ու այբ ու սէ(գաս)։  
 Փորձանք կ'յարուցանեն իմ կարիքէս վեր,  
 Զի բաւեր, Մայր հըզօր, տըղար ուժը մեր։  
 Տուր աղօթքի քեզ յուսալու շընորհքներ,  
 Հընչեմ անձըս, բըռնեմ պէ ու այբ ու սէ(պաս)։  
 Շատ կը վախեմ սարսափելի գըթոխքէն,  
 Պահէ ինձ յարածամ մահացու մեղքէն։  
 Զըզըրկըլիմ երկնից աննըման քաղքէն,  
 Ունենամ սըբոց հետ մեն ու այբ ու սէ(մաս)։  
 Մարիամ, մըխիթար ցաւալի սըրտիս,  
 Ես սաստիկ նեղութիւնք քաշեցի աստիս։  
 Զի թողուր Մայր սուրբը՝ դու դատապարտիս,  
 Ղունկիանոս, հերիք է լիւն ու այբ ու սէ(յաս)։

ԺԱ

Ըսի. Սուրբ Կոյս, ես խոցուած եմ սիրովըդ։  
 Ըսաց. Թէ՛դ մը կը սաղցընեմ քո ետրադ։  
 Ըսի. Սա կենցաղըս վըտանդի մէջ եմ։  
 Ըսաց. Դըրեր եմ իմ ձեռքըս քո վըրադ։  
 Ըսի. Ի՞նչպէս կ'ըլլամ երբ որ հոգիս տամ։  
 Ըսաց. Ան վախտը շուտ օգնութիւն կու գամ։  
 Ըսի. Սըգեօք կ'առնեմ պըսակն անթառամ։  
 Ըսաց. Կը ընծայեմ, մի հոգ աներ ադ։  
 Ըսի. Դատաստանէս խիստ կը վախենամ։  
 Ըսաց. Զէ՛ մի ունիմ քու վըրադ խընամ։  
 Ըսի, թէ Յիսուսիս ի՛նչ պատասխան տամ։  
 Ըսաց. Կ'անցնեմ հաճոյ քո էրած մեղադ։  
 Ըսի. Ղունկիանոսն եմ, այլ հէրիք է լամ։  
 Ըսաց. Մէկ օր կը խընտաս ալ, միւժտէ տամ։

Ըսի. Մօտեցեր եմ՝ աշխարհէս կ'ելլամ.
Ըսաց. Կ'ըլլաս ուրախ ու կ'առնես մուրաս:

ԺԲ

Ըսի. Սիրուդ չեմ գիմանար, Սըրբուհի.
Ըսաց. Փափարըդ լըցուելու կ'անեմ ճար:
Ըսի. Որդիդ բեր 'ի սիրտըս հանգչեցու.
Ըսաց. Պէտք է դու ալ ըլլաս սուրբ տաճար:
Ըսի. Կարօտներդ սաստիկ կը կըրեմ.
Ըսաց. Զերմեռանդըս ես այ կը սիրեմ:
Ըսի. Ես խիտ ողորմելի անճար եմ.
Ըսաց. Կ'ըլլամ որբուդ սըրտի սիրով մար:
Ըսի. Ո՛ւր տեղ զըտնամ ըսքանչելիդ իմ.
Ըսաց. Յարքայութիւն՝ երբ որ քեզ տանիմ:
Ըսի. Անկըրելի մեծ ցաւեր ունիմ.
Ըսաց, Թէ Որդեակըս, խաչըդ սիրով տար:
Ըսի. Ղունկիանոսը քուկդ է, դու գիտես.
Ըսաց. Մօտ օրերըս դուժըս կը տեսնես:
Ըսի. Անճառ փառքին խիտ կը բաղձամ ես.
Ըսաց. Պատրաստեր եմ անի քեզ համար:

ԺԳ

Նեղած անձն իմ, գըթած Կուսին մօտեցիր,
Ուրախութեամբ քեզ լըցընէ անըստակ.
Քո սըրտիդ աղմուկին, մըտքիդ ցընդմանը՝
Հանգաբտութիւններ գըտըցընէ անըստակ:
Կը տեսնայ որ յոյսը իրան զըրեր ես,
Յիտուս որդին պատուեր՝ սըրտանց սիրեր ես,
Կարօտութիւնն՝ անպատմելի կըրեր ես,
Սուրբ երեսը կը ցըցընէ անըստակ:
Զի գըրկեր զըրախտէն, սըրբոց տաճարէն,
Հըրեչտակաց դասէն, յարդարոց պարէն.
Պիտոր ատ քո ողբ ու լացիդ փոխարէն՝
Մնուչ ձէներ լըսեցընէ անըստակ:
Երբ, Ղունկիանոս, արդարութեամբ քալես կոր,
Ախ հառաչով սիրող ու հոգիդ հալես կոր,
Սըրբայութեան դուռը հասեր՝ չալես կոր,
Բանայ ու ներս կը մըտըցընէ անըստակ:

00-15515

8111

442 371-2004

109-22212

ԺԴ

Կարօտովդ, ս՛վ Տիրուհի, խոցուած եմ,
Վէրքերուս դու մէհլէմ կ'ըլլաս կը հէլպէթ.
Թէ որ խեղճութիւնըս տեսնես մասնաւոր,
Հէչ չէ նէ՝ տէրտերըս կիսես կը հէլպէթ:
Ուրախարար աստղ ծովային կ'յիշուիս դուն,
Հալեցայ, մաշեցայ, աչքըս չըկայ քուն.
Ես այ խառնուեր եմ ախտամէտներուն,
Ինձի ալ անոնց հետ կ'յիշես կը հէլպէթ:
Մնուչ ճայնըդ ես երբ պիտոր իմանամ,
Մնէջ վառուած սիրով օր կողմը գընամ.
Այսչափ որ քեզ գիմեր՝ կու լամ ու կ'ողբամ,
Մէկ օր մը իմ լացըս լըսես կը հէլպէթ:
Զօրացու տըկարըս զէպի քեզ դալու,
Բաց 'ի քէն չունիմ որ ինձ յոյս մը տալու,
Ղունկիանոսը յարքայութիւնդ առնելու,
Աս ալ իմ ծառաս է՝ կ'ըսես կը հէլպէթ:

ԱՃԵՄԻՔ, ՈՐԲ ԿՈՉԻՆ ՏԵՆՏԵՏԵՊԱՂ, ԿԵՄ ԵՒՐԹԱ:

ԺԵ

Դու մըխիթար վըշտացելոց, Մարիամ,
Մի թողուր զիս նեղութեան մէջ, սըգի մէջ.
Սիրով վառուած ուշաթափեալ տըխրեր եմ.
Մի թողուր զիս նեղութեան մէջ, սըգի մէջ:
Ըստ որում գութ ունիս ինձ մեղաւորիս,
Փըրկութեանըս բաղձալով՝ կը հընարիս.
Կը թախանձեմ՝ տէ եկ չուտով քովդ առ իս.
Մի թողուր զիս նեղութեան մէջ, սըգի մէջ:
Ի՞նչ կը փընտեսա՞ Ղունկիանոսին մէկ հարցուր,
Քեզ ցանկալիդ, քեզ աչքերուս երևցուր.
Եմ կարօտ քո տեսուդ, փափարըս լըցուր,
Մի թողուր զիս նեղութեան մէջ, սըգի մէջ:

ԺԶ

Ես որ ընկայ Մայր ցանկալուն սէվտային,
Կը մըրմըրամ, զիչեր կու լամ, գօր կու լամ:



Փընտըռտեւելով թափէ ընկայ հոգնեցայ,  
 Կը մորմոքամ, գիշեր կու լամ, զօր կու լամ:  
 Դէպի յարքայութիւն միտքս է սըլացած.  
 Կարծեմ թէ նաղերիս զիմացս է կեցած.  
 Մէրը վառ կըրակով սըրտիկս է լըցած,  
 Կը մորմոքամ, գիշեր կու լամ, զօր կու լամ:  
 Կը պըռըտիմ քաղքէ քաղաք, գեղէ գեղ,  
 Չունիմ հանդարտութիւն՝ մէկ երկիր, մէկ տեղ.  
 Սէքիս անձրեներէն պըրծեր է հեղեղ,  
 Կը մորմոքամ, գիշեր կու լամ, զօր կու լամ:  
 Սաստիկ կըսկիծներու տըւեր եմ տեղիք,  
 Ո՛վ սըրբուհիք, սըրբունաց հետ մէկ եղիք,  
 Եկէք Ղուենկիանոսին ցաւակից եղիք,  
 Կը մորմոքամ, գիշեր կու լամ, զօր կու լամ:

ԺԷ

Ե՛կ փարատէ տըխուր սըրտիս ամպերը,  
 Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր.  
 Դէմ ինձ կու դան փայլակներով կայծակով,  
 Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր:  
 Խորհուրդներու ալիքներով կը ծըփամ,  
 Սըզաւորիս տես, խընամ տար, հերիք լամ.  
 Մերձ լեր խաւարելոյս որ պայծառանամ,  
 Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր:  
 Ո՛վ դու յոյս իմ ե ապաւէն բարերար,  
 Այս վըշտալի կենցաղոյս մէջ մի մոռնար.  
 Միշտ յիշէ զիս՝ որ չըլլամ անմըխիթար,  
 Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր:  
 Ո՛հ, թագուհիդ մեղաւորիս գըթայ նէ,  
 Սմէն կասկածներէս ապահով կ'անէ.  
 Ղուենկիանոսն սու, փէշիդ տակը պահպանէ,  
 Ողորմած Մայր, քաղցրագութ Մայր, գըթած Մայր:

ԺԸ

Ի՛նչպէս չայրիմ Սաստուածուհւոյն սիրովը,  
 Նայուածքը խօշ, զըրուցքը խօշ, տեսքը խօշ.  
 Անի է իմ տըխուր սըրտիս ցընծումը.  
 Նայուածքը խօշ, զըրուցքը խօշ, տեսքը խօշ:  
 Կը թալիանամ՝ երբ որ կ' յիշեմ անունը.  
 Կարմիր վարդէն առեր է պայծառ դունը.

Սըրբերը կը վայլին գեղեցկութիւնը.  
 Նայուածքը խօշ, զըրուցքը խօշ, տեսքը խօշ:  
 Կարօտը ճըգեց զիս մէջ ահի վահի,  
 Խոցուայ հոգէտընէս, կը մեռնիմ սահի.  
 Չէնը քաղցըր, ինքն ողորմած թագուհի,  
 Նայուածքը խօշ, զըրուցքը խօշ, տեսքը խօշ:  
 Ղուենկիանոսն յանձներ եմ օրհնեալ կամացը,  
 Որ հաղորդ առնէ իւր անճառ փառացը.  
 Անթիւ կուսանք ձեռք կապեր են զիմացը.  
 Նայուածքը խօշ, զըրուցքը խօշ, տեսքը խօշ:

ԺԹ

Եկաւ յերկնուց հըրեշտակաց թագուհին,  
 Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ.  
 Երբ խօսեցաւ՝ ձէնն որ առի՝ թալիացայ,  
 Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ:  
 Հըրեշտակներ սանդուրներով, սաղերով,  
 Երգ երկնային կը երգէին նազերով.  
 Տեսայ սիրուն մարգարտաշար մազերով,  
 Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ:  
 Պայծառափայլ դէմքին սիրահարեր եմ,  
 Այս կարօտը շամ մի պիտոր ես կըրեմ.  
 Թափէ ընկայ, անպատմելի կը սիրեմ,  
 Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ:  
 Իմ սիրելիս՝ մէկ իմ ցաւըս իմանայ,  
 Որ ալ հոգիս մարմընուս մէջ չի մընայ.  
 Ղուենկիանոսը ինչպէս սիրուն զիմանայ,  
 Լեզուն անուշ, խօսքերն անուշ, ինքն անուշ:

Ի

Լոյս արեն ես արքայութեան՝ տենչալուդ,  
 Չըբաղձամ մի, չըխընդրեմ մի, չըլլամ մի.  
 Տեսութիւնըդ փառք է, պարծանք, փըրկութիւն,  
 Չըբաղձամ մի, չըխընդրեմ մի, չըլլամ մի:  
 Ճառագայթէդ կուր աչքերըս կ'առնէ լուս,  
 Քեզ թագուհիդ երկու ձեռք բըռնելուս.  
 Տանջանքներով սուրբ անուանըդ մեռնելուս՝  
 Չըբաղձամ մի, չըխընդրեմ մի, չըլլամ մի:  
 Աղաչանքըս հաճոյ ըլլար, Մայր տիրուդ,  
 Ձիս խառնէիր մարբագարդեալ սըրբերուդ.

Անճառելի տեսութեանը փառքերուդ՝  
 Չըբաղձամ մի, չըխընդրեմ մի, չըլամ մի:  
 Ղունկիանոսը՝ տեսուդ արժան ըլլալու,  
 Պայծառ դէմքիդ միշտ յաւիտեան զմայլելու,  
 Անտըրտում խընտումը եա ձեռք բերելու՝  
 Չըբաղձամ մի, չըխընդրեմ մի, չըլամ մի:

ԻՍ.

Կու հուսանաց, հըրեչտակաց ցընծումը,  
 Եկուր, սուրբ Կոյս, եկուր տեսնամ, եկուր մէկ.  
 Բացուի սըրախ ծաղկընեը, վարդերը,  
 Եկուր, սուրբ Կոյս, եկուր տեսնամ, եկուր մէկ:  
 Այլոց կայ սիրելի, սիրուն ազգական,  
 Անոնց հեա կը հըրճուին, կը զըւարճանան.  
 Ես քեզ ունիմ մըխիթարանք սոսկ միայն,  
 Եկուր, սուրբ Կոյս, եկուր տեսնամ, եկուր մէկ:  
 Չըւարթ, պայծառ, ուրախ դէմքդ երբ տեսայ,  
 Ղուրպան կ'անեմ բոլոր կեանքս այ, զըլուխս այ.  
 Չօր գիշեր կը քաչեմ զըմըր ու զուսայ.  
 Եկուր, սուրբ Կոյս, եկուր տեսնամ, եկուր մէկ:  
 Ղունկիանոսն եմ, ծառագ, ըզքեզ խիստ սիրող,  
 Իմ կարօտըս լըցընելու ես կարող.  
 Երեցիր, սս տըխուր սիրտըս ճըխայ թող.  
 Եկուր, սուրբ Կոյս, եկուր տեսնամ, եկուր մէկ:

ԻԲ.

Տեսութեամբդ հըրաչազեզ թաղուհի,  
 Ինձ խընտացու, զըւարճացու, ցընծացու.  
 Մըտածմունքըս, խելքս ու միաքըս քեզ հեա է.  
 Ինձ խընտացու, զըւարճացու, ցընծացու:  
 Ո՛վ դու անուշ, քաղցըր անուն Մարիամ,  
 Քեզ տեսողաց հաղար երանի կու տամ.  
 Խանդակաթեալ զիմեր եմ առ քեզ կու գամ.  
 Ինձ խընտացու, զըւարճացու, ցընծացու:  
 Ղունկիանոսը նաղելուդ է խիստ կարօտ.  
 Քո ցանկալիդ եթէ զըտուի ինձի մօտ,  
 Մութ գիշերըս կ'ըլլայ պայծառ առաւօտ.  
 Ինձ խընտացու, զըւարճացու, ցընծացու:

Տ Ի Ի Պ Է Ի Թ Բ

Ս.

Քո սիրուդ, ո՛վ Կոյս սըրբազնեալ,  
 Չի զիմանար հէչ մէկ մարդ, մարդ.  
 Անըման ես յոյժ գեղեցիկ,  
 Հոտով գունով կարմիր վարդ, վարդ:  
 Ինձ ախով կարօտով լըցիր,  
 Քեզ սիրելոյ զարթեցուցիր.  
 Թագ սըսակ փառքեր ցըցուցիր,  
 Ու պայծառ լոյս անճառ զարդ, զարդ:  
 Ես դու իմն ես՝ ինձի չըսիր.  
 Տեսչալուդ եմ ծառայ եկսիր.  
 Ղունկիանոսին թէզ թէզ հասիր.  
 Կեանքէն կ'ըլլայ խսկոյն արդ, արդ:

Բ.

Տիրուհի կոյս, դու ես, դու ես  
 Պայծառ աստղ առաւօտեան.  
 Խաւարին վերջ, լուսոյ ըսկիզբ,  
 Անպատում հըրաչք գեղազան:  
 Ողորմութեամբդ ծովացար,  
 Անուշ հոտով տարածուեցար.  
 Յարքայութեան մէջ բացուեցար,  
 Շընչական վարդ, խօսուն չուշան:  
 Կը հըրճուիս հեա ծաղկընեըուն,  
 Զորս կողմդ առին կուսանք սիրուն.  
 Եա չըսեմ մի ան աչքերուն  
 Հաղար երնէկ՝ որ քեզ տեսան:  
 Ինչո՞ւ ես ընկեր եմ նըկուն,  
 Մէրըդ սիրտըս կապեր է բուն.  
 Պայծառ դէմքիդ քաղցըր տեսուն՝  
 Տէ՛ էրա Ղունկիանոսն արժան:

Գ.

Ըսի. Լըսէ, զըշխոյ փառաց.  
 Ըսաց. թէ Ի՞նչ, Ի՞նչ կը խընդորես:  
 Ըսի. Քու սուրբ տեսութիւնը.  
 Ըսաց. թէ Քեզ կ'երեւամ ես:  
 Ըսի. Խօսքէդ զըւարճացայ.  
 Ըսաց. Ունիս սէր, հասկըցայ:  
 Ըսի. Գիտցար որ վառուեցայ.  
 Ըսաց. Թէզօք զիս կը գըտնես:  
 Ըսի. Իմ սապրըս կըտրեցաւ.  
 Ըսաց. Օրերդ ալ լըցուեցաւ:  
 Ըսի, թէ Երկինք բացուեցաւ.  
 Ըսաց. Պիտոր գաս ներս մըտնես:  
 Ըսի. Բաղձալի ես նո՞ճ ծառ.  
 Ըսաց. Եղիբ միշտ սիրով վառ:  
 Ըսի. Տէ, եկ՛ Դունկիանոսն ան.  
 Ըսաց. Քեզ լաւ պտորատեր ես:

Դ.

Ըսի. Կ'ողբամ, կ'աղերսեմ, Կոյս.  
 Ըսաց. Տէրտըդ, ցաւըդ Ի՞նչ է:  
 Ըսի. Որբ եմ աշխարհի մէջ.  
 Ըսաց. Զիս քեզի մայր ճանչէ:  
 Ըսի. Յոյսըս այլ ո՞ւմ մընաց.  
 Ըսաց. Կը խըղճամ ցաւալեաց:  
 Ըսի. Զարհուրիմ կը չարեաց.  
 Ըսաց. Ինձ օգնութիւն կանչէ:  
 Ըսի. Գըթութեամբ նայէ մեզ.  
 Ըսաց. Եղիբ խոնարհ ու հեզ:  
 Ըսի. Երգով գովեմ կը քեզ.  
 Ըսաց. Քաղցըր, անուշ հընչէ:  
 Ըսի. Դունկիանոսն ան քու քով.  
 Ըսաց. Եկուր բարի վարքով:  
 Ըսի. Խիստ յողնած եմ հոգով.  
 Ըսաց. Մէջ գըրախտին հանգչէ:

Ե.

Կերպ կերպ խաչեր, վիշտ, նեղութիւնք,  
 Կարիք չի հասնիր կըրելու.

Հէմ ծերացայ, թափէ ընկայ.  
 Ի՞նչ յոյս մընաց ալ ապրելու:  
 Մայր աղքատաց, ո՞վ թագուհի,  
 Իմ սիրտս է միշտ 'ի մէջ ահի.  
 Հիւանդութիւն մը պատահի,  
 Ձի գըտուիր մարդ մը ջուր տալու:  
 Սիրով նայէ, խըղճա՛մ մէկ հեզ.  
 Աշխարհ եղեր է ինձի նեզ.  
 Կը պըտըտեմ գեղէ 'ի գեղ,  
 Տեղ մը չունիմ բընակելու:  
 Անճըս խիստ կը տանջի տապի,  
 Ո՛վ նազելիդ, ինձի հըպի.  
 Դունկիանոսը շատ կը շտապի  
 Յարբայութիւն շուտ հասնելու:

Զ.

Հըրեշտակաց թագուհին՝ թէ  
 Սուրբ ձեռքը իմ վըրաս դընէ,  
 Ուրախ կ'ըլլամ ամէն կերպիւ,  
 Զիս սէլամէթը կը հանէ:  
 Ան կողմէն հողմը յիս գալուն՝  
 Կը հըրգեհէ անչէջ սիրուն.  
 Մէզէթն ընկայ, բէհ զարնելուն՝  
 Աւելցընէ ինքը գընէ:  
 Յանկարձ յարբայութիւն մըտնամ,  
 Անտեղ իմ սիրելիս գըտնամ,  
 Ի՛նչպէս իրան զուրպան չըլլամ,  
 Երբ որ աս շընորհըր անէ:  
 Դունկիանոսն եմ, սիրոյ նըշան,  
 Վէրքեր ունիմ տասը քըսան.  
 Ես ժուռ կու գամ խեղճ փէրուշան,  
 Քանի աս սէրն իմ քով կայ նէ:

Է.

Ա՛խ, նազելի Աստուածածին,  
 Քեզ կը փընտռեմ սաստիկ սիրով.  
 Այս իմ սէրս յայտնել անկար է  
 Լեզուով, թըղթով, գըրչով, գըրով:  
 Գոնեա Աստուած այսպէս գըթար,  
 Լըսէր ձայնըս, խընդիրըս տար.

Ըստաննէին զիս քեզ համար,  
 Հաղար կերպ կերպ տանջանքներով:  
 Հրեշտակք չորս կողմնս տանէին,  
 Թևերուն վերայ բռնէին,  
 Մարադարդ սրբոց խառնէին,  
 Մեծ խնդութեամբ, հըրճմամբ, պարով:  
 Երնէկ կ'ըլլար Ղունկիանոսին,  
 Այս կերպ հասնէր Մօրն Յիսուսին.  
 Քաշած կարօտըս սուրբ կուսին՝  
 Կեանքըս անցուց ահիզարով:

## Ը

Տեսուգ կարօտովը, Մայր սուրբ,  
 Կ'էրիմ ու կը վառիմ անբոց.  
 Սիրուգ երկասյրին բացեր է  
 Սըրտիս վերայ անհամար խոց:  
 Պանգըխտութիւնըս երկընցաւ,  
 Արատուրբըս հեղեղ դարձաւ.  
 Քեզի համար զըրցըւեցաւ  
 Մըխիթարիչ վըշտացելոց:  
 Ե՛րբ զիս պիտոր մըխիթարես,  
 Այլ չեմ կըրնայ զիմանար ես.  
 Խիստ ողորմած գըթած մայր ես,  
 Շուտ կը հասնիս դու նեղելոց:  
 Ղունկիանոսին եկուր հասիր,  
 Փըրկարար ձեռքըդ վըրան զիր.  
 Էրա իրեն քեզ որդեգիր,  
 Անցուր սլայծաւ կարգը սըրբոց:

## Թ

Մօլորելոց ճանապարհ ես,  
 Խաւարելոց լոյս, Մարիամ.  
 Մըխիթարիչ ես նեղելոց,  
 Մեղաւորաց յոյս, Մարիամ:  
 Գովըրդ կ'երգեմ, շարական, տաղ,  
 Խիստ սիրուն ես տեսեամբ չըքնաղ.  
 Փակեալ պարտէզ ու կընքեալ պաղ,  
 Զուարթածապիկ բոյս, Մարիամ:  
 Եթէ խըղճաս, ինձի մօտիս,  
 Մէհէմ կ'ըլլաս ամէն տէրտիս.

Ուրախութիւն սըրտմեալ սըրտիս  
 Ես դու, ամբիժ կոյս Մարիամ:  
 Ղունկիանոսը գըլորեցաւ  
 Սնկըրելի ցաւէ 'ի ցաւ,  
 Դու ես փրկութիւնը՝ զիտցաւ,  
 Զեռք տուր անկելոյս, Մարիամ:

## Ժ

Բոլոր աշխարհի ես ցընծում,  
 Դու, Մարիամ, մայր Աստուծոյ.  
 Պայծառ արե մը ծագեցար,  
 Լոյսըդ արփի ծաւալելոյ:  
 Քեզնով կըրնանք, ս'վ յոյսըդ մեր,  
 Գործել առաքինութիւններ.  
 Զօրացու՝ վարդեր, ծաղկըներ  
 Սըրտիս պաղչան բուսցընելոյ:  
 Հողիս կը հեծէ, հառաչէ,  
 Կարօտը ինձի խիստ մեծ խաչ է.  
 Կեանքըս զուրպան քեզի՝ քիչ է,  
 Արժանի ես հաղար պատուոյ:  
 Ղունկիանոսն եմ, շատ կը բաղձամ՝  
 Տեսնայի դէմքըդ միանգամ,  
 Արդեօք պիտոր արժան ըլլամ՝  
 Հողիս ձեռքըդ աւանդելոյ:

## ԺԱ

Ողորմէ, Մայր սուրբ, կը սպասեմ,  
 Իմ կարօտըս լըցընելու.  
 Կամբ ընես նէ՛ դըժուար չէ քեզ  
 Յիսուսիս հետ տեսցընելու:  
 Դու ես ծաղկալի բուրաստան,  
 Սըրբեր, կուսանք հետ քեզ ցընճան.  
 Եղեր է ինձ բանտ ու զընտան,  
 Այս աշխարհս է քամահրելու:  
 Սիրտըս խոցեց սիրուգ նետը,  
 Վազեցուց աչքերուս գետը.  
 Երբ գըտնամ քեզ Փըրկչիս հետը՝  
 Այլ խօսք մը չունիմ ըսելու:  
 Փափաքս խկոյն կը կատարուի.  
 Տես, ինչ խընտում ինձ կը սըրտի.

Ղունկիանոսը վառուի կ'երուի՝  
Մէկ անգամ ձէնըդ լըսելու:

## ԺԲ


Սուրբ Կոյս, տէրատվդ եմ խօթացած,  
Ձիս բըժըչիէ, առողջացուր.  
Մըխիթարիչ ես նեղելոց,  
Աս տըրամեալըս ուրախացուր:  
Թահ պըզտըկուց քեզ սիրեցի,  
Դու ցանկալիդ, իմ քով կեցի.  
Գոնեա հըրաչքով մօտեցի,  
Սըրախս նեղութիւնը վերցուր:  
Մի նայիր իմ անարգ վարքին.  
Կարօտ եմ քո առատ տուրքին.  
Մէհլէմ մը գիր սիրուդ վէրքին.  
Ինձի՛ յանկարծ քեզի գըտցուր:  
Հէրիք է քո ճամբադ աշեմ,  
Կարօտութիւնըդ ալ քաշեմ.  
Ինչ ցաւ կը զգամ՝ երբ քեզ կ'յիշեմ,  
Եկուր Ղունկիանոսին հարցուր:

## ԺԳ

Չես մի գիտեր, աննըմանիդ  
Սիրահար եմ ես բընական.  
Ախ, դու մէկ ինձ երեւայիր,  
Տեսիլքով մը առանձնական:  
Սէրըդ սիրտըս թափեր ես հուր,  
Չեմ մոռնայ քեզ երթամ նէ ուր.  
Գոնեա քաղցըր ձայն մը ինձ տուր,  
Լամ, յօրինեմ երգ ողբական:  
Մըխիթարուիմ ասով պարի,  
Չիւնքի տէխիսէս՝ կ'անցնի մարի,  
Պազի պազի քովըս արի,  
Ճիւի մի՛ թողուր անօգնական:  
Քեզ կարդալու լեզուս վարժ է.  
Կեանքըս տամ մէկ տեսուդ՝ կ'արժէ.  
Ղունկիանոսին գութըդ չարժէ,  
Ցանկալի Մայր իմ սիրական:

## ԺԴ

Քաղցըր աչքով նայէ ինձի,  
Աղէխորով Մայր ցանկալի.  
Կարօտովըդ, վառ սիրովըդ  
Հիւանդ եմ, սիրտըս եարալի:  
Դու ես անգին ջէուահիր, դանձ,  
Պայծառափայլ, յոյժ գերապանձ.  
Ունի՛մ յաւէտ բարի նախանձ,  
Սիրել, քեզ ըլլալ սիրելի:  
Ղունկիանոսին ցաւը գիտես,  
Սիրտը մէկ բայց, աչքովդ ալ տես.  
Պոյիտ զուրպան հայրան եմ ես.  
Քեզ կ'ուզեմ՝ կեանքէս աւելի:



### ՂԷԼԷՆՏԵՐԻՔ

Ա.

Միտքըս քեզ հետ է, խելքըս առեր ես դու Սիրունըդ,  
 Զի հըրեշտակըք կ'ափշեցընէ գեղեցկութիւնըդ:  
 Գող կ'ելլէ սիրաբա, ցանկալի Կոյս, ուչքըս կը վերնայ  
 Իսկոյն լըսելուս հըրաշալի քաղցըր անունըդ:  
 Կարօտութեանըդ ողբ ու լացով՛ հալեր մաշեր եմ:  
 Ե՛կ մըխիթարէ, կըտրէ լացըս, դու Մայր Տիրունըդ:  
 Սաստկագոյն սէրըդ Ղունկիանոսին փէրուշան էրաւ,  
 Պանդուխտ ծուռ կու գայ, առ ընդունէ քօ պայծառ տունըդ:

Բ.

Վերջին վախճանիս ինձի հատուր դու տըւող մուրատ,  
 Հըրեշտակաց ես ցանկալի խիստ, անբիծ, անարատ:  
 Անունդ է քաղցըր, Մարիամ կոյս սուրբ, ինքըդ հըրաշք.  
 Երկինք, յերկրի մէջ՝ չես գըտնուիր, աննըման, մէկ հատ:  
 Յոյսըս գընելով սիրուդ վըրայ համարձակ կ'ուղեմ,  
 Տեսքըդ վայելել, ուրախանալ՝ ես քեզի հետ դատ:  
 Փափաքը լըցուր Ղունկիանոսին, քեզնով խընտացուր.  
 Իղձը կատարէ, որգեսէր ես, գըթութիւնդ առատ:

Գ.

Չեմ կըրնայ առներ իմ կարօտըս գեղազարդ Կուսէն,  
 Մարդ չ'իտէ տէրաբա, բըռնկեր եմ, կ'այրիմ կը ներսէն:  
 Կարծիք չի մընայ՝ այս ցաւերով կեանքէս ըլլալու,  
 Եթէ չըհասնի ինձ օգնութիւն գըթած Յիսուսէն:  
 Սըրտիս բաղձանքը՝ տեսածիս պէս՝ իսկոյն կը լըցուի.  
 Ըսայ մի պիտոր պայծառանամ երեսին լուսէն:  
 Մէկ օր կ'ողորմի, կ'առնէ քովը, հէջ կը թողնու խեղձ.  
 Հէլպէթ ծառան է, կ'անցընի մի Ղունկիանոսէն:

Դ.

Սըրբուհիէդ դատ՝ ուրիշ մէկի մ' սիրտ չեմ տար, սիրեր,  
 Ոտքերուդ տակը՝ երեսներս եմ կոխելու գըրեր:  
 Հէջ մի հընար է մէկ սահաթ մը նազելիդ մոռնալ,  
 Սիրուդ կըրակը սէրն աշխարհիս չի կըրնայ մարեր:  
 Ո՛վ կըրնայ բաժնել ինձի քեզնէն, սո՛ւրը թէ մահը.  
 Մեռցընեն ալ նէ՛ մեծ ցընծում է, հէջ դէմ չեմ կըրեր:  
 Այս իմ նըւէրըս առ ընդունէ՛ անարդ ալ է նէ,  
 Արդ Ղունկիանոսը քեզի ծառայ ընծայ եմ բերեր:

Ե.

Սուրբ կոյս Մարիամ, իմ խոցերըս բաց մէկ նայէ դու.  
 Գութ շարժէ վըրաս, քաջ Լօխմանըդ, եկ բըծըչկելու:  
 Ոտքէս գըլուխըս սաղ տեղ չունիմ, լըցուած եմ վիրօք.  
 Ողորմութենէդ, բըծիչի ճարտար, ըսպեղանի տու:  
 Գու առողջացու, դու ողջացու սիրուդ դեղերով.  
 Մի կարօտ էներ վիրաբուծից ինձ ձեռք դարնելու:  
 Աղբատ Ղազարին տէրտերը ինձ տըրուեցաւ ձէպայ,  
 Գըտցուր ուրեմըն Ղունկիանոսը գօգն Սքրահամու:

Զ.

Ըռունտ Մարիամ, պայծառ դէմքիդ եղեր եմ ապուշ,  
 Գու ինքըդ հըրաշք, մարգարտալի մագերդ է քընքուշ:  
 Գեղեցկութիւնըդ մէկ տեսնելու՝ կեանքըս տամ՝ քիչ է.  
 Գին մի կը հասնի, Փարէզ, Հըռոմ, Տիէրպէքիր, Մուշ:  
 Գու լաւ գիտես՝ որ ես առանց քեզ՝ չեմ կըրնայ ըլլալ.  
 Գըթութիւն արա, մի երևար ծառայիդ ուշ ուշ:  
 Վըտանգներէ ալ ինձ տըկարըս պահէ պահպանէ.  
 Ղունկիանոսը առ չընորհքիդ մէջ, լեր հոգւոյն ըզգուշ:

Է.

Շատ պայծառ ես, Կոյս, որպէս արփի, ըռէնկով կակաշ.  
 Քեզ կը վայելէ գեղապըճնիլ մօռ, կարմիր, կանաչ:  
 Անկըրելի է քօ կարօտըդ, սաստկագոյն սէրըդ,  
 Ասկից աւելի ալ կ'ըլլայ մի ինձ ծանրագոյն խաշ:

Մըխիթարիչ ես սըգաւորաց, ամէն ցաւալեաց,  
Տէ դիս ըսիտիէ, աղեխորով, արագահաս քաջ:  
Գութ շարժէ վըրան, խիստ կարօտ է քո օգնութեանը,  
Նըւաստ ծառադ է Ղունկիանոսը, ոչ է անճանաչ:

Ը

Թող բացուի երկինք, մօր Յիսուսին՝ որ սիրտ եմ տըւեր,  
Մէկ երեւոյ ինձ, խիստ կը սիրեմ, բոլոր կեանքէս վեր:  
Ի՞նչպէս չըրնտուեմ, թագուհիդ իմ հըզօր Մարիամ,  
Դու ես մի միայն փառք ու պարծանք յոյս ումուտնիս մեր:  
Սղաչանքդ է քո անդառնալի միածին Որդուդ,  
Ուրեմըն, սուրբ Կոյս, մեղաւորիս դու բարեխօս լեր.  
Ո՛վ ցանկալիդ իմ, քո անուանըդ թող արուն թափեն  
Օրը հազար հատ ինձի նըման Ղունկիանոսներ:

Թ

Սյւլ չեմ գիմանար, Կոյս գեղեցիկ, սիրուդ կըրակին,  
Չորս կողմըս առին, տես մէկ անգամ՝ ցաւոց բանակին:  
Կարծես տէրաք ամէն մէկըդմէկու հըրամցուցեր են,  
Համախուժք հեղան զեղան ՚ի մէջ սըրտիս սենեակին:  
Թագուհիդ յերկնից մէկ երեւաս անճառ փառքովըդ,  
Լըցուի կարօտըս, կեանքըս կու տամ աս կերպ հըրաչքին:  
Խըղճա խըղճալուս, հէրիք է լոյ Ղունկիանոս ծառադ,  
Չի կըրնայ բանալ ցաւալի իւր սըրտիկը մէկին:

Ժ

Մայր խընամատար, ինձիմենէ մի ըլլար հեօի,  
Բարի պըտողովըդ նըմաներ ես դու խընկի ծառի:  
Ուրախութիւնով խիստ լըցուած եմ, կը ճըխայ անձըս,  
Սիրուդ ճըրագը իմ սըրտիս մէջ անչէջ կը վատի:  
Գեղեցիկութեանըդ մէկ մայլէի, ըլլայ մի պիտոր,  
Կարօտովըդ, ախ, կ'էրիմ կ'այրիմ, որպէս թիթեռի:  
Դու Ղունկիանոսին յոյս մը սուր որ խընտայ պարծենայ՝  
Թէ թագուհիէս՝ արքայութեան խոստմունքը առի:

ՇԷՔԻՔ

Ս

Սիւշեր կը հիանամ դէմքիդ, Մարիամ,  
Ծաղիկ ես անթառամ, անուշ, հոտաւէտ.  
Ինձ նեղեալս յորդորես ու մըխիթարես.  
Ե՛րբ պիտոր դէմդ հանես, լիանամ տեսէդ:  
Կարօտըդ կը կըրեմ, հալեր մաշեր եմ,  
Սիրով գինովցեր եմ, ապուշ կեցեր եմ.  
Քեզ այնչափ կը սիրեմ՝ որ սլ խեցեր եմ,  
Տեսուդ փափաքեր եմ, կը ցանկամ յաւէտ:  
Տէրտովըդ գիս լըցիր. գոնեա երեցիր,  
Գըթովդ ինձ մօտեցիր, ցաւըս իմացիր.  
Դու լեզուի հանեցիր գիս, զըրցեցուցիր,  
Խիստ սաստիկ լացուցիր. արցունքս եղաւ գետ:  
Ղունկիանոսն անճար է, ու խիստ տըկար է.  
Քովըդ հըրաւիրէ, աս շընորհքն արէ.  
Սուս կենալս անկար է, ողբս ո՛ւմ համար է.  
Թողուլ ինչ հընար է. բըռներ եմ փեշէդ:

Բ

Մարիամ, քաղցր անուն, խոհեմ, խմաստուն,  
Չըբնաղ դէմքիդ տեսուն՝ հէչ գին կը տըրուի.  
Սիրաս է սիրովըդ խոց, եղեր է հընոց,  
Կ'ելլէ կապուտակ բոց. անդադար կ'էրուի:  
Սնգին ճէվահիր թս, գանձերու տէր ես,  
Խեղճերը կը սիրես, դու ինքըդ սէր ես.  
Շընորհք կը նըւիրես, երբ հոգս որ կըրես,  
Թէ քեզ ինձ չըբերես՝ ջահըս կը մարուի:  
Կը սպասեմ քո գալուն, կեցեր եմ արթուն,  
Օգնիչ ես անկեղուն, լոյս կուրացելուն.  
Երեսըդ գունըդդուն լուսով գարգարուն,  
Հասակդ է խիստ սիրուն, հոտաւէտ սէրուի:

Թէ այրեն զիս հըրով, փարատեն սըրով,  
Չեմ դառնայ քեզմէ, ով կոյս, ես տանջանքով,  
Կեանքըս անցաւ զարով, ցաւերս են ծով ծով,  
Ղունկիանոսը քեզմով կը մըխիթարուի:

Գ

Ո՛վ կոյս գերամարտը, զովացուցիչ ջուր,  
Կարօտդ իբրև ըզհուր՝ սիրտս է թափեր արդ .  
Քեզ տեսնամ նէ յայտնի՝ կ'ըլլամ երանի,  
Հրեշտակ ես 'ի մարմնի, արքայութեան զարդ:  
Անուշահոտ շուշան, բուրումդ քաղցրաղան,  
Սուրբ Հոգւոյն բնակարան, գանձ անապական .  
Գութ ունիս մայրական, հըզօր, փըրկչական,  
Տես, չըկայ ինձ նըման մէկ տառապեալ մարդ:  
Ինձ տէր կեցիր, Մարիամ, յանկարծ զօրանամ,  
Քեզի հաճոյանամ ես յամենայն ժամ .  
Երբ անունդ որ կու տամ՝ ցընծութիւն կը զգամ,  
Ձիս յիշես նէ կ'ըլլամ խիստ ուրախ զըւարթ:  
Ղունկիանոսին յոյս տաս, տէրտերն իմանաս,  
Մըխիթարիչ ըլլաս, քովէն չը երթաս,  
Քեզնով սիրտը բանաս, միշտ հետը մընաս .  
Դու մէկ նէրկիդ մ'ես խաս, կարմիր բացուած վարդ:

Դ

Կարօտ եմ սուրբ կուսին գեղեցիկ տեսին,  
Դէմքը արև լուսին, արփի ջահ փայլուն .  
Ինձի մէկ պատահի 'ի մէջ աշխարհի,  
Է գըթած թաղուհի, օգնող ամենուն:  
Խեղճութիւնս որ տեսնէր՝ մէկ ճար մը կ'էնէր,  
Սիրաբըս տայի նըւէր, առնէր ընդունէր .  
Նա խիստ է որդեսէր, սէր մը ցըցընէր,  
Ինքն է միշտ կայնող տէր աղքատին, որբուն:  
Գութ ունի մեր վըրան, է քաջ պահապան,  
Մըխիթար քաղցրաբան, մեղրածոր բերան .  
Տըրտմեալք կ'ուրախանան՝ անունն որ կու տան,  
Յոյս է ու ապաստան՝ մեղաւոր մարդուն:  
Լոյս կը կապէր կամար՝ կեանքս որ լըմըննար,  
Հոգիս երկինք կ'ըլլար, զՍտտուած կը տեսնար:

Թէ մայր գըթածը գար, բարեխօս կենար  
Ղունկիանոսին համար՝ իւր Յիսուս Որդուն:

Ե

Արարչին ընտանի մարդկանց երանի՛,  
Որ եղան արժանի զըրախտը մըտան,  
Վըտանդաց խաղըսան, բաղձանքնուն հասան,  
Մայր ցանկալիդ տեսան, արդ միշտ կը խընտան:  
Նազելուդ ափշեցան, գէմքիդ հիացան,  
Խընդութեամբ լըցուեցան, խիստ ուրախացան .  
Հաճոյանալ կըրցան, Աստծոյ մերձեցան,  
Սոսկ ես եմ քար արձան, գէշ, վատ անպիտան:  
Շատ կը կարօտանամ, սուրբ կոյս Մարիամ,  
Ձօր ու գիշեր կու լամ ու կը թալկանամ .  
Փափաքով մի մընամ, ի՞նչպէս գիմանամ,  
Սէրերդ են անխընամ, սաստիկ ցաւ կու տան:  
Չարք վառին ու խանձին, որք կը նախանձին .  
Հասցուր, ո՛վ կուսածին, իմ ցանկացածին,  
Ղունկիանոս անձին՝ երկնային գանձին,  
Որ կ'ողբայ առանձին միայնակ 'ի տան:

Զ

Կը վառուի թոք ու լերդ՝ կեանքիս բերդին հետ .  
Մօտեցիր սիրովդդ, Մայր սուրբ, ջուր մը տուր .  
Կարօտ եմ սառ ջըրի, սիրաբըս խիստ կ'երի,  
Ողորմութեան ծովըդ, Մայր սուրբ, ջուր մը տուր:  
Դէմդ ելայ ամօթով, աղքատիկ լաթով,  
Կ'աղերսեմ հաւատով, մի՛ թողուր ախտով .  
Ինձ խընամ տար գըթով՝ սիրուդ գաւաթով,  
Մերձեցուր զիս քովըդ, Մայր սուրբ, ջուր մը տուր:  
Ի վերին երկըրէն, բուրաստաններէն,  
Ծաղկալի գաշտերէն վաղած գետերէն,  
Անուշ հեղեղներէն, պաղ աղբիւրներէն,  
Կենարար ձեռքովըդ, Մայր սուրբ, ջուր մը տուր:  
Դու զիս առողջացու, սաղցու, խընտացու,  
Վառ սըրտիկս հովցու, հովահարեցու .  
Ղունկիանոսին խըմցու, լաւ մը զովացու,  
Դեղթափ մատուերովըդ, Մայր սուրբ, ջուր մը տուր:

Է

Յանկամ միշտ բարեկեղ, պատուել, մեծարել,  
 Քանդի ես բաղձալի, սուրբ Աստուածածին.  
 Եկուր հետքս կեցի, նազելուդ լիցի  
 Խընդիրքն ընդունելի, սուրբ Աստուածածին:  
 Տէրաի հանդըպուցիր, կարօտով լըցիր,  
 Խեղբքս ցընորեցիր, միտքքս ցըրուեցիր,  
 Թահ ճիկէրս խոցեցիր, տէ, ինձի դարձիր,  
 Չայնդ արա լըսելի, սուրբ Աստուածածին:  
 Պանդուխտ մընացեր եմ, կարօտեցեր եմ,  
 Հեղեղ պըրծուցեր եմ, անչափ լացեր եմ.  
 Քեզ որ մայր ընարեր եմ՝ ինչպէս չըսիրեմ  
 Իմ կեանքէս աւելի, սուրբ Աստուածածին:  
 Սիրաքս դող կը հանէ՝ սիրուդ տաւան է,  
 Տեսիլք կը ցըցընէ, կը ցանկացընէ.  
 Ղունկիանոսն ինչ անէ՝ որ քեզի գըրանէ,  
 Քաղցր ես, կոյս գովելի, սուրբ Աստուածածին:

ՇԵՔԻՔ՝ ՈՐ ԿՈՉԻՆ ՔԵՐՏԵՎԷ

Ը

Է՛յ սուլթան պէհատար, եմ խեղճ ապիկար,  
 Կէօյնիւմիւղ պիգարէր, քեզ խիստ սիրեր է.  
 Տիւշիւր պէնի եատան, դու լոյս դարաստան,  
 Աչքըն հէր թարաֆտան, անձիտ տիրեր է:  
 Աէս վէր քի օյանամ, մարեր կը մընամ,  
 Ալէմաէ պէն արամ, երբ թէ գըլընամ (?)  
 Տիւնեա օլմուշ հարամ. վառեր կը մըխամ.  
 Հասրէթ նուրի տիտամ, խեղբքս տարեր է:  
 Եանաը ճիկէր, պիր սու պասքելուս խըմյու,  
 Սապհայաթլա կէլ պու հոգիս զովացու.  
 Սէն կէլ պէնի տիլճու. մըխիթարելու,  
 Պէնտէքի դամմ՝ դայրու ոչ որ կըրեր է:  
 Հէր իսմին անանտա, սիրաքս կը թընդայ,  
 Հարարէթ վար ճանտա, կը մեռնիմ հաւտա.  
 Չօք խայալ սէվտանտա՝ մըտածել կու տայ  
 Ղունկիանոս եօլունտա՝ դեանքը գըրեր է:

Թ

Փաք լէքէսիղ Պիքիր, խեղճէս մի թարիր,  
 Պուլունմաղ լանաղըր գոհար մ'ես անդին.  
 Ա՛խ սէնի պուլամ պիր, ինձ ալ ինչ պիտիր,  
 Պիթթապի վէրիւիր խընտում իմ սըրտին:  
 Չօք լաթիֆ խօշպուն վար, ծաղիկ նունուֆար,  
 Կէօղէրիմ գան աղլար՝ տեսութեանդ համար.  
 Հալըմա գըլ նաղար, լեր ինձ մըխիթար,  
 Եէթիւիր գըլամ դար, խըղճա անճարին:  
 Գալպըմ շիրին փէրի սիրուդ կը մարի,  
 Վար հասրէթլիք նարի, կ'երուիմ շատ տարի.  
 Սէն էօմրիւմին վարի, մէկ քովըս արի,  
 Կէօրին պիր կէզ պարի՝ քո սիրահարին:  
 Է՛յ վալիտէ Սուլթան, յոյս ես փըրկութեան.  
 Օլ շիֆահաթընտան՝ ինձ ալ բաժին հան,  
 Ղունկիանոս վերսէ ճան, թեւերուդ վըրան  
 Մութլու օզուր ճիհան աս պէխտէւորին:

Ժ

Միսալի շէյտա դուշ կ'երգեմ կը անուշ,  
 Տարտայըմ կէլ գավուշ գըթով մայրենի.  
 Պէքլէր օլտում եօլուն, ընկեր եմ նըրկուն,  
 Պիր եանըմտա պուլուն՝ սիրտս ուրախ լինի:  
 Քեան լութֆի միւլիքեան, ինձ ես պատուական,  
 Մէհսունլար շատուման քեզնով կը լընան.  
 Օլտում սանա հէյրան՝ սուրբ կոյս աննըման,  
 Չիւն իչտիմ աչք ճամտան անապակ գինի:  
 Տիւշ օլտում ֆէրեատա, ու սուգը մըտայ,  
 Է՛յր էրտիմ միւրատա, թէ որ քեզ գըտայ.  
 Շօլ հիւնիւն այաթա, արփի լոյս կու տայ,  
 Կիւղէլի փայտտա, ո՛վ քեզ նըմանի:  
 Կէօստէր նուր սիհմանա, աչխարհք հիանայ,  
 Կիւն տօղտուն ճիհանա՝ քովէս մի գընայ.  
 Սէրիմ զուրպան սանա, անճըս պարճենայ՝  
 Քի սէնտէրի անա՝ Ղունկիանոսն ունի:

ԺԱ

Ո՛վ երկնից թագուհի, ճէննէթին մահի,  
 Փաօք պարճանք աչխարհի, լաթիֆէթ սէնտէ.

Շընորհք վայելչական էթ պանա իհսան,  
 Սիրտըս հողիս ցընծան, հէր հիւրմէթ սէնտէ:  
 Կարօտուլդ եմ անքուն, կէլ պէքէր գուլուն,  
 Աս քո ուշանալուն, պաղրըմ օլտու խուն.  
 Դեղն է իմ վէրքերուն, ամպէրի մուլուն (?)  
 Մըսնալս յարքայութիւն միւճիւղէթ սէնտէ:  
 Չայնիւ մեծակական պէնի աղլատան,  
 Սոսկ սէրդ է սիրական, կէզտիրիր ուրեան.  
 Տուր լուր մ'ուրախական, էյէսէլ տիհան  
 Ըլլալ տեսուդ արժան՝ ինայէթ սէնտէ:  
 Դէպի առ քեզ գալու՝ տիլ էտէր արգու,  
 Սուրբ տեսըդ տեսնալու կէծնիւ չէքէր հու,  
 Ղունկիանոսն ըլլալու շատ սէվինճ մութլու  
 Յոյսը փըրկըւելու նիհայէթ սէնտէ:

ԺԲ

Ո՛վ Կոյսդ անարատ, Փարտօղի էթվատ (?),  
 Քեզ կը սիրեմ խիստ շատ, մուհապէթիմ կէօր.  
 Սաստիկ հոգ կըրելուս՝ սէրիմ սարաը փուս,  
 Մօրմէդ եատ ընկնալուս, շիքայէթիմ կէօր:  
 Նայուածքըդ կենարար տիլ ալաը աղար,  
 Տէ՛, օգնէ, եմ անճար, հէմ նաշար պիմար.  
 Ես որ սաղ չեմ մընար՝ պու աղքըն քի վար,  
 Չեմ կըրնայ զիմանար, կէլ հասրէթիմ կէօր:  
 Տեսուդ իմ կեանքս այ տամ՝ աղ տըր սանարամ.  
 Սաղցուր, ուրախ ըլլամ, հասրէթլիք եարամ  
 Թէ սուրբ դէմքդ ալ տեսնամ, էյ անա Մէյրամ,  
 Կը դողամ, կ'ամընչնամ, խիճալէթիմ կէօր:  
 Ղունկիանոսն է, սուրբ Կոյս, փայըն էտէն պուս  
 Սիրուդ զինովալուս, դաշմաաը նամուս.  
 Կ'ողրամ, միշտ իմ լեզուս թութա պիլմէմ սուս՝  
 Գիշերներն ինչուան լուս, էզիէթիմ կէօր:

ԺԳ

Մաշեցայ չարագան աղքընտան ճէնան,  
 Թագուհիդ քաղցրաբան, տիլ սիւքքէր սէնտէ.  
 Հոտըդ անմահական նէրկիդ վէ ոէհան,  
 Սուրբ սիրտդ է վարդարան, միսքամպէր սէնտէ:

Մէկ ձեռքէդ խըմէի մուհապէթ մէյի,  
 Սիրուդ բըղընկէի, եանայաըմ էյի.  
 Որ քեզնէն ըսուէի՝ գուլումաուր տէյի,  
 Գայի գըտնըւէի հէր սէֆէր սէնտէ:  
 Յաւեր ունիմ հընութ, խեանըմ ունութ.  
 Չորս կողմըս պատեց մութ, կէլ տէստիմաէն թութ.  
 Աղքատիս ցըցուր գութ, գըլ պէնի խօշնութ,  
 Մարգարիտ, լալ, զըմրուտ, միւճէհէր սէնտէ:  
 Տենչալուդ հետ տեսուիլ՝ արղում պու տըր պիլ.  
 Յանկարուդմէ հըրճուիլ, հէր տէմ էպէտիլ.  
 Ղունկիանոսը սիրուիլ սէնտէն շիրին տիլ,  
 Գեղազան զարդարուիլ, խուսլ զիվէր սէնտէ:

ԺԴ

Աղաջանքըս ընկալ, էյ սահապ ճէմալ,  
 Անճիդ վայլել ինճ տալ մաթլուաըմ տըր պու:  
 Քաղցրագութ Մարիամ, քէսիլտի չարէմ,  
 Յանկալուդ կը տենչամ պէն չօքտան պէրու:  
 Կ'այրէ զիս անդադար աչք հասրէթի նար,  
 Չեմ ապրի այլ երկար, չիւնէմ տիլֆիքեար.  
 Յաւերս եղան գումար, օյնար զիլֆի խար.  
 Հասիր մի ուշանար, իմտատա մէհրու:  
 Ղունկիանոսըն ըրնայ՝ գուշնաղիր սանա  
 Դէմէդ չըհեռանայ, տուրա տիվանա,  
 Տէսէդ թող լիանայ, արղուսուն դանա,  
 Հէրիք կարօտ մընայ կէօղ էտէր Ֆիրու:

ԻԼԱՆԻԲ

Ա.

Լըցիր, սուրբ Կոյս, զիս կարօտով. երբ պիտոր գըտնամ քեզի,  
 Մայլէի դէմքիդ մուրատով. երբ պիտոր գըտնամ քեզի.  
 Ինչու ես միշտ պիւլպիւլի պէս քաշեմ կը գար, կոծ կ'անեմ.  
 Ձի գու վարդ մ'ես՝ անուշ հոտով, երբ պիտոր գըտնամ քեզի.  
 Մեծ փափաքով ցանկալիիդ ես կը սիրեմ խելքէ դուս.  
 Յաւալի սիրտըս խոցեր ես, շիֆէ չըկայ մեռնելուս.

Համբերութիւնքս կըտրեցաւ, քեզ երեցուր աչքերուս,  
Վառուեր եմ սիրուդ հըրատով, երբ պիտոր գըտնամ քեզի:

Գան մըխիթարելու խեղճիս քառասուն աղնիւ ետրան,  
Բացուի երկինք, հըրեշտակներ, սըրբեր, կուսանք երեան.  
Չալուի քաղցըր սաղ ու սանդուրներ, քեաման, նըւազարան,  
Աս սիրտըս չի հանգիր ատով. երբ պիտոր գըտնամ քեզի:

Ըստ որում դու մայր գըթած ես, ունիմ շատ գիւման քովըդ,  
Իմ կողմանէս սերորէներ փառք տալու թող դան քովըդ.  
Ղունկիանոսը հէջ կը խընտայ՝ չըգըտուի ինչուան քովըդ.  
Տէ, մէկ յոյս մը տուր խըրատով. երբ պիտոր գըտնամ քեզի:

Բ

Ո՛վ ցանկալի կոյս սըրբազան, չէի մի ըսեր քեզի՝  
Տէրտերըդ ներքս հեղան զեղան, չէի մի ըսեր քեզի.  
Կուրծքըս ճեղքէ, բոցակիղեալ խորված սիրտըս սէյր էրս.  
Դեղ չի գըտուիր՝ բիւր բըթիչի գան. չէի մի ըսեր քեզի:

Ներսէս կ'սայրիմ, ձէնըս չեցիւր, նըստեր եմ սըգով ու սուս,  
Հախ չունիմ մի, ախ Նաղելի, քեզ համար թալկըտեղուս.  
Դու կը մընաս յոյս, ապաւէն, մըխիթարանք տըրտմելուս,  
Բարեկամքըս կը հեռանան, չէի մի ըսեր քեզի:

Սուրբ պատկերդ իմ աչքիս առջև միշտ քաշուած ինձ կ'երևի,  
Կը ըզմայլիմ տեսութեանըդ, գէմբդ է նըման արևի.  
Իմ մի միայն սիրելիս ես, քեզ սիրեցի, սիրտ տըլի,  
Բուրբ կեանք այ կ'անեմ դուրպան, չէի մի ըսեր քեզի:

Թանջ պըզտըկուց Ղունկիանոսին սէրն ու սէվտան դու եզար,  
Հէջ ես լեզուէս վար կը ձըգեմ սուրբ անունդ ուրախարար.  
Աննըման զեղեցկութիւնըդ կու տայ իմ մըտքիս դարար,  
Խեղքս ասիր՝ էրիր փէրուշան, չէի մի ըսեր քեզի:

Գ

Տարութիւնով սիրտս էրեցաւ, ես հիւանդ եմ, ջուր կ'ուզեմ,  
Լերդ ու թորքս բըրնկեցաւ, ես հիւանդ եմ, ջուր կ'ուզեմ.  
Ջուր մը կ'ուզեմ անմահական Մայր Տիրուհէդ, թէզ հասու,  
Չէնըս քաշուաւ, բուկըս չորցաւ, ես հիւանդ եմ, ջուր կ'ուզեմ:

Թափէ ընկայ, աչքիս լուսը նըւաղեցաւ ցաւերէն,  
Ինձի իմտատ թէ կ'ըլլայ նէ՛ կ'ըլլայ Աստուածամօրէն.  
Պըւկըններուս մօտեցուցէք արքայութեան աղբիւրէն,  
Բերանըս խիստ պապակեցաւ, ես հիւանդ եմ, ջուր կ'ուզեմ:

Շատ բըթիչիներու զիմեցի՝ առողջութեան մը յուսով,  
Օգուտ չեղաւ, մաշեցուցի կեանքըս՝ զեղրանքով, պասով.

Լոյս գըրախտին միջի եղած հաւուղներէն մէկ թասով,  
Լեզուս տամիլիս կըպըտեցաւ, ես հիւանդ եմ, ջուր կ'ուզեմ:

Ղունկիանոսը զըզուեցաւ ան հէքիմներուն դառն զեղէն.  
Պայծառափայլ պարտիզին պաղ վաղած անուշ հեղեղէն՝  
Բացէք, իմ՝ ներքըս կապեցէք, զովացընէ մէկ հեղէն.  
Յորայ զէրտերն ինձ տըրուեցաւ, ես հիւանդ եմ, ջուր կ'ուզեմ:

Դ

Դէրտի տէր եզայ զէրտովըդ՝ ես, Սըրբուհի, քեզ կ'ուզեմ,  
Արտասուրիս գութըդ շարժէ, միշտ, խսկուհի, քեզ կ'ուզեմ.  
Տէ, մէկ անգամ երեցիր՝ որ հոգիս քեզ տամ, ընծայեմ,  
Միշտ յախտեան քեզ հետ ըլլամ, ախ, Տիրուհի, քեզ կ'ուզեմ:

Տեսութեանըդ փափաքեր եմ՝ որպէն մեղղներուի՝ ջուրց,  
Կ'ողբամ, կու լամ, սուգն եմ մտեր, հագեր եմ սեւեր ու քուրձ.  
Սիրտըս սաստիկ բըրնկեր է, կ'այրի ինչպէս խտտի խուրձ,  
Սալթ քո սիրուդ կըրակներն է, Աստուածուհի, քեզ կ'ուզեմ:

Կարօտդ այնպէս կը քաշեմ՝ որ աշխարհ աչքիս չերեար,  
Տահա ճամբադ ըսպասեմ մի, տէ, եկէ՛ ինձ քովըդ տար.  
Չեցերն եմ մընացեր, վայ ինձ, կեանքս այ եղաւ խիստ երկար,  
Անուշահոտ բըրբաբին վարդ, Վարդուհի, քեզ կ'ուզեմ:

Խիստ զըզուեր եմ, դառնացեր եմ վըտանգալի յայս կենաց.  
Որչափ ցաւեր ժողովուեր են, մէկ դու սիրտըս ճեղքէ, բաց,  
Աչքովըդ տես, զիտցիր որ այլ քաշելիքըս չը մընաց.  
Չես մի խըղճար Ղունկիանոսին, ո՛վ Թաղուհի, քեզ կ'ուզեմ:

Ե

Մարբաղարդ կոյս, Տիրուհիդ իմ, խեցող քեզ համար ես եմ.  
Խըմեր եմ սիրուդ բաժակը, տեսուդ սիրահար ես եմ.  
Կարօտովըդ խիստ մաշեցայ, կու լամ, կ'ողբամ՝ զօր գիշեր,  
Սուրբ անուանըդ արիւն թափել՝ մեռնելու յօժար ես եմ:

Չէնըս լըսել տալ կըրնամ մի, սաստիկ բողոք վերցուցի,  
Ապախնութիւնքս, յոյսըս՝ բոլոր քեզի դարձուցի.  
Առողջութեանս հետ միատեղ՝ մալ ապրանքըս կորցուցի,  
Յոր երանելուն նայէ մէկ, անկից քիչ մը վար ես եմ:

Չարմանալի գութ կը շարժես խըղճալի մեղաւորաց,  
Ողորմելուս ճար ճարակը, քաղցրագութ, 'ի քեզ մընաց.

Ըսքանչևի հըրաչքով դու դեղ կ'ըլլաս ականատեսաց,  
Տէ, փութա եկ բըժըղկել հիւանդու, ցաւագար ես եմ:  
Հիւանալի խոնարհութիւնդ եղկելու ալ սորվեցուր,  
Ինձի ուղեկից ըլլալու՝ արիւի պայծառ լոյս մը տուր:  
Անորատում ուրախութեանը Ղունկիանոսը շուտ հասուր,  
Փութանակի յարքայութիւն ըսողն ինձի տար՝ ես եմ:

Չ

Եղկելեաց ու խեղճ աղքատաց տէր կայնող՝ Աստուածածին,  
Տառապելոց ես յոյս ունուտ ու օգնող՝ Աստուածածին.  
Քաղցըր գըթած աչքով ինձ այ մէկ նայիս նէ՝ ձեռք կու տայ,  
Անբըժըղկելի վէրքերուս դեղ էնող՝ Աստուածածին:  
Յաշխարհի մէջ քաշածներըս անպատում է՝ քեզ ըսեմ,  
Հիւանդութիւն, աղքատութիւն, խեղճութիւն կըրողն՝ ես եմ.  
Ա՛խ, քո անուշ երանաւէտ ձայնըդ երբ պիտոր լըսեմ,  
Ողբ ու լացըս ուրախութեան դարձընող՝ Աստուածածին:  
Աս ի՛նչպէս քո սէրդ իմ վըրաս աւելցուցիր, շատցուցիր,  
Բիւր անգամ գըժոխոց դըռնէն դիս բըռնեցիր դարձուցիր.  
Հիւսա ալ՝ որ հաւաչանքիս ականջ բացիր լըսեցիր,  
Տէ, խընտացու անճառ փառացն հասցընող Աստուածածին:  
Ղունկիանոսն եմ, ողորմածիդ տէրալի սիրտըս կը բանամ,  
Կարօտովըդ կը խորվըտիմ, կերպ կերպ ցաւեր կ'իմանամ.  
Հէջ քու մայրական գութըդ կը թողո՞ւ որ ես խեղճ մընամ.  
Որդուդ անդին արընովը դիս գընող՝ Աստուածածին:

Է

Մայր սուրբ, իմ լացըս լըսեցիր, շընորհակալ եմ քենէ.  
Գըթութեանըդ հանդըպուցիր, շընորհակալ եմ քենէ.  
Իմ ունուտս ես, ապաւենս ես, իմ բոլոր յոյսըս դու ես,  
Սըրտիս իղճը կատարեցիր, շընորհակալ եմ քենէ.  
Մայր յուսոյ ես, մայր սիրոյ ես, մայր գըթած ես, մայր կենաց,  
Քաջ բըժիչի ես, քաջ դեղթափի ես, քաջ մէհէմ ես, գեղ վիրաց.  
Ողորմած ես, բազմագութ ես, քաղցրասիրտ ես եղկելեաց,  
Սուգս յուրախութիւն դարձուցիր, շընորհակալ եմ քենէ:  
Յոր երանելուն նըման՝ իմ յանձիս վէրքեր բացուեցան,  
Անտանելի խիստ կըսկիծներ՝ սըրտիս մէջ գումարեցան.  
Ինձ հիւանդէս բըժիչիներն որ ձեռք քաշեցին՝ ետ կեցան՝  
Գու հասար դիս բըժըղկեցիր, շընորհակալ եմ քենէ:

Եկար յերկնուց Ղունկիանոսին մըխիթարիչ ըլլալու,  
Չեմ արժանի՛ պիղծ բերնովըս սուրբ ոտքերդ համբուրելու.  
Անուշիկ Աստուածորդուդ ու քեզ՝ յաւիտեան փառք տալու,  
Ինձի միշտ պարտաւորեցիր, շընորհակալ եմ քենէ:

Ը

Սալթ գըժբախտ ես մի եմ եղած, վատ օրեր տեսայ ինչո՞ւ.  
Աշխարհի մէջ չըլընտացի, գէշ դարի հասայ ինչո՞ւ.  
Ո՛վ կաթոգին Աստուածամայր, սղորմէ խեղճ աղքատիս,  
Գաւթայ ու Պետրոսի նըման՝ կոծ էրի ես այ ինչո՞ւ:  
Ըստ որում իմ խելքս առեր ես, երբ ցանկալիդ միտք բերի՝  
Աս խայտով աչքիս առջև բացուեցաւ մէկ մեծ տէրի,  
Փընտըռտեցի քեզ նազելիդ չըզըտայ սիրտըս կ'էրի.  
Նորանոր խիստ բորբոքեցայ, լալու ըսկըսայ ինչո՞ւ:  
Էօրս ըլլայ նէ՛ չի դիմանայ այս կերպ սիրոյ տանջանայ,  
Հեղճամըղճուկ մորմըրըս տես, կը ձեծկըլիմ գըլխիրաց.  
Հէլպէթ պիտոր արժանանամ ես անթառամ պըսակաց,  
Մէր իմ՝ որ քեզ երկու ձեռք բըռնեք եմ՝ ըսա՛ ինչո՞ւ:  
Գուն որ բարեխօս ըլլաս նէ՛ ի՛նչ հընար է՝ շընեք  
Աստուածորդիդ իմ մեղքերըս, կամ յիշէ, յառաջ բերէ.  
Գըթութեանըդ քաղցրութեանը մի անգամ համն առեր է,  
Ես ցաւալի Ղունկիանոսը՝ միշտ քեզի կ'յուսայ ինչո՞ւ:

Թ

Յանկարծակի յարքայութիւն մըտնալ մըտքէս կ'անցընի,  
Իմ նազելի Փըրկիչըս հոն գըսնալ՝ մըտքէս կ'անցընի.  
Կ'այրիմ, վառուիմ, բըռընկեր եմ ես՝ անոր սիրուն համար,  
Պայծառ լոյս տեսութիւնովը խընտալ՝ մըտքէս կ'անցընի:  
Ինձի պէս վատ մեղաւորաց Աստուած մեծ խընամբ ունի,  
Որբ մընացի յաշխարհի մէջ, չուտով մը քովը տանի.  
Ես անթառամ պըսակներուն՝ իրաւ՝ որ չեմ արժանի,  
Յընձալ սըրբոց հետ միատեղ՝ այդ ալ մըտքէս կ'անցընի:  
Այս կենցաղըս նեղութիւններ չըկըրածըս չըմընաց.  
Ա՛խ, քաղցրագութ Տիրուհիդ իմ, լոյս գըրախտին դուռը բաց,  
Ինձ ներս մըտցուր, կը մորմըրամ, խելքս անցաւ, ուչըրս գընաց.  
Յիսուսէս առնել նըշան, խաչ, միտալ՝ մըտքէս կ'անցընի:  
Ես մեղաւոր Ղունկիանոսըս՝ դիներս Աստոյ ընծայ տանիմ,  
Ի՛նչպէս պիտոր հաճոյ ըլլամ, վարքէս ես այ կը գանիմ.

Ստուռաձածին, սուրբ Հայր Յովնէփ, ձեզի բարեխօս ունիմ,  
Բարի մահուամբ խեղճուկ հոգիս՝ ձեզ տալ մըտքէս կ'անցընի:

Ժ

Մեծ բաղձանքով՝ հըրեշտակաց օթեանը կը սպասեմ՝  
Շուտ հասնելու, հոտոցելու վարդ շուշանը՝ կը սպասեմ:  
Ինչո՞ւ համար կ'առանձնանամ գեղերուն, քէօչէները.  
Ըզմայլելի լուսաղարդեալ ան Սուրբանը կը սպասեմ:  
Հալ չը մընաց, թափէ ընկայ՝ Յիսուս փըրկչիս սիրովը,  
Ե՛րբ պիտոր գըտնուիմ արդեօք իմ ցանկալիս քովը.  
Մնտըրտում ուրախութեան մէջ մըտցընելու ձայնովը,  
Եկայք օրհնեալ Հօր իմոյ՝ աս հըրամանը կը սպասեմ:  
Տէ, հասիր, լից իմ կարօտը՝ դու, Մարիամ, ո՛վ սէր իմ.  
Աս կարօտը կ'երեցընէ ինձի մէկ դէխիսէս՝ տարի՛մ.  
Պիւլպիւլի պէս՝ զար կը քաշեմ, հէրիք լամ, մարէմըրիմ,  
Բացուելու լոյս դըրախտին՝ ոսկի գըրանը կը սպասեմ:  
Սըրբերը գան Ղունկիանոսին խըմցընեն անուշ գինին,  
Սմէնը կերպ մը զօրաւոր մխիթարութիւն ունին.  
Օգնութեան հասնին կուսանք ալ. Վերափոխման օր տօնին՝  
Հոգիս տալու՝ Ստուռաձածնայ գալըստեանը կը սպասեմ:

ԺԱ.

Գանձ է սէրդ, ինձ շընորհէ, կոյս, փողի կարօտ մի թողուր.  
Ես եուրտ չունիմ, օթեանդ ան, անդի կարօտ մի թողուր.  
Բնկեր եմ վիշտ ու նեղութեան ծովերու մէջ, կը ծըփամ,  
Շուտ հասցուր նաւահանգիստըս, լողի կարօտ մի թողուր:  
Ի՛նչպէս չըլամ, Հայրենական երկըրէս եմ զըրկըւած,  
Սնտիրական ողորմելի քէօչէները մընացած.  
Չեոքըս ծոցըս, չըլիքըս ծուռ, խեղճ աղբատ մ'եմ մոլորած,  
Տար գիս քո պայծառ քաղսրըդ, գեզի կարօտ մի թողուր:  
Իբրա՛ւ մեծ վարձք ալ ունի, բայց ընկած վախտս է՝ կ'ուսցընեմ.  
Ստուռաձապաշտութեան ծաղիկը՝ զըպրոց պախշան բուսցընեմ.  
Գիտեմ, Մայր սուրբ, որ կ'ընդունիս՝ քեզի ընծայ հասցընեմ.  
Վարպիտութեան վարձք առնելու՝ տըղի կարօտ մի թողուր:  
Ղունկիանոսին գըթած աչքով մէկ նայէ, խիստ տըկար է,  
Ճառագայթիս ես, առանց քեզ՝ իմ լոյս արեքս խաւար է.  
Վստուած սիրաբն՝ աւետարեր հոգմերըդ հովահարէ,  
Դու քաղցրացու գառնութիւնըս, ազի կարօտ մի թողուր:

ԹԻԻՐՔՄԱՆԻՔ

Ա.

Արդարներն որ մըտնան յերկինք՝ Հայրն Ստուռած  
Կը կատարէ իւր խոստացած վատերը.  
Պըսակներով կը դարդարէ գըլխընին,  
Եարութ գըմրուտ մատնիներով՝ մատերը:  
Երգերով հըրեշտակք, կուսանք դէմ կու գան,  
Չաղիներով կը հըրճուին միշտ յաւիտեան.  
Սըրբունաք կը փայլին աստղերու նըման,  
Կը ըզմայլին՝ երբ մօտենան մօտերը:  
Ատ խայալըն՝ իմ ցընծումներուս պատճառն է,  
Տէ, հասիր, Մայր սուրբ, դու ձեռքերէս բըռնէ,  
Հետ ծաղկունաց Ղունկիանոսին տար խառնէ,  
Հոտոտել տուր անմահական հոտերը:

Բ.

Բացուեցաւ դըրախտը, տեսայ, ափշեցայ,  
Հոտաւէտ ծաղկունքով բուրաստան անուշ.  
Առայ հըրեշտակաց քաղցըր ձէները.  
Կը չալուի տասնադի երգարան անուշ:  
Սէյր էրի գանաղան պըտղալի ծառներ,  
Թե թեի ձիւղերը իրար են բըռներ.  
Սէրկելիներ, տանձեր, խաղողներ, նըռներ,  
Պատուական խիստ համեղ միրգեր կան անուշ:  
Երեցաւ թագուհի մ' պայծառ փառքերով,  
Գըլուխը թագաղարդ կերպ կերպ գուհարով,  
Լուսերես սըրբուհիք սըրբունաք՝ սիրով  
Մօտեցան ինձի հետ խօսեցան անուշ:  
Գինովցայ սիրալիր սիրոյ խօսքերէն,  
Շարժեցաւ վառուեցաւ իմ սէրըս նորէն.  
Գըտաւ Ղունկիանոսը զըւարթ սըրբերէն,  
Իրեն մէկ սիրելի մ' սիրական անուշ:

Գ.

Կինէ արքայութեան գըռները բացուաւ,  
Խաս ծաղկունաց քաղցըր հոտերը բուրեց,

Նըւագարաններուն անուշ ձէները  
 Սաստիկ սիրով զինքըս փաթթեց սպաշարեց :  
 Գեղեցիկ հըրեշտակը դաս դաս շարուեցան,  
 Մաքուր կուսանք դէմ յանդիման կայնեցան,  
 Հըրաշալի սըրբունաք ինձ մօտեցան.  
 Մէկն եկաւ իրենց մէջ զիս հըրաւիրեց :  
 Հանդիպայ Յիսուսին դէմքն ուրախ վախտին,  
 Այլ խօսք կայ մի այսպէս երջանիկ բախտին.  
 Երբ տեսայ փառքերը պայծառ դըրախտին,  
 Սիրտըս փորէս քաջեց բըռնութեամբ, տիրեց :  
 Լուսազարդ թագուհին յանկարծ փայլեցաւ,  
 Իսկոյն ցընորեցայ խելքս այլայլեցաւ.  
 Ղունկիանոսը ապուշ մընաց, մայլեցաւ,  
 Աս տեսիլքը վառեց զիս, սիրահարեց :

Գ

Արդ կը փայլին, Մայր սուրբ, սուրբ սըրտիդ վըրայ  
 Նախ որ խօցեց, եօթը գամերուդ հետ եմ :  
 Զարդարուեր ես լուսով պայծառ խասերով,  
 Չի գըտուիր նըջան մը, խամերուդ հետ եմ :  
 Անուշ լեզուիդ՝ դէնտ ու շէքէր մանտըւած,  
 Խօսքերուդ՝ յոյս, մըխիթարանք խառնըւած,  
 Եաբուտ, զըմբուտ տանտրերով է սանտըւած,  
 Լալ մարգարտով հիւտուած՝ ծամերուդ հետ եմ :  
 Անմահութիւն, գեղ ու դարման քեզ ըտին.  
 Յաւալիք մօտենան թող հետըդ խօսին.  
 Գինովցուց, ափշեցուց Ղունկիանոսին  
 Բզմայլոցական հոտդ, համերուդ հետ եմ :

ՍԱՐԻ ՂԸԶԻ ԵՂԱՆԱԿ

Ա

Ամենագեղեցիկ մայր իմ Մարիամ,  
 Սատուած ըզքեզ հոտով լուսով ներկած է.  
 Յոյսս ես, փըրկութիւնս ես, խելքս ու խայալս ես.  
 Սէրըդ յերկնուց ինձի ընծայ զըրկած է :

Ում սըրտի մէջ կարօտըդ որ կը շատնայ,  
 Ինքը գրախան եղածի պէս թող գիտնայ.  
 Պիտոր անշուշտ յարքայութիւն ներս մըտնայ,  
 Փրկութեանը համար հէջ չըկասկածէ :  
 Կոյսը կը փայլին դէմըդ կերպ կերպ խաս գունով,  
 Կեցած են խըզմէթիդ կարգով կանոնով.  
 Ծառայ մ'ունիմ Ղունկիանոս անընով,  
 Արդեօք խեղճըս այս կերպ միտքըդ եկամ է :

Բ

Ինչպէս չըզըրաւեմ կեանքըս քո սիրուդ,  
 Քաղցրահայեաց բարենըջմար Մարիամ.  
 Քաշեր ես իմ խելքս առեր ես զըլխեցէս,  
 Տենչալուդ եմ ես սիրահար, Մարիամ :  
 Նըմանցուր զիս՝ աննըմանիդ նըմանիմ,  
 Մըխիթարանք, յոյս, ապաւէն քեզ ունիմ.  
 Ես տէրտովըդ հիւանդացեր կը մեռնիմ,  
 Թէ չըհասնիս ինձ՝ կենարար Մարիամ :  
 Խայալովըդ կը պըտըտեմ, կը քալեմ,  
 Քո ձեռքովըդ ինչ խաչ որ տաս՝ ղայիլ եմ,  
 Անճառելի փառքերը կը վայելեմ,  
 Եթէ ըլլաս դու ինձի մայր, Մարիամ :  
 Կարօտովըդ զիս հալեցիր մաշեցիր,  
 Տէ՛, մէկ ցաւէ, ցաւագարիս մօտեցիր.  
 Ղունկիանոսին հետ հանապաղ ես կեցիր  
 Ես՝ զանի ալ առ հետըդ տար, Մարիամ :

Գ

Ինձ տըրտմեալըս ուրախացու, խընտացու,  
 Գըթութիւնըդ անբաւ անհուն, Մարիամ.  
 Երբ նագելիդ կ'իջեմ սիրտըս կը ճըխայ,  
 Յանկալի ես քաղցըր անուն, Մարիամ :  
 Մէկ անգամ քեզ սիրելիիդ տարուեր եմ,  
 Քո տէրտովըդ ցընորեր եմ, ցըրուեր եմ :  
 Մի մեզզըրեր՝ սիրուդ բոցով էրուեր եմ,  
 Մէհէմ մը գիր աս վէրքերուն, Մարիամ :  
 Կարօտութեանդ ալ չեմ կըրնայ զիմանար,  
 Քանզի ես խեցեր եմ, Սուրբ Կոյս, քեզ համար.  
 Դու անթառամ մէկ ծաղիկ մ'ես նունուֆար,  
 Ինքըդ սիրուուկ, դէմքըդ սիրուն, Մարիամ :

Քիչ է հէլէ մէկ տեսուդ իմ կեանքս այ տամ,  
Ես խըղճալիս միայն քեզնով կը խընտամ.  
Երբ զըտնայ քեզ Ղունկիանոսը մի անգամ  
Կ'արժանանայ անճառ բարուն, Մարիամ:

Դ

Անսաղնալի հիւանդութիւն մ' ինձ տիրեց,  
Վարդի նըման թարչամեցայ; Սըրբուհի.  
Խօթութիւնըս, խեղճութիւնըս ո՞րն ըսեմ,  
Շաշմեցայ ու շըւարեցայ, Սըրբուհի:  
Քէզտէն զատ իմ յոյսըս այլ ո՞ւմ զարձընեմ,  
Հէրիք չէ՞ մի տէրտլի սիրտըս լացընեմ.  
Բացեր եարաներըս քեզ կը ցուցընեմ,  
Չեռք չըզարնես նէ՞ մարեցայ, Սըրբուհի:  
Ինչպէս շատ հեղ հըրաչքներդ տեսեր եմ,  
Ոտքիդ հողին՝ երեսներըս քըսեր եմ.  
Թէ չողորմիս՝ ետքի շընչիս հասեր եմ,  
Մահուան դըռանը մօտեցայ, Սըրբուհի:  
Այս անգամս այ խըղճաս ինձի ճար անես,  
Ի՞նչ զըժուարութիւն կայ թէ՛ դու հոգ կըրես.  
Ղունկիանոսին ինչուան որ մէկ միտք բերես,  
Ան է՛ որ ես բըժըչկեցայ, Սըրբուհի:

Ե

Ի՞նչպէս չըմորմըբամ, Մայր իմ ցանկալի,  
Սիրուդ քէօզին քեապապ էրիբ խորվեցիր.  
Ձինքըս կորցուցեր եմ սաստիկ կարօտէդ,  
Քունը յաչքէս, ծաղըն յերեսէս վերցուցիր:  
Վըշտացած եմ, մըխիթարես թէ ինձ այ՝  
Իչտէ ան վախտն տըխուր անձըս կը ցընծայ.  
Սէնքի աշխարհք կ'անես խեղճիս դու ընծայ՝  
Չէնգ որ լըսեցուցիր, հետս որ զըրցեցիր:  
Ղունկիանոսը կը լացընես զիչեր, զօր,  
Քեզ զըտնալը այլ մի ճըգեր օրէ օր.  
Հալ չըմընաց, հիւանդացայ, մեռնիմ կօր,  
Խեղքըս ցընորեցիր, միտքըս ցըրուեցիր:

ՄՈՒԽԷՄՄԷԶԻ ԵՒՏԷՔԼԻ

Ա.

Մայր ողորմութեան, կ'ուզեմ քեզնէն յիշողութիւն սուր,  
Իմաստութիւն մը աստուածային մի խընայեր, տուր.  
Անճառ փառքերուն, անանց կենաց իմ խեղքըս հասուր,  
Առաքինութեան մաքրազարդեալ ըզգեստն ինձ հագուր.  
Չըչըրջագայիմ աշխարհի մէջ անգէտ, յիմար, կուր:  
Մայր սուրբ, ձեռքովըդ՝ սիրուդ տամզան իմ սըրտիս կըպուր,  
Որ յայտնի ըլլամ թէ ծառագ եմ, ո՞վ կոյսըդ մաքուր:  
Յաւէտ կարօտ եմ, մի զըրկեր մի գիս 'ի շընորհաց.  
Չը լինիմ ծաղըր ընկնելովըս մէջ տըղմի մեղաց:  
Անգութ, անիրաւ մարդիկներէ, փորձանքէ դիւտց  
Պահելու համար, պահպանելու յամենայն չարաց,  
Ապաստանըդ իմ, փէշիդ տակը առ ինձի թաքուր:  
Մայր սուրբ, ձեռքովըդ՝ սիրուդ տամզան իմ սըրտիս կըպուր,  
Որ յայտնի ըլլամ թէ ծառագ եմ, ո՞վ կոյսըդ մաքուր:  
Պայժառափայլ աստըզ ծովային, արդար արեգակ,  
Սուրբը մատանի են, դու վըրսնին մէկ չամըրաղ ակ.  
Խեղքըս զայ կ'ըլլայ՝ ցանկալիդ թէ մըաածեմ բարակ,  
Լացըս չի կըտրի, չեմ խընտացած հէջ մէկ ժամանակ.  
Սալթ քո կարօտդ է՝ ինձ ծուռ կ'ածէ տըրտում ու տըխուր:  
Մայր սուրբ, ձեռքովըդ՝ սիրուդ տամզան իմ սըրտիս կըպուր,  
Որ յայտնի ըլլամ թէ ծառագ եմ, ո՞վ կոյսըդ մաքուր:  
Ե՛րբ պիտոր զըտնամ ուրախարար կեանքը անվախճան,  
Տեսուդ ըզմայլիլ, Յիսուս փըրկչիս փառք տալ յախտեան.  
Փափաքս առնելոյ՝ մընաց մէկ քո բարեխօսութիւն,  
Մութ խաւարելու՝ ծագէ, փայլէ աստղ առաւօտեան.  
Շատ ժամանակ է սուդ կը քաշեմ, խեղճիս խընտացուր:  
Մայր սուրբ, ձեռքովըդ սիրուդ տամզան իմ սըրտիս կըպուր,  
Որ յայտնի ըլլամ թէ ծառագ եմ, ո՞վ կոյսըդ մաքուր:  
Գութըդ մեր վըրայ, սիրելի Մայր, անչափ, անհուն է,  
Քո տէր կայնիլդ ինձ, ինձի պարձանք, խիստ մեծ անուն է,  
Մեղաւորիս՝ յոյս, ցընծում, խընտում, ուրախութիւն է.  
Ղունկիանոսին աս աղաչանքը լըսէ, ընդունէ,  
Հոգիս քեզի հետ անբակտելի կապէ, միացուր:

Մայր սուրբ, ձեռքովդ սիրուդ տամզան իմ սըրտիս կըսուր,  
Որ յայտնի ըլլամ թէ ծառայ եմ, ո՛վ Կոյսըդ մաքուր:

Բ

Գորովագութ մայր, սըրտիս ցաւը լըսէ մի անգամ,  
Տեսութեանըդ խիտտ ծարաւի եմ, ո՛հ, երբ զովանամ:  
Գերափայլելուդ հետը հըրճուիլ սաստիկ կը բաղձամ,  
Չեմ կըրնայ բերել ձեռք բաղձանքըս, կու լամ ու կու լամ:  
Աս տէրտ ու ցաւով սաղ մընալուս՝ ես կը հիանամ:  
Տէ՛ եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,  
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:  
Խընճոյք յօրինուի ուրախական, սիրտըս քեզ կ'ուզէ,  
Հաւաքուին աղնիւ սիրելիք, գան, սիրտըս քեզ կ'ուզէ:  
Պըտըտի զինի անասլական, սիրտըս քեզ կ'ուզէ,  
Չալուի տասնաղի, նըւագարան, սիրտըս քեզ կ'ուզէ:  
Թագ սըսակ իմ, երբ կ'յիշեմ քեզ՝ ցընծում կ'իմանամ:  
Տէ՛, եկուր եկուր, փառք պատիւըս, պարծանք Մարիամ,  
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:  
Խելքըս առեր ես դու, գեղեցիկ Կոյսըդ աննըման:  
Լուսափայլ կուսանք երբ քեզի հետ կ'ելլեն կ'երևան՝  
Սուրբք ու հըրեշտակը երկինք համայն՝ ապուշ կը մընան,  
Ի՛նչ զըւարճութիւն անսլաւմելի խընտում կ'իմանան:  
Ա՛յս, ես առանց քեզ՝ ինչ օր արև սլիտօր ունենամ:  
Տէ՛, եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,  
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:  
Տառապեալ գերիս քեզնէն կարօտ՝ գըժբախտ ես եղայ,  
Տեսուն ցանկալուդ՝ իմ աչքերէս հեղեղ կը հեղայ:  
Յանկարծ միտքս ընկնիս՝ սիրտըս տեղէն սըրճնի կը խաղայ,  
Ժաժ կ'ելլէ ամէն յօդուածքներըս բոլոր կը գողայ:  
Ե՛րբ պիտօր հասնիմ իմ բաղձանքիս ու ուրախանամ:  
Տէ՛, եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,  
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:  
Մէկ խօսք մը անցուր Աստուածորդուդ՝ բարի Յիսուսին,  
Որ ինձ ալ խառնէ երանելեաց երջանիկ գասին,  
Մանաւանդ տեսըդ քօ վայելցու Ղունկիանօսին:  
Արդ վախան է՛ լըսէ, հախ չունիմ մի լալըս աս մասին,  
Արևս է խաւար, ջաճս է մարուած՝ թէ քեզ չըտանամ:  
Տէ՛, եկուր եկուր, փառք, պատիւըս, պարծանք Մարիամ,  
Հոտաւէտ վարդ ես դու, համասփիւռ ծաղիկ անթառամ:

Գ

Մայր ցանկալիւ իմ, այլ հերիք է՝ կարօտովդ հարուիմ,  
Վէրքերըս բացուաւ անսաղնալի, մահուան կը տըրուիմ:  
Սիրուդ ճըրագն եմ, կը փըլիլըլամ, արժան է մարուիմ:  
Խաբեբայ աշխարհք խելքըս չառնէ, իրան չըտարուիմ:  
Խաթերըդ համար թըշնամեացս հետ սիրով կը վարուիմ:  
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ:  
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:  
Իմ թագուհիս ես, իմ պաշտպանս ես՝ Աստուծմէ տըրուած,  
Քո սուրբ պատկերդ է հոգուս վըրայ քաշուած նըկարուած:  
Անունդ յիշելէն չեմ դագարիր սիրուդ մատնըւած,  
Յաւոց արքային ձեռքը՝ խեղճըս գերի եմ ընկած,  
Օրը տասն անգամ մէղէթ կ'ըլլամ, յառաջ կը բերուիմ:  
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ:  
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:  
Գու ինքըդ գընէ ինձի, քովէդ այլ մի թողուր բաց,  
Չըյափըշտակուիմ ու չըլլամ կեր՝ գայլից գաղանաց:  
Ինձ ողորմէ՛ որ զինքս օրինակ ցըցընեմ բաղմաց,  
Մէրդ ու կարօտդ՝ մեծ տատանմունք կու թան կը մըտաց:  
Միշտ վըշտացած եմ, մըտմըտօքով վառուիմ ու կ'էրուիմ:  
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ:  
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:  
Հասնիմ մի պիտօր իմ Փըրկչիս, որ խաչեր կըրեցի,  
Տըրտում ու աըխուր, ողորմելի, խեղճ սըտըտեցի,  
Նեղութեանց, վըշտաց, տառապանաց միշտ համբերեցի:  
Ո՛վ խընտացընէ ինձ տըրտմեալըս. Կուսիդ դիմեցի:  
Վատ նեղիչներէս գէշ խօսքով կը հանասլազ քարուիմ:  
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ:  
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:  
Ես Ղունկիանոսն եմ, վառուած սըրտիս փափաքը լըցու,  
Ըզմայլըղական քաղցր անուշիկ ձայնդ ինձ լըսեցու:  
Յիշողութիւնըս խելքս ու միտքըս՝ միշտ առ քեզ դարձու,  
Հէջ մի թողուր բաց, ձեռքէս բըռնէ՛ հետըդ սըտըտցու:  
Հեռու ընկնամ նէ քեզտէն՝ հէլպէթ փըլչիմ, կ'աւերուիմ:  
Ատելի ըլլամ թող աշխարհքի, թէք քեզնէն սիրուիմ:  
Երևցիր ինձ մէկ, զըրցիր հետըս՝ որ մըխիթարուիմ:

Դ

Հըրաշափառ Կոյս, այս կենցաղըս՝ նըշքեհ, պանդուխտ եմ,  
Տեսէդ զըրկըւած, ցաւօք լըցուած, թըշուառ անբախտ եմ,  
Ոչ թէ ախտացեալ, բորբովին ես ինքքս ախտ եմ:

Դու սըրբէ, մաքրէ հոգուս տունը, չըլլայ որ խախտեմ:

Միածին Որդիդ բեր հանգչեցու, առ 'ի զարդ' թախտ եմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ,

Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

Իմ նեղութեանցըս չըճըջգոհամ, ուժ տուր դիմացուր,  
Խաչով կը փըրկուիմ՝ այս տըխմարիս լաւ մը հասկըցուր:

Առջևէս՝ պայծառ ճաճանջազեղ յոյս մը քաղցուր,

Ինքդ ես գեղազան ան լուս արփին, քեզ ինձի ցըցուր,

Խաւար գիշերով նաւըս քարին զարնել՝ չը սախտեմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ,

Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

Քաղցրութիւնդ անբաւ, սէրըդ առատ, գըթութիւնըդ ծով,

Իսկոյն կը լըցուիմ՝ յիշածիս պէս՝ ուրախութիւնով:

Որբ կ'յիշուիմ, քանդի որդիս Մօրմէդ հեռու ընկնելով

Կ'ուզեն մեղք ճըգել խորհուրդներով, բանիւ ու գործով:

Իրեք զօրաւոր թըշնամեացըս քեզնով կը յաղթեմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ,

Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

Արժան ես սիրոյ, սուրբ կուսանքով՝ որ քեզի հետ են:

Իմ չար վարքերըս չըլլայ որ դիս ձեզանից զատեն:

Հոգիս է անգին, խիստ լաւ ասի թըշնամիք գիտեն,

Չըտեսնեն գանձըս, չըմըտենն ներս, դիս չըկողոպտեն:

Լուսամուտք մարմնուս՝ շընորհքներուդ թըղթովը թըղթեմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ:

Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

Ղունկիանոսին դու ուրախ գիմօք իրան դարձար նէ,

Ա.Լ ինչ աչ ունի. փըրկութիւնն ես՝ երբ տէր կեցար նէ:

Յիշէ մի մոռնար՝ մեղաւորաց մայր յիշուեցար նէ,

Վըշտագներովըդ յաշխարհի մէջ աշխատեցար նէ,

Ինձ վաստըկեցիր, առ Աստուծմէ, որ ես քո հախտ եմ:

Հոգեցէս զատ բան չունիմ, ան ալ քեզ տալու կ'ուխտեմ,

Անարգ մի սեպեր ընծաս, հաճոյ ըլլայ կը մաղթեմ:

ՍԱՄՄԱՀԻՔ

Ա.

Թափառական շատ երկիրներ պըտըտեցի, չըխընտացի:

Ջուր ջան ու անօգուտ վաստակ, միշտ ողբացի, չըխընտացի:

Դըժոխք կայ, արքայութիւն կայ՝ մըտածեցի, չըխընտացի:

Կեանքըս մեղօք եմ՝ անցուցեր, երբ յիշեցի՝ չըխընտացի:

Ո՛վ Կոյս մաքուր, յաշխարհի մէջ ես միշտ լացի, չըխընտացի:

Տես, զըթա ինձ ծաղիկ կեանքըս ծերացուցի, չըխընտացի:

Մայր զըթած ես, չըսուիր՝ թէ ես քեզ դիմեցի՝ չըխընտացի:

Տէ, խընտացուր Ղունկիանոսին, որ դին գացի չըխընտացի:

Բ.

Մէք մեղղըրեր, սիրելիք իմ, տէրտըս շատ է, ես չըլամ մի:

Հոգիս զաղբալի մեղքերով խիստ արատ է, ես չըլամ մի:

Հակառակ է աշխարհ ինձի, զիս միշտ կ'ատէ, ես չըլամ մի:

Իմ սուգս ու տըրտմութիւններըս ո՛վ փարատէ, ես չըլամ մի:

Դէմ Աստուծոյ սուրբք կը հըրճուին, անձըս եատ է, ես չըլամ մի:

Փափաքներով սիրտս է վառուեր, ցաւըս առ է, ես չըլամ մի:

Ղունկիանոսին վէրքը, Սուրբ Կոյս, քո եարատ է, ես չըլամ մի:

Չեմ զըտնըւած սըրբունաց մէջ, բախտըս վատ է, ես չըլամ մի:

Գ.

Ըսի. Ո՛վ Կոյս ամենօրհնեալ, սաստիկ սիրովըդ լըցուած եմ:

Ըսաց. Քիչ մ'ալ ապաշխարէ, ես ալ քեզի կարօտցած եմ:

Ըսի. Շատ են սըխալանքըս, ատոր վըրայ չըւարած եմ:

Ըսաց. Անթիւ մեղաւորներ յարքայութիւն մըտացուցած եմ:

Ըսի. Կը դողամ՝ մահուանէս, կը սարսափիմ, խիստ հոգ կ'անեմ:

Ըսաց. Առ հոգդ ինձի յանձնէ, չ'իտեն թէ ես մայր զըթած եմ:

Ըսի. Ղունկիանոսն եմ, փէշէդ երկու ձեռօքըս բըռնած եմ:

Ըսաց. Յուսով հաստատ կեցի, քեզ կը փըրկեմ, ողորմած եմ:

Դ.

Ըսի. Մայր սուրբ, ինձ ողորմէ, կարօտովդ ուշաթափած եմ:

Ըսաց. Խընդիրքդ հաճոյ եղաւ, սիրուդ վըրայ ուրախցած եմ:

Ըսի թէ խիստ գեղեցիկ ես, տեսիլքով դէմքըդ տեսած եմ:

Ըսաց. Իմ ջերմեանդներուս՝ անձառ փառք ալ խոստացած եմ:

Բսի. Թըշնամիքս հըղօր են, դառն աշխարհէս լեղուեցած եմ.  
 Բսաց. Աչքքս քու վըրայ է, մի կարծեր թէ քեզ մոռցած եմ:  
 Բսի. Ղունկիանոսն եմ, հոգիս քաղցըր մօրըդ նըւիրած եմ.  
 Բսաց՝ թէ Դու եղիր անհոգ, ես ալ ընծագ ընդունած եմ:

Ե

Մայր ցանկալի, իմ փափաքքս թէզօք լըցուր, ժամանակն է.  
 Կեանքիս ետքի օրերն հասաւ, գութըդ ցըցուր, ժամանակն է:  
 Ինձ փըրկելու դառն աշխարհէ՝ ձեռքդ երկընցուր, ժամանակն է.  
 Անձառելի փառքերուն մէջ խեղճիս մըտցուր, ժամանակն է:  
 Անուշ ձէնըդ ականջներուս տէ լըսեցուր, ժամանակն է.  
 Երանելեաց հետ զիս խառնէ, ուրախացուր, ժամանակն է:  
 Լոյս երեսըդ Ղունկիանոսին իշտէ տեսցուր, ժամանակն է.  
 Հոգիս քո սուրբ ձեռքովդ եկ ան, յերկինք հասցուր, ժամանակն է:

Զ

Հասաւ վէրափոխմանդ օրը, ո՛վ սէր իմ, սուրբ Կոյս Մարիամ.  
 Վախտն է, կատարէ խընդիբքքս. դամ յաւիտեան հետըդ մընամ:  
 Մէկ սահաթ մը ցանկալիիդ հէջ հընար է թէ մոռանամ.  
 Իմ կարօտըս թէզօք լըցուր, որ ես ցընծամ, երջանկանամ:  
 Պայծառ դէմքդ որ դէմքս կու գայ, ուչքքս կ'անցնի, կը թալկանամ.  
 Կարծեմ թէ աչքիս առջէն ես. ա՛խ, երբ տեսուդ արժանանամ:  
 Ղունկիանոսն եմ, սիրուդ վատուած՝ այլ ի՛նչպէս համբերել կըրնամ.  
 Սուրբ դալըստեանըդ կը սպասեմ, տէ, եկ շուտ՝ որ հոգիս քեզ տամ:

Է

Հըրաչալի գըթութեամբըդ՝ եղար, Մայր սուրբ, գերահըռչակ.  
 Հըղօր պաշտպանութեամբըդ՝ դու լեր եղկելուս թեապարիակ:  
 Խըմած եմ, քեզ սիրահարուած, սիրուդ բաժակը անապակ.  
 Բոլոր կեանքքս տամ, ընծայեմ, ըլլամ մըտերիմ արբանեակ:  
 Շատ կը բաղձամ, շատ կը ցանկամ՝ թափեմ արունըս քեզ համար,  
 Կեանքքս ցանկալուդ գըրուեմ, ինչպէս քո սուրբ պատուուդ յարմար:  
 Կարօտովըդ ուշաթափ եմ, հոգիս շուտ յարքայութիւն տար.  
 Որբ եմ կեցած աշխարհի մէջ, կեանքիս քաղաքն է աւերակ:

Ը

Դու նազելիդ, իմ պարծանքս ես, սիրտըս քեզնով կ'ուրախանայ.  
 Դէմքէդ լըյս կը փայլատակէ, նայելու՝ աչք չի դիմանայ:

Տեսուդ հայրան ո՛վ չի ըլլայ. ճառագայթներ կը ցողանայ.  
 Սուրբ գըլուխդ է թագադարդեալ կերպ կերպ դոհարով գարգմանակ:  
 Աքսորութիւնըս լըմընցու, ուղարկութեանս եղիր ընկեր.  
 Հոգեվարութեանս ատենը՝ Որդիդ քեզ հետ օւռ ինձի բեր:  
 Ըլլամ փորձանաց ապահով, միասին յերկինք ելլենք վեր.  
 Ղունկիանոսին չորս կողմն առնեն հըրեշտակներ յալ և յահեակ:

ՏԷՍՍԱՆՔ

Ա.

Տառապեալ նեղելոց, տըրտմեալ եզկելեաց՝  
 Բերկրաբեր բաժակ ես, սուրբ Աստուածածին.  
 Դու բովանդակ բոլոր մարդկային ազգին  
 Պարծանք, թագ, պըսակ ես, սուրբ Աստուածածին:  
 Կենդանութեան կամուրջ, տեղի հանգըստեան,  
 Աթոռ իմաստութեան, վարդ խորհըրդական,  
 Յորդ գըթով սիրոյ լի առ ամենեսեան,  
 Կենաց փըրկանակ ես, սուրբ Աստուածածին:  
 Ո՛վ գըթած և հըղօր, քեզ եմ ապաստան,  
 Փարստիչ խաւարի, աստղ առաւօտեան,  
 Եւ տիեզերալըյս արևի նըման,  
 Յոյժ գերերեակ ես, սուրբ Աստուածածին:  
 Քեւ պայծառացաւ այս մըթամած աշխարհ,  
 Լոյս ես կուրաց, մոլորելոց ճանապարհ,  
 Գըթած ու ողորմած, ամենախոնարհ,  
 Բարեաց օրինակ ես, սուրբ Աստուածածին:  
 Պատճառ ուրախութեան խընդութեան մերոյ,  
 Տուր ինձ շընորհ՝ միշտ զիս ՚ի քեզ յանձնելոյ,  
 Կոյս անախտ յըղութեամբ, ազատ յարատոյ,  
 Մաքուր և յիստակ ես, սուրբ Աստուածածին:  
 Ողորմութիւնդ անբաւ, գըթութիւնդ անհուն,  
 Յանձներ եմ զիս ՚ի քո եօթը վէրքերուն.  
 Թագուհի յիշուեցար մարտիրոսներուն,  
 Իբըր նահատակ ես, սուրբ Աստուածածին.  
 Շընորհաց գանձերը քեզի են տըրուած,  
 Եզկելիք ալ գըթութեանըդ յանձնուած.

Վարդագունն երեսըդ լուսով զարդարուած ,  
Պայծառ ըսպիտակ ես , սուրբ Աստուածածին :

Մայր Արարչին , Փշրիչին մայր ըսքանչելի ,  
Արփիածածանչ ջահ անչիջանելի .

Դու անհատանելի և անխըզելի  
Կապ սիրոյ անքակ ես , սուրբ Աստուածածին :

Կոյս արգոյ , իմաստուն , կոյս քարողելի ,  
Արդարութեան , ճըջմարտութեան հայելի .

Սաղարդափըթիթ և քաղցըր պըտղալի ,  
Դաւար բարունակ ես , սուրբ Աստուածածին :

Իմ սըրտիս հովահար՝ տարափ երկնային ,  
Կըսկըծոտ վէրքերուս դեղ ըսպեղանին ,

Եաքութ , զըմբութ , էլմաս , մարգարիտ անգին ,  
Ոսկի ըմպանակ ես , սուրբ Աստուածածին :

Երբ քեզ Երրորդութեան քովը զըտցուցիր՝  
Աշխարհք յուսով ուրախութեամբ լըցուցիր .

Ոչ Աստուած ես , ոչ մարդ . ինձ հիացուցիր .  
Ուրիշ կերպ տեսակ ես , սուրբ Աստուածածին :

Դէմքըդ հըրաչալի , անձըդ պատուելի ,  
Վ երնոցն ախորժելի , սըրբոց սիրելի .

Սերովբէ հողեղէն , ո՛վ հիանալի ,  
Մարմնով հըրեչտակ ես , սուրբ Աստուածածին :

Հողույն Սըրբոյ տաճար և բընակարան ,  
Տիեզերաց զըջխոյ , երկնից ես իշխան .

Խաւարապատ սըրտիս քաղաքին վըրան՝  
Պայծառ արեգակ ես , սուրբ Աստուածածին :

Սնմարմնոց դասերէն շատ վեր բարձրացար ,  
Գովքըդ հըռչակելէն ո՛վ կ'ըլլայ բէհզար .

Քեզի մըտածելէն հէջ չեմ կըլտանար ,  
Ի՛նչպէս անուշակ ես , սուրբ Աստուածածին :

Հըրեչտակներ քեզ կը պատուեն դասէ դաս ,  
Ո՛վ նազելի , արդեօք ո՛ւր տեղ ժուռ կու գաս .

Ողորմութեամբդ ինձ պատահիս ըռաստ գաս ,  
Նըւիրեալ կըտակ ես , սուրբ Աստուածածին :

Բարեգործ ձեռքերդ ինձ համբուրել տուր դուն ,  
Որ է ողորմութեան գանձերով լեցուն .

Ինձի պէս խըղճալի մեղաւորներուն՝  
Մի միայն քամակ ես , սուրբ Աստուածածին :

Սուրբ անունըդ հոգուս վըրան է գըրուկ ,  
Քանդի ծառադ եմ ես , մարմինս ալ է քուկ .

Չայնըդ անուշ քաղցըր , դու ինքըդ սիրուուկ ,  
Տենչալի տատրակ ես , սուրբ Աստուածածին :

Սիրալիր կարօտով կ'յիչեմ անմոռաց ,  
Այլ ինձի քով համբերութիւն չըմընաց .

Անըման գեղեցիկ՝ ըզքեզ սիրողաց ,  
Մեղրածոր փեթակ ես , սուրբ Աստուածածին :

Կ'աղաչեմ , կը խընդրեմ , թագուհի երկնից ,  
Զիս ալ արա սըրբոց հետ ուրախակից .

Բերդ ու պարիսպ , պարծանք քըրիստոնէից ,  
Բարձըր աշտարակ ես , սուրբ Աստուածածին :

Ես խիստ անտանելի ցաւերու տէր եմ ,  
Վ ասն այսորիկ յոյսըս քեզ հաստատեր եմ .

Ի՛նչպէս խեղճութիւնըս դէմըդ չըբերեմ ,  
Անճարից ճարակ ես , սուրբ Աստուածածին :

Հիմայ ես հիւանդ եմ , ինձի բըժըլկէ ,  
Հարէրէթը զըլլեկս սիրաբն կը զարկէ .

Աղքատ ախտաժետիս դեղը դու զըրկէ ,  
Բըժիչի անըստակ ես , սուրբ Աստուածածին :

Ղունկիանոսն եմ , կ'այրիմ՝ դէմքըդ տեսնելոյ ,  
Հողիս պատրաստեր եմ քեզ ընծայելոյ .

Զուր ցուրտ մանրածաւալ՝ սըրտիս պասքելոյ ,  
Դեղթափ օշարակ ես , սուրբ Աստուածածին :

Բ

Յանկալի ես սերովբէից , Մարիամ ,  
Ես ինչպէս չըբաշեմ կարօտ քո տեսուն .

Անըման ես ՚ի մէջ կանանց կուսանաց ,  
Դէմքըդ լուսազարդեալ , գեղեցիկ , սիրուն :

Քեզ նըման գեղեցիկ չ'ըլլար հըրեչտակ ,  
Գըլլուխ սըրբունաց ես պայծառ անգին ալ .

Արգարբ դէմըդ կեցած մէկ մէկ արեգակ ,  
Կը փայլին կուսանք ալ կերպ կերպ գունըզգուն :

Սապըրս կըտրաւ , զի եմ քեզ սիրահարուած ,  
Թահ պըզտըկուց ինքըս Կուսիդ նըւիրուած .

Բըռնըւած եմ՝ մարմնոյ բանտի մէջ գըրուած ,  
Շուտով աղատութիւն մը տուր աս գերուն :

Խեղքս առերես, մոռնալ ըզքեզ անկարէ,  
 Սահաթ մ'առաջ իմ խընդիրքըս կատարէ,  
 Տեսութեանը ջրով հըրգեհըս մարէ,  
 Կէրուիմ, չեմ դիմանայ քո սիրուդ հըրուն:

Ո՛վ հոգոյս ցընծումը, երբ գըտնանք իրար,  
 Յօղ երկնային ես, վըշտացըս գովարար.  
 Բանն Ստուած յըղացար, կուսութեամբ ծընար,  
 Մայր եղար դու Յիսուս փըրկիչ՝ մեր տիրուն:

Պարծանք ազգի մարդկան, փարատիչ վըշտաց,  
 Յոյս փըրկութեան, անմահութեան դեղ կենաց.  
 Զըւարթ քաղցըր դիմօք՝ դարձիր յիս հայեաց,  
 Մաքրաղարդեա զիս նըմանցուր սըրբերուն:

Վերցուր ծանըր ծանըր մեղքերուս բեռը,  
 Դիր վըրաս քո շընորհաբաշխ սուրբ ձեռը.  
 Դարձուր իմ սաստկասառ սըրտիս ճըմեռը,  
 Հոտաւէտ ծաղկունքով անուշիկ գարուն:

Քեզ հարամ է, ըսին, հարցուցի նէ ո՛ւմ,  
 Այս աշխարհիս զըւարճութիւն կերուխում.  
 Զիւնքի կարօտովդ եմ, նարդոս ու քըրքում.  
 Հոգով մըտմըտուքով չի գար աչքըս քուն:

Եղիր ինձ յարածամ նախապահող դեղ.  
 Ի մէջ արբայութեան հըրճուինք միատեղ.  
 Զիարդ չը կարօտիմ, ո՛վ չըքնաղազեղ,  
 Ծառ անմահ պըտողուն ես քաղցըր բերքերուն:


Մարդ թագաւորութեան բարձր աստիճանի  
 Հասնեկէն՝ մեծ փառք է՝ ծառադ անուանի.  
 Ան վախտն աշխարհ ինձի կու տայ երանի՝  
 Թէ որ թափէի ես քեզ համար արուն:

Տես, հալեցայ ու մաշեցայ տէրտուլըդ,  
 Ի՞նչպէս խընտամ՝ որ չեմ գըտուեր քո քովըդ.  
 Անմահական քաղցըր անուշ հոտովըդ,  
 Ե՛կ, մօտեցիր աս խըղճալի եղկելուն:

Թէ և էօրս եմ եղեր՝ տոկալ տանջանաց,  
 Քո սիրուդ պողպատը յիս բոց բորբոքեաց.  
 Ինձ սղորմիլ զըթալ, սուրբ Կոյս, քեզ մընաց,  
 Խըղճա, մըխիթարէ, լըսէ լացըս դուն:

Խեղճերուն կը հասնիս լի բարիներով,  
 Կարօտըդ կը քաշեմ շատ տարիներով.

Անեղձանելի խաս ոսկի գըրերով  
 Սուրբ անունդ ըլլայ միշտ իմ սըրտիս գըրբուն:  
 Պահէ սիրտըս հոգիս՝ մաքուր, անարատ,  
 Աշխարհէս անվըտանգ եղնամ ու ազատ.  
 Ո՛ւմ ընկնամ աղաչեմ, ո՛ւմ անեմ Ֆիրեատ.  
 Քեզնով պիտոր հասնիմ երջանիկ բարուն:  
 Հըրածարիլ մեղաց, վատ խոյքը թորկել,  
 Վիշտ, նեղութիւն սիրով ընդունիլ գըրկել,  
 Քեզ ընկնալ ճար գըտնալ ու անձը փըրկել,  
 Հոգին սուրբ էր՝ Ղունկիանոսին տըւեց տուն:



# ՏԷՐՈՒՆԱԿԱՆՔ

## ՏԷՍՏԱՆ

### ՅԻՍՈՒՍԻ ՉԱՐՉԱՐԱՆԱՅ ՎՐԱՅ

Մեր Փրկչին ցուալի չարչարանքներուն  
Ժամանակն որ հասաւ, թիւն որ լրացաւ,  
Իրեններովը շուտ ելաւ զիշերանց՝  
Չիթենեաց լեռը ու կեդրոն ձորն անցաւ:  
Յակորոս, Յովհաննէս, Պետրոս հետ իրան  
Առաւ, մրտաւ Գեթսեմանի մէկ պահչան.  
Բերինքսիւր ընկաւ, աղօթեց երկան.  
Սաստիկ նեղութենէն արուն քրտանեցաւ:  
Ըսաց մեռնիլ մարդկանց փրկութեան համար՝  
Հոգիս յօծար է, բայց մարմինըս տրկար.  
Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու, Հայր.  
Ստուծոյ սուրբ կամքին հընադանդեցաւ:  
Տանջանքներ ըսկըսաւ խոր մըտածելու.  
Յերկնից հըրեշտակ մը եկաւ սիրտ տալու.  
Չարչարանաց քեանէն տըւեց խըմելու.  
Ամէն վիշտ ու վերաց պատրաստըւեցաւ:  
Իմացուց հասկըցուց իւր աշակերտաց՝  
Թէ պիտոր ընկնամ արդ ՚ի ձեռս թըշնամեաց:  
Ես հետըզ կը մընամ Պետրոսը ըսաց,  
Թէ մահ ալ հանդիպի. ասպէս պարծեցաւ:  
Հաւաստուն, ո՛վ դու Պետրոս, հասկընաս,  
Որ իրեք անգամ զիս պիտոր ուրանաս:  
Ահա եկան հասան, իմաց տըւեց աս,  
Գընաց գալըղներուն զիմաւորուեցաւ:  
Մէջ մ'ալ տեսնաս պըրծաւ որդին կորըստեան,  
Իրանող զինուորներով, ջահերով եկան.  
Ողջ եղիր, վարդապետ, ըսելով Յուդան,  
Համբուրելու Մեսիային մօտեցաւ:  
Տես մէկ անհուն գըթութիւնը Յիսուսիս.  
Ըսաց. Յուդա, համբուրելով մատնես զիս.

Ըսել կ'ուզէր՝ զըղջում արա, դարձ առ իս.  
Այլ թըմրածը աս խօսքէն չըզարթեցաւ:  
Ո՛վ չար ագահ դու, որ Տէրըզ ծախեցիր,  
Երսուն արծաթի գին անձախ կըտրեցիր,  
Դըժոխք Սաղայէլին միւժտէ հասուցիր.  
Տարտարոսին դըռուիքը քեզ բացուեցաւ:  
Համարձակ կայնեցաւ Տէրըն դէմերնին,  
Սուսերօք և բըրօք, որք եկեր էին.  
Յիսուս Նազովրեցին կ'ուզեց կը, ըսին.  
Ես եմ, ըսաց. ժողովքն ամէն սոսկացաւ:  
Աս խօսքս իրեք անգամ Յիսուս հետ ըզհետ՝  
Հարցեց, թէ Ո՛վ կ'ուզէք. գընացին յետ յետ,  
Չարկըւեցան գետին, չար մատնիչն ալ հետ.  
Ամբոխն իրար անցաւ, խիստ չըփոթեցաւ:  
Թոյլ տըւաւ՝ որ եկան զինքը բըռնեցին.  
Յայնժամ չըդիմացաւ սիրտը Պետրոսին,  
Չարկաւ սաղ ախանջը թըռուց Մաղքոսին.  
Գըրիստոս շուտ բըժըչկելու փութացաւ:  
Նախ քահանայապետ Աննայի տարան.  
Գըննեց քարողութեան դորձքերուն վըրան.  
Կոտրելու ձեռքովը՝ մէկ անգութ ծառան՝  
Ապտակաւ զարնելու համարձակեցաւ:  
Ըսաց Յիսուս. Ինձի ինչու կը զարնես,  
Ինչ սըխալ, ինչ ծուռ, վատ բան խօսեցայ ես:  
Ես դու ինչ համարձակ կը պատասխանես:  
Ետը կայիափայի քով զըրկըւեցաւ:  
Քահանայք, կարգացողք ժողովեր էին՝  
Որ աս դատաստանը հոն տեղ տեսնէին.  
Չըրցեցուցին. երկու սուտ վըկայք կային.  
Պատասխան չըտըւեց Յիսուս, լուռ կեցաւ:  
Քահանայապետը եհարց վերըստին,  
Երգմամբ ահաւոր սուրբ անուան Արարչին,  
Թէ Գու Քըրիստոսն ես, Աստուծոյ որդին,  
Որ աշխարհք զըրկելու ինքըն խոստացաւ:  
Ես եմ, ըսաց, ինչպէս դու վըկայեցիր.  
Վերջին դատաստանին դառնալուս յերկիր՝  
Աստուածային փառքով պիտի գամ, գիացիր:  
Երբ որ լըսեց չարազգեացըն՝ կատղեցաւ.  
Իւր վըրայի լաթը քաշեց պատըռտեց,

Իբր թէ սոսկալի հայհոյանք լըսեց .  
 Ինչպէս կ'երևայ ձեզ, բազմութեան հարցեց .  
 Մահապարտ է, ըսին . մեռնիլ վըճուեցաւ .  
 Ըսկըսան Յիսուսի նախատել, դարնել,  
 Քամահրել, անարգել, երեսը թըքնել,  
 Ոմանք այ զըլուխը ծածկել, ծաղր ընել .  
 Մէկ ցաւալի աստարէզ մը բացուեցաւ .  
 Կարծես գայլը թափեցան 'ի վերայ դառին,  
 Գաղանի պէս հասեր կը բըզըքտէին .  
 Դու ալ աշակերտն ես, Պետրոսի հարցին,  
 Որ եկած էր ան տեղ . յահէն ուրացաւ .  
 Չեմ ճանչնայ ան մարդը, նըզովէր, կ'ըսէր .  
 Հաւն երիցըս կանչեց՝ երբ աս կը խօսէր .  
 Յիսուս ալ ան վախալը տանջանաց մէջ էր,  
 Գըլուխ վերցուց դէպ 'ի իրեն նայեցաւ .  
 Աս նայուածքով Պետրոսի որ միտքն ընկաւ  
 Սըաջուց ըսածը՝ շուտ մ'իրեն եկաւ,  
 Չըզեց անկից թէզափոյթ մը դուրս ելաւ,  
 Լացեց, ողբաց, ու խիտ սաստիկ զըզջացաւ .  
 Հինգշաբթի գիշերն յետ Յիսուս տանջելէն,  
 Ուրբաթ օրը կանուխ ժողուեցան նորէն .  
 Քահանաներէն ու կարգացողներէն՝  
 Շուտով մեռցընելու խօսքը կապուեցաւ .  
 Ան ատեն Յուդան ալ երբ որ աս տեսաւ,  
 Դատապարտեն պիտոր, 'ի զըզջում եկաւ .  
 Մեղայ ես, արդարը մատնեցի, ըսաւ .  
 Յուսահատութենէն զընաց կախուեցաւ .  
 Տարան Պիղատոսի առջև հանեցին,  
 Չըրպարտութիւն, կերպ կերպ սըտեր զըրցեցին .  
 Ես արբայ եմ, կ'ըսէ . հարկը կայսերին  
 Չի թողուր տանք, մեր վըրայ որ զըրուեցաւ .  
 Ագգերնիս կործանէ, կը մոլըրցընէ,  
 Կ'ուզէ հէօքմին տակը ամէնքն անցընէ,  
 Իւր՝ մարգարէ թագաւոր կը ցըցընէ,  
 Շատ անձինքներ ասոր աշակերտեցաւ .  
 Անի ալ Յիսուսի առանձին կանչեց,  
 Դու Հըրէից թագաւորն ես մի, հարցեց .  
 Ան ալ այս կերպ խոհեմ պատասխան տըւեց .  
 Իրաւ է, իմ վըրայ ինչպէս յիշուեցաւ .

Բայց թագաւոր աս աշխարհի վըրայ չեմ,  
 Եկեր ճըջմարտութիւնը կը քարոզեմ .  
 Անիկայ չար Հըրէից՝ վատ, անխոհեմ  
 Նախանձութիւնները լաւ մը հասկըցաւ .  
 Տարաւ նորէն անոնց դէմերնին հանեց,  
 Ըսաց . Չեր ազգը՝ սուտ դատարկ զըրպարտեց,  
 Մեռնելու սուչ չունի, հոգը շատ կըրեց .  
 Սակայն անոնց չար սըրտերնին քարացաւ .  
 Սաստիկ կատղած՝ նորանոր բան ըսկըսան,  
 Չըրպարտութիւն անթիւ, դանդաղ զանազան .  
 Յիսուս ամենեկին չէր տայ պատասխան,  
 Ինչուան որ թահ Պիղատոս ալ զարմացաւ .  
 Գալիլիա քաղաքէն ըլլալուն համար,  
 Հերովդեսի իշխանութեանը կ'իյնար .  
 Քովը զըրկըւեցաւ, որ նա կը ցանկար՝  
 Մէկ մը տեսնալ . տեսաւ, շատ ուրախացաւ .  
 Հըրաչք մի ալ իրեն ցըցընել ուզեց,  
 Հետաբըրըրութեամբ շատ բաներ հարցեց .  
 Երբ որ խօսք մը ամենեկին չըլըսեց,  
 Խայտառակել, ծաղըր ընել կամեցաւ .  
 Ճերմակ լաթ մը բերեց այսու պատճառաւ,  
 Վըրան ճըզեց իբր արքունի հալաւ .  
 Թէքրար Պիղատոսի դարձընել տըւաւ .  
 Դատաստանը կըտրել անոր յանձնեցաւ .  
 Պիղատոս ալ անոնց զըրցեցաւ յայտնի,  
 Թէ մահուան վընտս մը աս մարդը չունի,  
 Ուրեմըն մէկ քիչ մը մենք պատժենք անի,  
 Թողունք երթայ . ազատելու ջանացաւ .  
 Յայնժամ մարգասպան մ'ալ հէպան էր զըրուած վար,  
 Բարբբա անընով, անիրաւ, խիտ չար .  
 Չատկին բանտեալ մը խալըսել օրէնք կար .  
 Ասոր վըրայ դատաւորը յուսացաւ .  
 Ատ Յիսուս ըսածնից ազատենք, ըսաց,  
 Ան գաղանաբարոյ հակառակորդաց .  
 Չես բարեկամ կայսեր, ըսին, թողուս բաց .  
 Ճար չըկըրցաւ զըտնալ՝ որ կողմն որ դարձաւ .  
 Խաչ հան ըզգա, կանչընտեցին մէկ բերան,  
 Յիսուս մեռնի թող, ազատի Բարբբան,  
 Արունը մեր վըրան, մեր որդւոց վըրան .

Պիղատոսն ալ առաւ ջուր, լըւացուեցաւ :  
 Անպարտ եմ, ըսաց, արգարուն յարընէն,  
 Ինչ չար ըրաւ որ դուք ունիք նախանձ, քէն :  
 Վերցուր, վերցուր, կ'ըսենք, վերցուր մեր միջէն :  
 Մէկ ազմուկ մը պըրծաւ, տղաղակ վերցաւ :  
 Ո՛վ Յիսուս սիրելի, արդեօք ինչ ըրիր :  
 Ա՛ս էր քո յանցանքդ՝ մեռեալք յարուցիր,  
 Կոյրք լուսաւորեցիր, կաղք քալեցուցիր,  
 Քեզնով Աստուած արքայութիւն խոստացաւ :  
 Եա չէ՛ նէ կոխեցիր գըլուխը դիւտաց,  
 Արժան համարուեցար ձե՛ծ նախատանաց :  
 Տանջել տալու՝ յանձնել անգութ զինուորաց  
 Պիղատոս ահամայ բըռնադատեցաւ :  
 Մերկացուցին, մէռմէն սեանը կապեցին :  
 Եախ հաստ զինճիրներով՝ սաստիկ ձե՛ծեցին :  
 Ետքը բարակ դանձիրներով ձաղեցին :  
 Կըտըրտեցաւ միան՝ ոսկըրէն դատուեցաւ :  
 Ո՛հ, աս ինչ հալի մէջ ես՝ արդարդ անմեղ :  
 Ո՛ր քարասիրտ՝ չըլայ տեսնողը մէկ հեղ :  
 Փուշ պըսակ գըլուխը դըրին թագի տեղ,  
 Թափանցեց թահ գագաթ, ըղեղ ծակուեցաւ :  
 Ծագրի համար վըրան կարմիր լաթ ձըգին,  
 Չեօքը եղէգ՝ իբըր գաւազան տըրին :  
 Կը զարնէին գըլխուն, ապտակ երեսին :  
 Չարութիւննին ինչուան երկինք բարձրացաւ :  
 Ծունկ չոքած կ'ըսէին խօսքեր ծաղրալից,  
 Ողջ լեր, սղջ լեր, ո՛վ թագաւոր Հըրէից :  
 Իմաստութիւնն Աստուծոյ և տէրն երկնից՝  
 Սուտ մարգարէ, սուտ թագաւոր ըսուեցաւ :  
 Լըցուած էին անկարգ անիրաւ վարքով :  
 Պիղատոսն Յիսուսը բերեց անոնց քով,  
 Ողորմելի գէմքով, խեղճ կերպարանքով :  
 Տեսան նէ՛ օ՛խ, ըսին. մարդ չըխըղճացաւ :  
 Ետրէն կանչըւտեցին. Դու՝ ատ խաչ հանէ,  
 Ինքն Աստուծոյ որդիի տեղ կը դընէ,  
 Չի այսպիսի մարդը մահուան արժան է :  
 Պիղատոսն որ լըսեց՝ սոսկաց վախեցաւ :  
 Հարցեց Յիսուսի թէ ուսկից եկած ես,  
 Ո՛վ ես գու, ինչո՞ւ իմ հետըս խօսիլ չես :

Չես մի գիտեր՝ ունիմ իշխանութիւն ես՝  
 Ազատել, խաչ հանել. շատ բան զըրցեցաւ :  
 Յիսուս ըսաւ. Իմ վըրաս ո՛վ իշխընար՝  
 Դու ալ իշխանութիւն չէիր ունենար,  
 Թէ որ Վերէն քեզի տըրած չըլինար :  
 Ո՛վ մատնեց դիւ՝ նա մե՛ծ յանցաւորուեցաւ :  
 Պիղատոսի խիղճը աւելի զարկաւ :  
 Մեռնի ատի, մեռնի, կ'ըսէին, հարկաւ :  
 Երբ որ այլ մէկ ուրիշ ճար մ'որ չըգըտաւ,  
 Ուրբաթ օրն իլամին դէլէմ շարժեցաւ :  
 Պաքսայի սօնին էր՝ կէսաւուր ատեն,  
 Տանին ուղածնուն պէս Յիսուս խաչ հանեն,  
 Ու Յեսու Բարաբբա գողը աղատեն :  
 Այսպէս գահիճներուն ձեռքը տըրուեցաւ :  
 Անոնք այ միջերնին առին բըռնեցին,  
 Վըրայէն ան կարմիր լաթը հանեցին,  
 Իրեն ըղգեստները նորէն հաղցուցին :  
 Չորս կողմանէն զինուորները շարուեցաւ :  
 Եարա ուսին գըրին խաչ մը ծանրական,  
 Դէպ Գողգոթայ լեռը տանիլ ըսկըսան :  
 Էրիկ մարդ, կընիկ մարդ ետեը լըցուան,  
 Մաղէն սօլէն՝ շատ քաղմութիւն թափեցաւ :  
 Վերոնիքան տեսածին պէս դէմ վաղեց,  
 Չինուորներուն միջէն աներկիւղ քալեց :  
 Յիսուսի երեսէն բըրտինքն որ սըրբեց՝  
 Սուրբ պատկերը դաստառակին քաշուեցաւ :  
 Ա՛խ, ան ժամանակը ես հանգիպէի,  
 Ոչ դաստառակ, այլ հողովըս սըրբէի,  
 Որ սըրտիս մէջ պայծառ դէմքը կըրէի :  
 Իմ անձըս ատ բախտին սաստիկ բաղձացաւ :  
 Երիցս անգամ ընկաւ խաչին ծանրութեամբ :  
 Կիւրենացի մը կար, Յիսուս էր անուամբ :  
 Բըռնեցին օգնելու զանի բըռնութեամբ :  
 Ահամայ մօտեցաւ ու խիստ ամբնջցաւ :  
 Քալցուցին հանեցին լեռը աս հալով,  
 Գինի տըրին ըմպել՝ լեզի խառնելով :  
 Չուղեց խմել, զըղտեցաւ համն առնելով,  
 Քանզի չըրթունք, լեզու, բերան դառնացաւ :  
 Մերկ խաչին խաչելով երբ բարձրացուցին,

Տեսնողք՝ ցաւալի սիրտք՝ ողբալով լացին.  
 Վէրքերը հեղեղաց սահանքներ բացին.  
 Սուրբ արեանը վերջին կաթը քամուեցաւ:  
 Կամեցան աւելի անարգանք մ'այ տալ.  
 Մէկտեղ խաչ հանեցին երկու հատ գող ալ:  
 Ահեակինը ըսաց. Հետ քեզի մեզ ալ  
 Փըրկէ՛ թէ դու ֆրիստոսն ես, գանգըտեցաւ:  
 Միւսըն յանդիմանեց, ատ չարախօսին  
 Օրինակը՝ եղաւ վերջ գատաստանին.  
 Կորուստ զընաց հոգին ձախակողմանին.  
 Աջակողման բարեբախտը փրկուեցաւ:  
 Յիսուս խաչին վըրայ թէւերն որ բացեց,  
 Նախ իւր խաչ հանողաց համար աղօթեց.  
 Մարդկան ազգը սրբան սիրելով սիրեց,  
 Որ ատ անհուն սիրուն՝ իմ միտքս հիացաւ:  
 Պիղատոսը շինեց տախտըկէ եաֆտայ,  
 Իպրէթի ալէմ՝ թող ամէն մարդ կարդայ.  
 Յիսուս Նազովրեցի Հըրէից Աբբայ.  
 Աս էր սուչը, իրեք լեզուով գըրուեցաւ:  
 Լաթերը փոյթ ընդ փոյթ զինուորք ժողվեցին,  
 Միջերնին չորս բաժին էրին՝ բաժնեցին.  
 Տեսան նէ մեղքըցան՝ չըկաբըտեցին  
 Հիւսուած կապան, վըրան վիճակ ձըգուեցաւ:  
 Բայց Հըրէից կարդացողաց հիմայ գանք.  
 Եկեր՝ կը թափէին հազար հայհոյանք.  
 Կ'ըսէին. Վար իջիր խաչէն՝ հաւատանք.  
 Տեսնէք, զայլս ապրեցուց, իրեն չըկըբցաւ:  
 Արդ ո՛վ երթայ՝ սուրբ Կոյս Մարիամու գիմաց,  
 Ո՛վ կարող է խօսիլ հետը առանց լաց.  
 Ինչ որ ալ կերպով մը տըւին նէ իմաց՝  
 Յատրեց լըսածին պէս, թըռաւ, սըլացաւ:  
 Երբ հեռըւանց խաչին բեւեռուած տեսաւ,  
 Ատի իմ միածին որդիս է, ըսաւ.  
 Ինչուան վաղեց խաչին ներքեը հասաւ՝  
 Ուշքը վերցաւ, խեղը անցաւ, մարեցաւ:  
 Ո՛վ Աստուած, աս ինչ կերպ ցաւալի գիպուած.  
 Յիսուս եարա - փարա՝ սուրբ խաչին պըրկած,  
 Կոյս մայրը ուշաթափ գեռինն է ընկած.  
 Քովիններուն ձեռքը ոտըը չաչմեցաւ:

Հիմայ որին հասնին, որին ցաւակցին.  
 Մէկը տանջուի կը 'ի վերայ խաչին,  
 Միւսն յերկիր վըռուած. հասան, վերցուցին.  
 Իբըր մեռած՝ շունչ ու ձէնը կըտրեցաւ:  
 Հէլէ ճորով ուշքը երբ վըրան բերեց՝  
 Որդուն վէրքերը իւր սիրտը գումարեց.  
 Կարծես նոր արտասուաց ամպ մը պաշարեց,  
 Սուրբ աչքերէն անձրև ցումամբ ցողացաւ:  
 Յիսուս՝ մօրը ըսաւ, տեսաւ նէ լալով.  
 Ա՛ռ քո որդին. Յովհաննէսը ցըցնելով.  
 Յովհաննու ալ. Աս է մայրըդ, յանձնելով.  
 Մարիամու սիրտն էս առաւել խոցուեցաւ:  
 Աս տեսիլքը չըհեռանայ աչքերէս:  
 Վեց ժամն որ լըմընցաւ, օրն ալ իբըր կէս,  
 Այսչափ խաչին վըրայ բեւեռուելուն պէս,  
 Արեը խաւարցաւ աշխարհը մըթընցաւ:  
 Ո՛վ հըրեշտակը, ո՛վ սերովբէք, բերովբէք,  
 Ձեր Տէրն աս հալին մէջ տըրտմեր տըխրեր էք,  
 Ա՛լ ինչ կեցեր, ա՛լ ինչպէս կը համբերէք.  
 Երկինք դողաց, բոլոր երկիր սարսեցաւ:  
 Ժամն ալ գացեր՝ լըման ըննին էր հասեր:  
 Ամուր ձէնով կանչեց, աչեց դէպ 'ի վեր.  
 Աստուած իմ, Աստուած իմ, ընդէր զիս թողեր.  
 Մըխիթարանք օգնական մը չունեցաւ:  
 Ծարաւի եմ, ըսաց, մէկ ջուր մը ուզեց.  
 Մի ոմն ըսպունքը քացախը թաթախեց.  
 Եղէգով երկընցուց բերանն որ տըւեց՝  
 Ըսաց Յիսուս. Ա՛յլ ամէն բան լըմընցաւ:  
 Հայր, ձեռքըդ կ'աւանդեմ, կանչելով ուժգին՝  
 Գըլուխը վար ձըռեց, տըւաւ սուրբ հոգին:  
 Ան առեներ վարագուրը տաճարին՝  
 Գըլխէ գըլուխ վերէն 'ի վար ձեղքեցաւ:  
 Ժած ելաւ, ապառաժ քարեր պատուեցան,  
 Բաղում սըբոց գերեղմաններ բացուեցան.  
 Շատ արդարք սաղցան, շատ մարդկանց երեցան.  
 Երուսաղէմ սուրբ քաղաքը ցընձացաւ:  
 Հաստատուեցաւ յարութիւնը Յիսուսին.  
 Մարդիկ ամէնք աս հըրաչքներն որ տեսին,  
 Իրաւ սա Աստուծոյ որդի էր, ըսին.

Կուրծքերնին դարնելով՝ ժողովքն ետ դարձաւ :  
 Չինուոր մըն ալ հասաւ ցասմամբ իբրը հուր՝  
 Կողը խոցեց տիգաւ թէմրէն սայրասուր :  
 Իսկոյն վաղվաղակի ել արիւն և ջուր,  
 Մեզ կենսատու յորդ աղբիւր մը բըխեցաւ :  
 Եկան սուրբ մարմինը խաչէն իջուցին,  
 Նոր փորած գերեզման դըրին կընքեցին :  
 Չորս կողմանէն պահապաններ կացուցին,  
 Ըզգուշութեամբ պահել հըրամայուեցաւ :  
 Արագ ըզգաստութեամբ ըսպասողը շարուան :  
 Երբ որ կէսն անցեր էր շաբաթ գիշերուան,  
 Գետնաշարժ մը եղաւ մօտ առաւօտուան,  
 Արև Քրիստոս ճառագայթներ ցոլացաւ :  
 Սո լուսէն պահապանը գետին թափեցան :  
 Սնիրաւ կարգացողը երբ որ իմացան,  
 Չէն հանեցին՝ թէ աշկերանին գողացան :  
 Աս սուտ խօսքըս Հըրէկց մէջ սրփուեցաւ :  
 Սաղայէլ թըշնամուն թիկունքը բեկաւ,  
 Կ'ողբայ, կը շարչարի իւր արբանեկաւ :  
 Տըկարնիս զօրացուց մեծ յաղթանակաւ,  
 Ինքըն Քրիստոս փառօք յերկինք համբարձաւ :  
 Անհուն սէրն որ ցըցուց հողածին մարդկան՝  
 Ոչ խելքի կը հաւքի, ոչ ունի սահման :  
 Մեզ հըզօր բարեխօս մէջ արքայութեան,  
 Հայր Աստուծոյ աջակողմը կայնեցաւ :  
 Քեզ հաւատացեալքնիս, Յիսուս, տէ՛ միտք բեր,  
 Դու ես Փըրկիչըն մեր, դու ես տէրըն մեր :  
 Ճըխացուց սըրտերնիս, չըթողուց աւեր,  
 Մարդասիրութիւնդ որ պայծառ փայլեցաւ :  
 Փըրկիչիդ որ ես կ'աշեմ՝ սաստիկ կ'ամբշնամ,  
 Գարշելի մեղքերըս ես ինչպէս չըլամ :  
 Ներէ ինձի, հըրամայէ՛ առ քեզ գամ,  
 Չի պանդըխտութիւնըս շատ երկարեցաւ :  
 Տեսութեանըդ ծարաւի եմ անպատում,  
 Չի խնտար աս մասին՝ երեսս է տըրտում :  
 Կարօտըդ ճըզեր է ներքըս որտում,  
 Չեմ դիմանայ, սիրաբն ցաւօք լըցուեցաւ :  
 Նեղեալս յարքայութիւն հասու, հանգչեցու,  
 Երանելեաց հետ միասին ցընծացու :

Դունկիանոսը զըւարթ դէմքիդ մայլեցու,  
 Չիւնքի անգին արընովըդ գընուեցաւ :

Մ Ա Ղ Թ Ա Ն Ք Ա Ռ Յ Ի Ս Ո Ւ Ս

Ա . Ի Լ Ա Հ Ի Ք

Կէնէ անձըս խիստ է տըրտում, դիս կը նեղէ, Փըրկիչ իմ,  
 Տըխուր դէմքըս տես, խընտացու, քաղցըր մըխիթարիչ իմ :  
 Քանգի, ո՛վ Տէր, չէք որ այլ յոյս և սպաւէն բաց ՚ի քէն :  
 Վըշտաց ծովով կ'ալէկոծիմ, եկ վըրկէ՛ աղատիչ իմ :  
 Արդարոց, սըբբոց ողորմիս, կեցուցանես՝ ոչ մեծ է,  
 Չի արժան են ողորմութեան : մեղաւորիս հոգ ածէ :  
 Ըսքանչացո՞ գըթութիւնըդ, աղքատը քեզ թողուած է,  
 Սնկիւուն դու ես ձեռընտու, Յիսուս սէր իմ, օգնիչ իմ :  
 Աշխարհային սէրը սըրտէս հանէ, հեռացու՛ մարէ,  
 Հոգիս լաւ վարքով ծաղկեցու, շընորհքներով գարդարէ :  
 Իմ փափաքըս, իմ կարօտըս, վառուելըս քեզ համար է :  
 Մըթով, սըգով կեանքըս անցաւ, բարերար արարիչ իմ :  
 Դունկիանոսին գութըդ շարժէ, շարչարանացըդ պատիւ,  
 Վէրբերըս սըղըամիչ կ'ըլլան, ցաւերս են շատ և անթիւ :  
 Դարձո՞ լացըս յուրախութիւն, զիշերըս փոխարկէ տիւ,  
 Յարքայութեան մէջ հանգչեցու նեղեալըս, անդորրիչ իմ :

Բ

Չես մի սոսկայ, չես մի դողայ, թըշուառ անձն իմ աներես,  
 Որ ձեռքովըդ արքայութեան դուռը վըրագ փակեր ես :  
 Միտքըդ կուրցուց, կամբըդ թիւրեց թշնամին չար : մեղքերըդ  
 Չեռքէ՛ ձըգէ : ցանկալեացըդ կինէ ետեն ընկեր ես :  
 Անձառելի վարձքէդ ու բաղձալի ժառանգէ՛ք եղար,  
 Քըրիստոսի երջանիկ եղբայրութենէ՛ք խորթացար :  
 Որդիական պատիւդ ո՛ւր է, մէկ մըտածէ, խելազար,  
 Կամաւ ըզքիդ ՚ի քաղցը Հօրէն երկնաւորէն զըրկեր ես :  
 Մահուան քընէն ըզգաստացիր, գարթէ, հերիք քընանաս,  
 Սո վարքովըդ սըբոց փառքէն ամենեկն չունիս մաս :

Կու լայ երկինք, կ'ողբայ երկիր քու վրբադ, իսկ դու ոչ լաս Գրթոխաց մի կը ըստասես, ինչո՞ւ անդեղջ կեցեր ես:

Ղունկիանէ, քանի Յիսուս ողորմութեան յաթոռն է, Զըղջա, շուտ կ'ընդունի մեղադ, քեզ արդարոց կը խառնէ. Հառաչանքով ընկի ոտքը, զինքը սիրով տէ բըռնէ, Թափէ աչքիդ արտասուքը, այլ ո՞ր աւուր պահեր ես:

Գ

Ողորմեա ինձ, ո՞վ կուսածին Յիսուս, փըրկիչ աշխարհի, Մեղօք հարուած վէրքերս է հին, Յիսուս փըրկիչ աշխարհի. Գըթա, խըղճա, միտքըդ բեր մէկ՝ որ թափեցիր ինձ համար Գըրքմատեսակ արիւնդ անդին, Յիսուս փըրկիչ աշխարհի:

Դու մարդասէր բարերարդ իմ, 'ի քեզ մընաց միայն յոյս, Մահուան քընով չըքընանամ, տուր աչքերուս սլայծա՛ւ լոյս. Զըւարճութիւնն ու հրճուանքը՝ այս սուտ ունայն կենցաղոյս Ուժէ կարիքէս թափեցին, Յիսուս փըրկիչ աշխարհի:

Գըթոխաց երկիւղը՝ հոգւոյ խիստ առողջարար դեղ է, Թէզ կը հասնի, մի ուչ կարծեր, մահ դատաստան մէկտեղ է. Արքայութեան մըտածմունքը քաղցըր անուչ համեղ է, Սիրտըս հոգիս մայլեցուցին, Յիսուս փըրկիչ աշխարհի:

Հըրամայէ Ղունկիանոսին՝ դայ հըզօրիդ մօտենայ, Ըլլայ ապահով ամէն կերպ, ահ ու սասանք չունենայ. Կը բողոքեմ, գանդատ կ'անեմ. աշխարհք, մարմին, սատանայ՝ ինձի խաբելով խաբեցին, Յիսուս փըրկիչ աշխարհի:

Դ

Քաղցըր բարի Յիսուս իմ, գըթալու ժամանակն հասաւ, Մարդասիրութիւնըդ, Տէր, տեսնալու ժամանակն հասաւ. Դու մեղքերըս մի յիշեր, մի, մի գիս ամաչեցըներ, Կը դողամ, ահեղ ատեանըդ գալու ժամանակն հասաւ: Զունիմ բարեգործութիւն մը, կեանքըս մեղօք անցուցի, Կու լամ, կու լամ, զի դըթոխաց վառուելու նիւթ գանձեցի. Սուրբ Հայր Յովսէփ, Ֆըրանչիսկոս, ո՞վ սուրբ Անտոն Փատուացի, Իշտէ եկաւ՝ բարեսոս ըլլալու ժամանակն հասաւ:

Ահ ու սասանքն ինձ առեր է, ինչպէս ես չըսարսափիմ, Աստոծոյ երախտեաց փոխարէն մէկ մաքուր վարք մը չունիմ. Քեզնով, սուրբ Կոյս, ողորմած մայր, Եթէ մաքրիմ սըրբըւիմ, Սըրբերուն հետ յաւիտեան խընտալու ժամանակն հասաւ:

Վառուեր եմ խիստ փափաքեր եմ Յիսուսի կարօտովը, Սրդ, սիրելիք, ձեզի կու տամ ետքի մընաք բարովը. Սսկէ ետե ինձ յիշեցէք ձեր հաճոյ աղօթքովը, Որ Ղունկիանոսն աշխարհքէս ելլալու ժամանակն հասաւ:

Ե

Յիսուս, տարակուսանքներէս լոյսն հանելու կարող ես, Ընկեր եմ, չեմ կըրնայ ելլեր. վերցընելու կարող ես. Ի՞նչ պըտըտեմ դուռը այլոց, ցաւոցըս ճար քէզնէն է. Հոգեւոր մարմնաւոր պարտուց աղատելու կարող ես:

Յուցակ բըռնելով տէրտերըս ո՞վ կըրնայ անել գումար, Յաւադար եմ, սըրտիս վըրայ վէրքեր ունիմ անհամար. Բարերարս ես, իմ փըրկիչս ես, ծառայելոյ քեզ համար՝ Զիս նորոգել, նորէն առողջ կեանք մը տալու կարող ես:

Մօտեցեր է Փէյէկը ձեռք զարնել կեանքիս տիրէկին, Զըլլամ ես նիւթ դըթոխաց անշիջանելի կըրակին. Ես կը ցանկամ ան մարդարտին, պահուած գանձն ագարակին՝ ինձ աղբատիս դէմն հանելու, զըտցընելու կարող ես:

Ղունկիանոսին, Քըրիստոս, աս միւժտէները սըրուած է, Որ քեզ սիրողն՝ Հօրմէն սիրուի, յԱւետարան գըրուած է. Զիք քո անկար, միայն կամէ, կամիլըդ կատարուած է. Մեղքըս ներել, յարքայութիւն մըտցընելու կարող ես:

Զ. ՏԻՒՊԷԻԹՔ

Հոգւով, մըտքով, բոլոր սըրտով — Քեզ կը սիրեմ, անուչ Յիսուս Սաստիկ բաղձանքով կարօտըդ — Միշտ կը կըրեմ, անուչ Յիսուս: Եկուր մէկ երեցիր ինձ այ, — Մարմինս, հոգիս, սիրտըս ցընձայ. Ընդունէ, քեզ զինքըս ընձայ — Կը նըւիրեմ, անուչ Յիսուս: Յանցանքներըս պաշխէ, ներէ, — Կեանքիս, անձիս՝ իշխէ, տիրէ. Սուրբ անունըդ վըրաս գըրէ. — Սիրտըս բերեմ, անուչ Յիսուս: Տեսուդ խոցուած է լերդ ու թոք, — Բաց 'ի քէն ես չունիմ ոչ ոք. Ղունկիանոս խեղճիս կըրէ հոգ, — Զի անտէր եմ, անուչ Յիսուս:


Է

Բարի Յիսուս, ողորմած Տէր, — Զառի ես աշխարհէս մէկ համ. Արքայութեան արժանացո՞, — Գըթա ինձի, էրա խընամ: Կեանքըս տամ՝ սուրբ տեսըդ գընեմ, — Ա՛խ, հառաչանքներ կը հա. Զօր ու գիշեր ողբեր կ'անեմ, — Հէրիք է կարօտով մընամ: [նեմ,

Ընկեր եմ քո սիրուդ փուռը, — Հագուր շնորհաց ոսկեհուռը:  
 Ղրախտին ըսքանչելի դուռը՝ — Կարմիր արընովըս բանամ:  
 Լեր դու միշտ Ղունկիանոսին քով, — Որ առ իս գայ աւետեաց հով:  
 Պէտք է ինձ չարչարանքներով — Փոխիմ՝ ասկից՝ ի կեանքս գամ:

## Ը

Տէր Յիսուս, չըգայ վըրայէս՝ — Մեղաց գարչահոտութիւնը:  
 Մի՛ թողուր զիս թըմրեցընէ — Անգարթելի մահուան քունը:  
 Կամքըս, սիրտըս մեղքէ դարձո, — Ըլլամ իսկոյն քեզի հաճոյ:  
 Չըվըլչի, հըզորդ ամրացո, — Հոգուս տանը շէնքին սունը:  
 Երբ որ կ'յիչեմ մահ, դատաստան՝ — Ամէն յողուանքըս թունտ կ'ել-  
 խօսուն հոգիս կ'ըլլայ անբան, — Ո՛հ, կը չըրջի դէմքիս գունը: [Լան:  
 Աղաչանքըս, լացըս լըսես, — Տառապանքներէս ազատես:  
 Ղունկիանոսին դու հասցընես — Անվըտանգ իւր բընիկ սունը:



## Յ Ո Ր Դ Ո Ր Ա Կ Ա Ն Ք

## Ա. ԱՃԷՄԻՓ

Փառք տանք Աստուծոյ զըթութեանը հանապազ,  
 Որ մեզի միշտ կը կերակրէ անըստակ,  
 Ծայրակարմիր արեգակըն ծագելով,  
 Աշխարհըս կը լուսաւորէ անըստակ:  
 Գիշերն այ լուսինը սլայծառ փաշիբլուն՝  
 Կը պըտըտի հետ գունըզգուն աստղերուն,  
 Երկնից երեսն է անպատում՝ զարդարուն,  
 Մարդկանց ցընծում կը նըւիրէ անըստակ:  
 Աղբիւր չայեր՝ ընծայ նըւէր շատ ունին,  
 Սիրտ կը բանան ծառներ ծաղկունք նըռնենին,  
 Անձրէն որ կը ցողայ ցողմամբ գետինին՝  
 Հազար բարիքներ կը բերէ անըստակ:  
 Ղունկիանոսը փառք կու տայ քեզ, բարերար,  
 Բերանըս զիւրի՛ք է, սըրտիկըս աէֆտար,  
 Լեղուս այ զըրիչ եղեր է, անդադար  
 Խօսք ու խըրատներ կը գըրէ անըստակ:

## Բ

Ի՛նչ է անանց կեանքը, երջանկութիւնը՝  
 Անճախ գիտունք, խելացիք խելը հասուցին,  
 Չեռք քաշեցին մալէ, միւլքէ, յաշխարհէ,  
 Փառքէ պատուէ զիրենք հըրաժարեցին:  
 Ոմանք կենցաղոյս մէջ յիշուեցան յիմար,  
 Ոմանք թողին ազգականք ու հար ու մար,  
 Ոմանք այ մեծ սիրով Յիսուսի համար,  
 Կերպ կերպ տանջանքներով արուն թափեցին:  
 Աս կերպ որ խեղճութեան անձերը տըւին,  
 Գըտան երանաւէտ մէկ կեանք մը անգին,

Հիմա յարքայութեան մէջը կը հըրճուին .

Ան նեղութիւնները անցան գընացին :

Մենք այ՛ որ եկեր ենք երթալու համար,  
Շատ պատճառներ ունինք սըղալու համար,  
Քաղցըր անանց կեանքին ջանալու համար,  
Զեզ կ'յորդորէ Ղունկիանոս Կարնեցին :

Գ

Յիմարաց հետ մեղըր ուտելէն իսէ՛  
Լաւ է մէկի մ' խելացոց հետ քար կըրէ .  
Իմաստունն է վարդի նըման բաղձալի,  
Միշտ անորմէ անուշութիւն կը բուրէ :

Աս խօսքիս խըրատիս լաւ ականջըդ բաց,  
Սուրբ գըրքով ալ Հոգին սուրբ կ'անէ իմաց,  
Տըգէտը գիտունին ծառայ է, ըսաց,  
Թէ և արբայ ըլլայ, աշխարհիս տիրէ :

Անմիտ տըխմար մարդուն ինչ բտեմ հիմի,  
Կը փընտուէ, կը գըտնէ իրան պէս ումի,  
Ինչուան չընըմանի՛ չընի խընամի .  
Նըման ըղնըմանըն, կ'ըսեն, կը սիրէ :

Գըլուխ իմաստութեան՝ սուրբ երկիւղ Տեառն է,  
ԶԱստուած՝ աստուածային օրէնքով բըռնէ,  
Ղունկիանէ, սիրով քեզ ուրախ կ'առնէ,  
Իւր գիմուզաց լոյսն հանելու սովոր է :

Գ. ՇԷՔԻՓ

Կարօտըս կը լըցուի, մէկ մ'երկինք բացուի,  
Կ'այրիմ՝ փափաքներով. ախ արքայութիւն .  
Կընդրուկներ կը ցըրուի, խընկեր կը բուրուի,  
Սնուչիկ հոտերով. ախ արքայութիւն :

Ուրախ սըրբունաքներ, սիրուն կուսանքներ,  
Կը չալուի քընարներ, նըւագարաններ .  
Կ'երգեն հըրեշտակներ՝ տաղ, մեղեդիքներ  
Քաղցրաշունչ ձէներով. ախ արքայութիւն :

Կան խիստ գեղեցիկներ, պայծառութիւններ,  
Ում չի մայլեցըններ՝ աս կերպ տեսիլքներ .  
Բացուեր է պարտէզներ, ծառներ, ծաղիլքներ,  
Խաս վարդունաքներով. ախ արքայութիւն :

Դէմքեր ակնապարար՝ խելքի են զարար,  
Թէ սէրովբէ մը գար՝ գովելն էր անկար .  
Ղունկիանոսն ապիկար, մէկ մ'աչքով տեսնար  
Իւր զարդարանքներով, ախ արքայութիւն :

Ե. ՏԻԻՊԷԻԹ

Մի ճըկտիր բարձր աստիճանի, — Աշխարհ սուտ ու փուչ երազ է .  
Սըտառալ Աստուած, քէր զէնաաթ — Զէվք, կարգալ՝ ասոնք գըրուած է .  
Դարձեալ կըրկին քեզ տամ խըրատ՝ — Ի նեղութեանցդ ըլլաս ազատ .  
Միշտ աշխատէ, մ'աներ գանգատ, — Ղըսմէթ՝ խըղմէթին կապուած է .  
Տես քեզ ինչ լաւ էօրնէկ տըրի — ԶըղՂա ու լաց, մեղքըդ քաւուի .  
Զանացողը կը փըրկըրի, — Շընորհք՝ խընդրողին սըրուած է .  
Ղունկիանէ, կը ցանկանաս — Դըրախտին մէջ տեղ մ'ունենաս .  
Ինչպէս պիտոր արժանանաս — Եթէ քո սէրըդ մարուած է :

Զ. ՔՕՌ ՕՂԼԻ ԵՂԱՆԱԿ

Աստոյ արդար դատաստանին առջևը  
Թըշնամիքը սըրտանց սիրողը կ'ապրի .  
Վըրէժխընդիր չըլլալ վընաս տըրողին,  
Անխաշարութեամբ ներողը կ'ապրի .  
Պէտք է զէհիրին մէջ փէնդէհիր խառնել,  
Թուլ չըտալ իւր կամքին, մաքրութեամբ բըռնել .  
Փառք պատին աշխարհիս՝ ոտքի տակ առնել .  
Ապըստամբ մարմընուն տիրողը կ'ապրի .  
Կեանքերնուս դէստ էնող գալողը մահ է .  
Սնհոգ ու համարձակ քալողին ահ է .  
Ղունկիանոս, քեզ Փըրկչին հընազանդ պահէ .  
Խաչն ումուզին առնող կըրողը կ'ապրի :

Է

Նեղութիւնն որ շարուի կու գայ մեր վըրայ,  
Զեռք գարնենք քաջութեան, սիրտ կոտրելու չէ .  
Համբերենք նէ վարձքեր կ'առնենք պըսակներ,  
Յոյսերնիս Աստուծմէ հէջ կըտրելու չէ .  
Ուրախ պէտք ենք՝ որքան կըրենք չարչարանք .  
Հարկ ըլլայ նէ կեանքերնիս այ պիլէ տանք .  
Մեզ անդին պահուած է մեծ մըխիթարանք,  
Հանդիստ աս աշխարհի մէջ ըլլալու չէ :

Ի՞նչ հընար է՝ Ստուած մեզ մըտքէ հանէ .  
 Կըտորձութիւններու կեցեր սէյր կ'անէ .  
 Ուրեմն ասդիս լալ սըգալ արժան է ,  
 Խաչ կըրենք , պըզտիկ ու մեծ ընտրելու չէ :  
 Գութ ունի խիստ Յիսուս Փըրկիչ սիրելեաց ,  
 Պիտոր խառնէ զանոնք մէկ օր՝ երջանկաց .  
 Արգար դատաւորը՝ ոսկերք թըշնամեաց՝  
 Մի կարծեր , Ղունկիանոս , թէ մանտրելու չէ :

Ը

Աղօթքով հանապաղ ըլլանք զինադգեաց ,  
 Մեր քաջ զօրագըլխուն նըմանելու է .  
 Երբ կը պատերազմին մարմին ու աշխարհ՝  
 Աներկիւղ քաջութեամբ դէմ՝ դընելու է :  
 Վահան քաշենք սուրբ հաւատքնիս կուրծքերուս ,  
 Խաչ պայրադին տակէն չելլանք բընաւ դուրս .  
 Քըշենք կը փախցընենք ախոյեաններուս ,  
 Արթնութեամբ միշտ յաղթող գըտնըւելու է :  
 Սն հըպարտ սատանան ձըգենք ամօթով ,  
 Չ'իշխէ գայ մօտենայ մեզ՝ զինուորաց քով .  
 Աստծոյ հաճոյ ըլլանք խոնարհութենով ,  
 Ամէն բարի գործքով զարգարուելու է :  
 Մեզ հետ , Ղունկիանոս , կըւտողք կը կորընչին ,  
 Որքան որ կ'ուզեն նէ՝ թող գան մտրտընչին .  
 Փառաւոր անուանը Յիսուսի Փըրկչին՝  
 Չարչարանքներ կըրել ու մեռնելու է :

Թ

Ճէնկն աշխարհիս թըշնամեացմէ մի վախեր ,  
 Մարտընչիր , հասիր , զարկ , թող գայ թուր թըրի .  
 Մըշտընջնաւոր է վարձըր , ցընծումը ,  
 Նեղութիւնքն անցաւոր , քիչ , քանի մ' տարի :  
 Ախոյեաններուս դէմ աներկիւղ քալենք ,  
 Անթառամ պըսակը քաջութեամբ խըլենք ,  
 Որ զրախտը անճառ փառքեր վայելենք ,  
 Ըլլալու ենք աս մասին խիստ ժիր արի :  
 Որոգայթ կը լարէ սատանան խարգախ ,  
 Սակայն կինէ ունի մեղաէն շատ մեծ վախ .

Իմտատ կու գան հըրեշտակներ յերկնուց թախ ,  
 Կ' յաղթենք անոնց , կ'անենք մեք առ ու դերի :  
 Ղունկիանոս աս ճէնկը ֆէթ էնողներուն՝  
 Կը տըրուի անտըրտում՝ մեծ ուրախութիւն .  
 Սըքայութեան փառքն է անպատում՝ անհուն ,  
 Չի առնուի ոչ ղէլէմի , ոչ զըրի :

Ժ

Թըշնամեաց ֆէնտերը հասկընալու է ,  
 Որ հողոյ հէմ՝ մարմնոյ գործեն կը դարան .  
 Սշխարհ վըտանգալի , մարմինն ապըստամբ ,  
 Աս մէյտանին չարխաճին է սատանան :  
 Չեն կըրնայ էրեր մեզ՝ թէ ըլլան կըրակ ,  
 Հարկաւոր չէ մըտածմունքներ շատ բարակ .  
 Հաւատքը բերդ էրա՛ , յոյսըդ աշտարակ ,  
 Սէրըդ թուր , ջերմեռանդ աղօթքըդ վահան :  
 Սալ մի վախնար թէ սարսափ ճէնկ է բացուած ,  
 Յաղթողներուն թագ պըսակ կայ պատրաստած ,  
 Յիսուս զօրագըլուխ քովերս է կեցած ,  
 Դիւանք դողան , կ'ըլլան թէզ հալածական :  
 Ինչպէս կըրակ մը տաս խոտերու դէզին ,  
 Խաչին զօրութեամբ չարք կը խորվին կիզին ,  
 Ղունկիանոս , համբերող , խաչը ումուզին՝  
 Խոնարհ պէտք է ըլլայ Ստուծոյ ծառան :

ԺԱ

Միշտ պատերազմ ու փորձանք է կեանք մարդոյ ,  
 Աստծոյ սէրը սիրտը գամողը կ' յաղթէ .  
 Հաւատոյ նախանձով խիստ վառուելու է ,  
 Չարչարանաց քեասէն խըմօղը կ' յաղթէ :  
 Մեր դէմը թըշնամիք ինչպէս դիմանան ,  
 Յիսուս հետերնիս է , խաչէն կը գողան .  
 Վըրայ վազելու է առիւծի նըման .  
 Թուր վահան դէնքերով գիմողը կ' յաղթէ :  
 Ղունկիանոս , աշխարհըս անցաւոր , հէչ է .  
 Սնանց փառքին կեանքերնիս տանք՝ գեռ քիչ է .  
 Մարմինն որ զօրանայ՝ պօրան կը փըչէ .  
 Իւր արեան կաթիլը քամողը կ' յաղթէ :

ԺԲ. Ս Ա Մ Մ Ս Հ Ի

Ո՛վ սիրտ, մ'ինկնիր ցանկութեան հետ, բաղձանքդ կատարել չ'ըլ-  
 Ի՞նչ է ատ մեծ խորհուրդներդ. քեզ աշխարհի տիրել չ'ըլար: [լար.  
 Պաշտէ սոսկ քո տէր Աստուածըդ. ըստեղծուածքներ սիրել չ'ըլար.  
 Երկու հակառակ սէր սիրտդդ 'ի միասին կըրել չ'ըլար:  
 Թէ ճըրագ մ'ալ վառած ունիս, անի փըշել մարել չ'ըլար.  
 Սիրելիէն՝ սիրեցեալին վատ լուր տանիլ բերել չ'ըլար:  
 Տըղայ մ' չըլայ օրոցքին մէջ՝ անոր ծիծ տալ, օրել չ'ըլար.  
 Առանց լացի, Ղունկիանէ, Սըրբունաց հետ պարել չ'ըլար:

ԺԳ. Ա Շ Խ Ա Տ Ո Ի Թ Ե Ա Ն Վ Ր Ա Յ

Քըրտամբ երեսաց քոց կերիցես, ըսաց,  
 Մեր Տէրը մեզ տըւեց հրաման դատիլը.  
 Առաւել օգտաւոր կեցութիւն կենաց,  
 Խիստ գովելի է, պատուական՝ դատիլը:  
 Պէտք է մարդն ալ իրմէն խելք բանեցընէ,  
 Լաւ արհեստներու մէջ զինքը հընցընէ,  
 Զէնահաթին հետ միատեղ՝ կ'անցընէ  
 Թեւերն ոսկի խաս ապըրջան՝ դատիլը:  
 Բերեց կապեց զըսմէթն՝ Աստուած խըզմէթին,  
 Խայրէթին քով ի՞նչ կայ որ ըլլայ չէթին,  
 Թող մօտենայ հեղ մը չըպլախ անօթին  
 Տեսնէ ի՞նչ խէր ցըցնէ իրան դատիլը:  
 Առատ պարգէներով ապրուստը ճարել,  
 Անպահաս հաւաքել՝ զըրսէն ներս կըրել,  
 Հազար բարիքներով կու տայ զարդարել  
 Պատուական, փառաւոր սեղան՝ դատիլը:  
 Շըռայլութեամբ վատտակդ ալ մի զայ էներ,  
 Եւ ոչ ժըլատութեամբ քո անձրդ զըրկեր.  
 Հարըստութեամբ բարձրացան շատ աղբըտներ,  
 Գանձի նըման երբ որ զըտան դատիլը:  
 Մէկ բանան ականջին՝ լըսեն խըլերը,  
 Իրենց հալէն դանգատ հնող ծուլերը.  
 Ուսկի՞նք ըլլայ անգործներուն մալերը.  
 Հեռացուցեր են օգնական դատիլը:  
 Ո՛վ ոք աշխատութեան սըրտով կը ջանայ,  
 Հէջ մէկ բանի մ' կարօտ էհտա՞ծ չի մընայ.

Մալ ու տէօվէթ գանձ ու պատիւ կը ստանայ,  
 Հէմ տէր կ'անէ բարի անուան դատիլը:  
 Ի՞նչպէս չըսեմ՝ աշխատութիւնն անգին է.  
 Խըղճահարը տառասանքէն կը հանէ,  
 Մեղամաղձէն աղատ՝ աս վարձքն ալ կ'անէ՝  
 Կ'ըլլայ անոր գեղ ու դարման դատիլը:  
 Նըման է գունըզգուն ծաղկալի պաղչի,  
 Հէմ չորս կողմէն մէօհրած ապրանաց պօղչի,  
 Երես դարձընելով տօստերն որ փախչի,  
 Ան նեղ աւուրն է պահապան դատիլը:  
 Ալ ի՞նչ կը նայես, դու ելիր հոն գընա.  
 Կամք տըւողին համբաւը միշտ կը մընայ.  
 Յընձութեամբ սիրտը ետ չի՞ զըւարճանայ.  
 Է դարաստան բաց, փաք մէյտան՝ դատիլը:  
 Սըղարութիւնն ալ մի մոռնար միանգամ,  
 Ագահութեան ախտից փախիր յարածամ,  
 Հալալ արգիւնքիդ մէջ չըխառնես հարամ,  
 Որ կը լինի փուճ անպիտան՝ դատիլը:  
 Գէշը լաւին պաղի հեղ կը նախատէ,  
 Վար կը զարնէ, քամահըրելով կը ատէ.  
 Պատճառն աս է. ինքը թէմպէլ, թուլ, վատ է,  
 Խենդութեամբ կը սեպէ փուճ բան՝ դատիլը:  
 Վասն որոյ է փորը քաղցած, միսը բաց.  
 Լացէն զատ ի՞նչ պէտք է ատ կերպ յիմարաց.  
 Դատարկներն են փետրալի բարձ չար դիւաց.  
 Զուգեր մէկի՛մ՝ պիղծ սատանան՝ դատիլը:  
 Ղունկիանէ, չարն ու բարին լաւ զատէ,  
 Խօսքերըս լըսողաց խելք ու խըրատ է,  
 Աշխարհիս վըտանգէն զինքը կ'աղատէ,  
 Փըրկութեանն ալ է մեծ նըշան՝ դատիլը:

ԺԴ. Ա Խ Կ Է Օ Ն Ի Ի Լ Ի Ն Ե Ղ Ա Ն Ա Կ Ը

Արդեօք քեզ ի՞նչ հանդիպեցաւ. — Ինչո՞ւ վըրզովեցար, սըրտիկ.  
 Կարծես թէ Յովսէփի նըման — Յեգիպտոս ծախուեցար, սըրտիկ:  
 Ա՛խ, աւաղ, ցաւազար սըրտիկ,  
 Մի լար անմըխիթար սըրտիկ,  
 Սիրով համբերէ տար, սըրտիկ:

Ի՞նչ է ցաւըդ՝ մէկ ինձ ըսա, — Որ ցաւակից ըլլամ ես այ.  
Պիւլալիւի պէս կոծըդ տեսայ, — Հէրիք է, մաշեցար սըրտիկ:

Ա՛խ, աւանդ, ցաւագար սըրտիկ,  
Մի՛ լար անմըխիթար սըրտիկ,  
Սիրով համբերէ տար, սըրտիկ:

Կեան կու լսա՝ անշունչ կը մընաս, — Կեան սաստիկ սէր մը կ'իմանաս.  
Թէզ թէզ յերկինք կը սըլանաս, — Ո՛ւմ սիրահարուեցար, սըրտիկ:


Ա՛խ, աւանդ, ցաւագար սըրտիկ,  
Մի՛ լար անմըխիթար սըրտիկ,  
Սիրով համբերէ տար, սըրտիկ:

Ողբեր կ'անես տառ Ֆիրեատով, — Խոր խոցուած ես դեղուած նե.  
Ստտուածածնայ խիստ կարօտով — Լցուելով լըցուեցար, սըրտիկ: [տով:

Ա՛խ, աւանդ, ցաւագար սըրտիկ,  
Մի՛ լար անմըխիթար սըրտիկ,  
Սիրով համբերէ տար, սըրտիկ:

Ստ ի՞նչ սէր էր՝ որ կըրեցիր, — Քեզ կըրակի՛ մ' մերձեցուցիր.  
Ղուկիանոսն ալ հետդ էրեցիր — Երբ որ դու վառուեցար, սըրտիկ:

Ա՛խ, աւանդ, ցաւագար սըրտիկ,  
Մի՛ լար անմըխիթար սըրտիկ,  
Սիրով համբերէ տար, սըրտիկ:



### Մ Ա Ղ Թ Ա Ն Ք Ա Ռ Ս Ո Ւ Ր Բ Ս

#### Ա . Ա Ճ Է Մ Ի Ք

Հայրապետս ես, վարդապետս ես, վարպետս ես.  
Սիրաբն սիրով լըցու, Հայր Օգոստինոս.  
Քո զըզնումէդ, արտասուքէդ, եռանդէդ  
կը խընդրեմ ինձ ալ տու, Հայր Օգոստինոս:

Սուրբ անունդ է թըշնամեաց դէմ ահաւոր,  
Խօսքերըդ խոր, աստուածաբուն, դօրաւոր.  
Գութըդ շարժէ, ընդունէ զիս մասնաւոր,  
Աշակերտ ըլլալու, Հայր Օգոստինոս:

Զարմանալի գիտութեամբ ես իբր ծով,  
Քեզ զիմեցի մեծ փափաքով, մեծ սիրով.  
Մնվարժ կեցած եմ՝ պարզամիտ ըլլալով,  
Փութա զիս կըրթելու, Հայր Օգոստինոս:

Ղուկիանոսն եմ, խելքս ու յոյսըս քու քով է,  
Իմ բերանըս միշտ յաւիտեան քեզ գովէ.  
Ես կը ճըխամ, իմ խընտուածըս քեզնով է.  
Զիս ձեռքէ մի թողու, Հայր Օգոստինոս:

Բ

Գու սուրբ եկեղեցնայ մէկ պայծառափայլ  
Սնչէջ ջան մը եղար, Հայր Դոմինիկոս:  
Լոյսըդ արեւի պէս ծագեց ծաւալեց,  
Յընձաց բոլոր աշխարհ, Հայր Դոմինիկոս:

Քեզնով ընծայ ըռօղարին տըրուեցաւ,  
Եղբայրութեանը արք կանայք դըրուեցաւ,  
Սնթիւ անձինք մեղաւորներ փրկուեցաւ,  
Քաղցրագու թ բարերար Հայր Դոմինիկոս:

Երբ որ զիմեք դըթութեանըդ դուռը գանք,  
Սնչընարին մեր տէրտերը քեզ բանանք,  
Զի գիմանար սիրտըդ եթէ քիչ մը լանք.  
Կ'ըլլաս մեզ մըխիթար, Հայր Դոմինիկոս:

Խառնէ զիս սրբրոց հետ, մեծ շնորհք արաւ,  
Մորմոքողըս յուսովըզ կը գուրգուրայ,  
Հողըզ վաճբըզ Ղունկիանսին վըրայ՝  
Մի թողուր անկատար, Հայր Դոմինիկոս:

Գ

Ես հիւանդ եմ հոգևոր ու մարմնաւոր,  
Եմ խըղճալի ողորմելի, սուրբ Անտոն.  
Շըւարեր եմ, միայն յոյսըս քեզ մընաց,  
Հըրաշագործ ըսքանչելի սուրբ Անտոն:

Այս ցաւալի սիրտս է լըցուեր խոցերով,  
Քեզ զիմեր եմ, կը բողոքեմ լացերով:  
Թէ չողորմիս՝ վառուիմ կ'այրիմ բոցերով,  
Լըսէ ողբըս, ո՛վ սիրելի սուրբ Անտոն:

Կը վախեմ ա՛լ ցաւն՝ արեւըս չըմարէ,  
Շնորհք արա, խեղճիս հոգը գու կըրէ,  
Ա՛խ, տէ եկուր, եկուր ինձի ճար արէ,  
Իմ տէրտերս են անկըրելի, սուրբ Անտոն:

Շատ հիւանդներ բըժըշկեցիր լաւցուցիր,  
Կաղեր կուրեր ու մեռելներ սաղցուցիր,  
Դու խեղճերուն միշտ գըթութիւն ցըցուցիր,  
Ղունկիանոսն ալ չըրաղդ ըլլի, սուրբ Անտոն:

Դ

Ըսքանչեցուց, հիացուց ու ափշեցուց,  
Վարքդ է խելքի զարար, սուրբ Ֆըրանչիսկոս:  
Անքատասէր, հըրաշագործ, սըրբակաց,  
Փըրկչին նըմանեցար, սուրբ Ֆըրանչիսկոս:

Ընձայուեցաւ սըրբիդ հինգ վէրք տիրական.  
Ունիմ խոցեր կըսկըճալի սաստկական.  
Եկուր գիր վըրաս սուրբ ձեռքըդ փըրկական,  
Կը սպասեմ քեզ համար, սուրբ Ֆըրանչիսկոս:

Ունիս Աստոյ քով մեծ համարձակութիւն,  
Տէ՛, խընտացուր վըշտացեալըս դառնագոյն.  
Լէր փարատիչ սուգս ու սըրտիս ցաւերուն,  
Խըղճաւոյս խընամ տար, սուրբ Ֆըրանչիսկոս:

Քեզ սիրողաց անպատմելի գութ ունիս,  
Նեղուածներուն շուտ օգնութեան կը հասնիս,

Ղունկիանոսը արագ քու քովըդ տանիս,  
Ո՛հ, երբ գըտնանք իրար, սուրբ Ֆըրանչիսկոս:

Ե

Իմ ցաւերըս շատ են, սուրբ Վինչէնցիոս,  
Յաւակից ըլլալու տէ եկուր, եկուր:  
Վէրքերըս իմ վըրաս հընցաւ սաստկացաւ,  
Ինձի բըժըշկելու տէ եկուր, եկուր:

Արտասուեալոր աջօք աղաչանքս է աս,  
Խընդիրքըս ընդունիս, լացըս իմանաս.  
Իմ մահուանըս ատենը գաս քովս ըլլաս  
Հոգիս գուն առնելու տէ եկուր, եկուր:

Ես գերծ կ'ըլլամ վըշտաց եթէ խըղճացիր,  
Կարօտովդ, եմ տեսնըէ մէկ, երեցիր,  
Յիշածիս պէս՝ իսկոյն շուտ ինձի գարձիր  
Մի թողուր զիս լալու, տէ եկուր, եկուր:

Ղունկիանոսն եմ, քեզի գըտնայի մէկ հեղ,  
Պայծառ լոյս երեսդ է խիստ գեղեցկագեղ.  
Դըրախտին մէջ հըրճուինք քեզ հետ միատեղ,  
Ասոր յոյս մը տալու՝ տէ եկուր, եկուր:

Զ

Դըժբախտութեամբ՝ սուրբ Անտոն Հայր, - Դառնն վիճակի հասաց ես.  
Կը տանջըւիմ անյոյս անճար, - Հասիր օգնէ ա՛լ ինչ կ'աչես:  
Բազմաց հըրաշքներ ցըցուցիր, - Շատ խընդիրքներ կատարեցիր.  
Անթիւ տըրտմեալ խընտացուցիր, - Ինձի ինչօ՛ւ կը լացընես:

Հիւանդ տըկար աղքատ մընալ, - Աս նեղութեանց չեմ գիմանալ.  
Հէչ հընար է քո թերիւղ տալ, - Ինչուան զիս չըմըխիթարես:  
Դու հըզօր սուրբըդ պատուելի, - Հըրաշիւք ես ըսքանչելի.  
Ղունկիանոսը է հեէ կ'ըլլի, - Թէ մէկ անգամ իմս ես ըսես:

Է

Ո՛վ սուրբ Անտոն հըրաշագործ, - Մընացեր եմ քու ումուտիդ,  
Զիս ազատէ, քեզ զուրպան ան, - Բազմաբուրեան անուշ հոտիդ:  
Յաւերըս գըլուխ վըրցուցին, - Ինձի գերեզման ցըցուցին.  
Ահով երկիւզով լըցուցին, - Թէսլիմ եղայ գըթած սըրտիդ:

Տէր կենաս ա՛լ ինչէ՛ն վախնամ, - Թէ քեզ ապաստան ունենամ,

Հիւանդ եմ, խսկոյն կը սաղնամ, - Մէջքըս կապես նէ սուրբ դօտիդ :  
Ղունկիանսը ձէնդ իմանայ, - Յընծայ, ճըխայ, զըւարճանայ .  
Թող աշխարհ ցանկայ, հիանայ, - Կանչէ, ուրախ կեցուր մօտիդ :

Ը . Շ Է Ք Ի Ք

Լըսողք կը զարմանան՝ վարքիդ մաքրական ,  
Աչաց ցաւոց պաշտպան, Լուչիա սուրբ կոյս :  
Հըրաչքներդ երեցան, կոյրք բըժըշկուեցան,  
Ջերմեռանդքըդ շատցան, Լուչիա սուրբ կոյս :  
Ինձ ալ մէկ դեղ մ'ըսա՛, խաւարն եմ ես այ .  
Ի՛նչ խեղճութեան հասայ, օր մը չըտեսայ .  
Սուրբ անունդ որ ուսայ, կանչել ըսկըսայ՝  
Խիստ հոգուով բորբոքման, Լուչիա սուրբ կոյս :  
Չայնս հաւաչանաց՝ չի՛ տար մի իմաց՝  
Թէ ճարը քեզ մընաց . եկ աչքերըս բաց .  
Մըթընչաղ տեսողաց, խաւարապատաց՝  
Դեղն ես լուսաւորման, Լուչիա սուրբ կոյս :  
Ղունկիանոսին լըսես, կ'աղերսեմ ո՛հ ես,  
Մութ ամալըս փարատես, անես սըրատես .  
Կը սպասեմ դաս օգնես, տէ՛յ մահ քայլընես՝  
Առանց գաւազանի, Լուչիա սուրբ կոյս :

Թ

Քեզ աղդում մը եղաւ, խելքըդ հասաւ լաւ ,  
Պայծառացար մըտքով, Վառվառիա կոյս .  
Կըռքերը ջարդեցիր, չըխընկարկեցիր,  
Չօրացար հաւատքով, Վառվառիա կոյս :  
Հոգուով Սըբբով լըցուար, չերեցար անկար,  
Կամբըդ յայտնել կըրցար, հէջ չըվախեցար .  
Արեամբ ներկըւեցար, մարտիրոսուեցար,  
Անգութ հօրըդ ձեռքով, Վառվառիա կոյս :  
Հայրդ որ դահիճդ եղաւ, այդ շատ տըւեց ցաւ,  
Կըրակով էրուեցաւ, թէ՛դ պատժըւեցաւ .  
Վարքըդ հըռչակուեցաւ, համբաւդ աւելցաւ,  
Թահ թաղաւորաց քով, Վառվառիա կոյս :  
Ես ինչպէս չըփընտուեմ, Ղունկիանոսն եմ,  
Իարեխօս բըռներ եմ, ապաւիններ եմ :

Հըրաչքովդ ինձ ել դէմ, որ քեզ կը պատուեմ  
Երգով գովասանքով, Վառվառիա կոյս :

Ժ . Ի Լ Ս . Հ Ի Ք

Դիմեր եմ քեզ հըզօր կուսին, Ֆիլոմէնա սըրբուհի,  
Բաց տէրտերս, յայտնէ Յիսուսին, Ֆիլոմէնա սըրբուհի .  
Տըրտմութեան մութ սե ամպերով մըթընցած սըրտիս վըրայ,  
Ծագէ փայլէ արեւ լուսին, Ֆիլոմէնա սըրբուհի :  
Աստոյ գանձատանը մէջն ես, մէկ հատ անգին մարգարիտ,  
Լալով ողբով աղերսելով ընկայ բաղմաշարչարիդ .  
Վըշտալի կեանքէն աղատէ՛ նեղեալ տառապեալ դերիդ,  
Հասցուր Յիսուսիս սուրբ տեսին, Ֆիլոմէնա սըրբուհի :  
Հաղար տարի կեանք ունենամ, մեղքերըս լամ, դեռ քիչ է .  
Արիւնախաւըն արտասուօք հոգիս լըւամ, դեռ քիչ է .  
Ապաւէնս ես, օրը հեղ մը ես զո՛հ ըլլամ՝ դեռ քիչ է,  
Քեզի նըման բարեխօսին, Ֆիլոմէնա սըրբուհի :  
Անտանելի ցաւեր ունիմ, մագկանցմէ որ յոյս չըկայ,  
Գըթութեանըդ հանդիպելով՝ ողորմածիդ դուռն եկայ .  
Մէկ փըչեցու աւետարեր, քաղցր հոգմերըդ շընկընկալ .  
Սիրաը բացուի Ղունկիանոսին, Ֆիլոմէնա սըրբուհի :

ԺԱ

Խիստ հըզօր էք ու անթիւ էք, քաջ պահապան սուրբ կուսանք,  
Ո՛ր մէկըդ ես լեզուի առնեմ, յոյս ապաստան սուրբ կուսանք .  
Շուտ կը հասնիք ձեզ յիշողաց վըշտացելոց յօգնութիւն,  
Չեղնով կ'ըլլանք յայս կենցաղըս մենք անսասան, սուրբ կուսանք :  
Մըտածմունքով խելքս առեր էք, թէ յանկարձ ձեզ տեսայ նէ,  
Մեռնելուս հէջ չի՛ֆէ՞ մի կայ, գեղեցիկ Մարիանէ,  
Շատ սիրուն էք Հըռիփսիմէ, Վառվառիէ, Յուլիանէ,  
Դուք էք զարդը զարդարանքը արքայութեան, սուրբ կուսանք :  
Փաթթեր էք ու փաթթեր էք չորս կողմը Մայր ցանկալուն,  
Կը ըզմայլիք լոյս երեսին, երանի՛ ձեր աչքերուն .  
Զուարթածաղիկ հասակներըդ ալ ու էլլան զարդարուն,  
Դըրախտին մէջ կը ճըտվըտաք՝ աստղի նըման, սուրբ կուսանք :  
Աղբատ հոգիս Աստուածածնայ անվըտանդ իրան տալու  
Կ'աղաչեմ ձեզ, դուք աս մասին ինձ բարեխօս ըլլալու .  
Ղունկիանոսը սահաթ մ'առաջ ջանացէք ձեզ հասնելու,  
Չիւնքի չու՛նի աշխըրքիս մէջ բընակարան, սուրբ կուսանք :

ԺԲ · ՍՍՄՄԱՀԻ

Խիստ նեղած եմ, Յիսուս Փրկիչ, սուրբ Հրօգոս, ողորմեցէք.  
Մարիամ յոյս, բաղմնաշարչար Խարաւամպոս, ողորմեցէք.  
Հիւանդ եմ մտալուտ մահուան, եմ ես ախոս, ողորմեցէք,  
Սուրբ Սնտոն ըսրանչելի, սուրբ Ֆրրանչիսկոս, ողորմեցէք:

Ձեր աղօթքն է գեղ հիւանդաց, ախտածէտներ կը բըժըշկուին.  
Խեղճ չէք թողուր, ուրախ կ'առնէք՝ ձեզ ընկնող խեղճ ողորմելին.  
Բաղճանքնուն թէզ կը հասցընէք՝ ուլ որ ձեզ բարեխօս ունին,  
Ղերապայծառ Գրրիգոր Մեծն, Գովինիկոս, ողորմեցէք:

Նեղութիւնով կը տագնապիմ, խեղճուկ եմ, ընկած, ծերացած,  
Թափեր եմ ուժէ, կարիքէ, ամէն կերպիւ տըկարացած.  
Դուք իմ յոյս էք, ապաւենս էք, գըթած էք ու շատ ողորմած,  
Արագահաս Վինչէնցիոս, Օգոստինոս, ողորմեցէք:

Հազար հըրաշքներ գործողնիդ, միթէ ինձնէն ձեռք կը բաշէք.  
Քաւ լիցի, իմտատ հասնելու՝ խիստ շուտ միտք կը բերէք, կ'իշխէք.  
Ալ ինչ կ'ուզեմ, եթէ ինձի քաղցրահայեաց աչքով աչէք,  
Հըրակիզեալ Ղարենտիոս, Հերոնիմոս, ողորմեցէք:

Ոհ, զըզուեցայ դառն աշխարհէս, զի լեյուն է վըտանգներով,  
Բըռնէք, տարէք յարբայութիւն. ձըզէք զիս Աստուածածնայ քով.  
Գըտնեմ իմ Յիսուս Փրկիչըս, հըրճուիմ փառք տամ ուրախ սըրտով,  
Ոնո՛ւրիոս Հայր ճըզնաւոր, Սմբրոսիոս, ողորմեցէք:

Աղքատ, անճար, ողորմելի, հիւանդ Ղունկիանոսը ես եմ,  
Ինձ տըրտմելու՝ ուրախութեան ձեղանից մէկ լուր մը լըսեմ.  
Անմըխիթար մի թողուք զիս, սուրբքդ Աստուծոյ, ձեզի կ'ըսեմ,  
Կը սպասեմ ձեր օգնութեանը, կեցեր եմ հոս, ողորմեցէք:

ԺԳ · ՏԷՍՏԱՆ

ԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՅՐՆ ՅՈՎՍԷՓ

Ի մէջ եղեմական պայծառ զըրախտին  
Մէկ ծառ մը ծաղկեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ,  
Հըզոր թագաւորին Գաւթայ, իւր ցեղէն  
Հըրաշիւք զօրացար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Ըստ որում քեզ ընտրեց, սըրբեց, սուրբ Հոգին,  
Տըրուեցաւ ՚ի վերուստ շընորհքներ անդին.  
Անաղտ, անբիծ, արդար՝ Աստուծոյ աչքին  
Յանկալի զըտուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Լեղուի մի կ'առնուի զովասանքըդ քու,  
Կատարեալ սըրբութեամբ հասար մեծ պատուու.  
Լուսափայլ մարբաղարդ Կուսին Մարիամու  
Փեսայ ընտըրեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Բարձըր աստիճանիդ ո՛վ չի հիանար,  
Նըմանըդ մէյմըն ալ զըտուիլ ինչ հընար.  
Յիսուս ու Մարիամ քովըդ կը մընար,  
Շատ բէխտըտըրուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Աստուածահայր կոչուիլ, պատիւ ծայրագոյն.  
Խեղթի մի կը սըզմի, յարգելի անուն.  
Գըլուխ ու կառավար եղար տըներնուն,  
Հօգացող զըրուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Քաղցըր մօրը հետ իւր որդին պահեցիր,  
Աշխատութեամբըդ քո կերակըրեցիր,  
Ծառայութիւնդ երբ որ լըրման հասուցիր՝  
Աստուծմէ ուղուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Մէկ հիւանդութեամբ մը մահիճը ընկար,  
Փըրկչին տըրտմեցուցիր, թագուհին կու լար,  
Հոգիդ աւանդեցիր լաւ երջանկաբար,  
Աւ Աստուած փոխուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Մըտար երկինք, հասար մեծ իշխանութեան,  
Նըւերուեցաւ թագ պըսակներ զանազան.  
Սյդ փառքերուդ հըրեշտակներն հիացան,  
Խիստ փառաւորուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Նոր արեւ ծագեցար երկըրիս յերկնից,  
Եղար ցընճում տըրտմեցելոց ամենից.  
Թըռար ու սըլացար, հետ սերովութից՝  
Հըրճմամբ խառնըւեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Անթառամ ծաղիկներ, նէրկիզներ բերեն,  
Գոհարներու հետ զըլուխըդ զարդարեն.  
Գըթած մարգասիրին՝ դու իրմով իրեն  
Վարդ մը ընծայուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Տէր կացուց Քըրիստոս քեզ ամէն բանի,  
Հիւրիւմէթըդ թագաւորները չունի,  
Ո՛ր խընդիրըդ պիտոր Աստուծոյ չանցնի,  
Որ Փըրկչէն պատուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ:

Տես, եղար փարատիչ տարակուսանաց,  
Ահա որ հալածիչ օղային զիւաց,  
Բարեխօս բըռնեցին քեզ հոգեվարաց,

Երբ որ հըռչակուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ :  
 Տէ՛, եկ ցաւագարիս դեղ դարման արա,  
 Քեզ ցըցուցին բըժիշկ՝ վէրքերս ու՛մ տարայ :  
 Ամէնողորմ Աստուծմէ՛ դու մեր վըրայ  
 Քաջ պաշտպան դըրուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ :  
 Ղուենկիանոսն եմ, հասուր ինձ բարի մահուան,  
 Ձի կարօտ եմ հըզօր քո միջնորդութեան,  
 Այն վախտը ա՛լ ի՛նչ դող, ի՛նչ ահ ու սառան,  
 Թէ քովըս գըտուեցար, ո՛վ սուրբ Հայր Յովսէփ :

ԺԴ

ՍՈՒՐԲ ՊԱՆՈՒՅՆ ՀՐԵՏՏԱԿՆ

Գերապայծառ հըրեշտակ իմ պահապան,  
 Քեզի յանձնըւած եմ գըթութեամբ վերին,  
 Աշխարհք վըտանգալի, թըշնամիքս հըզօր,  
 Մի թողուր խոտորիւ աջ և ահեկին :  
 Յաղթահարեմ չարեաց որ վըրաս կու դան,  
 Հազար կերպ կերպ ցանկութիւններ մարմնական,  
 Չընկնիմ որոգայթը. յայտնի երևան  
 Ամէն խաբէութիւն՝ ժանտ հընոյ օձին :  
 Աստուած դիս բեզ յանձնեց, այս պաշտօնն ունիս,  
 Ըսկիզբէս թահ վերջըս՝ որ հետըս լինիս :  
 Հէմ պաշտպան պահապան ինձ անարժանիս,  
 Լոյս ցըցընողս ըլլաս շիտակ ճամբային :  
 Չես երևնար, պայծառ դէմքըդ չեմ տեսած,  
 Գոնեա սուրբ անունըդ ըլլայի լըսած :  
 Ինձ փառք կը համարիմ, մեծ պատուոյ հասած,  
 Երբ որ քու խընամբըդ վըրաս կը փայլին :  
 Հիւանդ կամ չըբաւոր խըղճ հալս որ տեսնես՝  
 Համբերութեամբ քաշել կը սորվեցընես :  
 Յաւակցելով ցաւիս ճար մը կը գըտնես,  
 Քեզ պէս դէրտի վառուիլ ու՛մ որ սիրելին :  
 Աղբատ եմ թէ տըգէտ՝ սըրտով կը սիրես,  
 Փորձանքէ կ'ազատես, չարը կը մարես :  
 Չարմանալի ջանքով հոգըս կը կըրես,  
 Կ'անես ընտիր զաւակ օրինաց վերին :

Տարակուսած վախտըս միշտ խորհուրդ կու տաս,  
 Նեղեալըս կը մըխիթարես անպակաս :  
 Չօր գիշեր հանապաղ հետըս կը մընաս,  
 Չես բաժնըւիր ինձէն՝ դու ամենեկին :  
 Անհաւատարիմ են մարդիկ, անհաստատ,  
 Կը մօտենան՝ երբ գործս յաջող, փողս առատ :  
 Յանկարճ տեսնան նեղութեան մէջ, օրըս վատ,  
 Երես կը դարձընեն հեռու կը փախչին :  
 Քաւ լիցի թէ երախտիքըդ գըլանամ,  
 Լաւ ազդումներ կ'ազդես՝ ներսէս կ'իմանամ,  
 Ես ի՛նչպէս չըպատուեմ, դէտըդ չըգիտնամ,  
 Հարազատ բարեկամ քեզ բարերարին :  
 Չես ձանձրանայ հալխիս յաշխատութենէ,  
 Ուրեմըն խըղմէթըդ տար գըլուիս հանէ :  
 Իմ փըրկութեանըս աս գեղ ու դարմանն է,  
 Սուրբ պատուէրքն Աստուծոյ սըրտիս մէջ պահուին :  
 Ըստ որում հանապաղ կ'ուզես իմ բարիս,  
 Քաղցրագոյն երեսօք ինձի երեկս :  
 Մահուան ատենը դու ձեռքովդ առ հոգիս,  
 Եղիր ինձ առաջնորդ ելլելու յերկին :  
 Հոգեվարութիւնըս չըլինի երկար,  
 Տեսնան նէ սատանայք կ'անցընին իրար :  
 Սոսկամ կը, մի թողուր քըննութեան համար,  
 Չը թափին կեցընեն դիւանքն օգային :  
 Յանկալիիդ բաց թողնելըս չէ հընար,  
 Պիտի մըտնանք երկինք քեզ հետ պարապար :  
 Ինձի ինչուան Աստուածածնայ քովը տար :  
 Յընձման օրը՝ վ'երափոխման իւր տօնին :  
 Խայաշներով կարծեմ երկինք բացուեցաւ :  
 Սէրն Յիսուսիս՝ վառուած սիրտըս լըցեցաւ :  
 Ախու՛վախով Ղուենկիանօսը մաչեցաւ,  
 Շուտով հասուր գիրկը Հօրն երկնաւորին :

### ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

#### ԵՂԲՕՐՍ ՀԻՒՍՆԴՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Խիստ ցաւեցայ՝ երբ լըսեցի մեր եղբայրը հիւանդ է,  
 Աշօթբով յԱստուած դիմեցի, մեր եղբայրը հիւանդ է.  
 Ես չըմեռած՝ մարդ չըմեռնի, չըտեսնամ կըսկիծները.  
 Սէրըս եռաց, արտասուեցի, մեր եղբայրը հիւանդ է:  
 Ղունկիանոսը կ'ըսէ. Եկէ՛ք տես երթանք մէկտեղ սիրով,  
 Սիրտը բանանք համեղ պըտղով, տանձ ու խընձոր, նըռներով,  
 Մըխիթարենք զանի անուշ աստուածային խօսքերով.  
 Տէր տեսցէ և ուղորմեսցի, մեր եղբայրը հիւանդ է:

#### ԿԷՕՋԼԻՒԿԻՍ ԿՈՐՈՒՍԸ

Ո՛ հայր Սնտոն, գողցուցեր եմ կէօղլիւկըս, քեզնէն կ'ուզեմ,  
 Ո՛վ կըսէ՛ ես վերցուցեր եմ. կէօղլիւկըս քեզնէն կ'ուզեմ.  
 Կը նեղուի սիրտըս՝ ըստ որում գըրէս կարողըս եղայ,  
 Իբր աչքերըս կուրցուցեր եմ. կէօղլիւկըս քեզնէն կ'ուզեմ:  
 Արագահաս սուրբք Աստուծոյ Ղունկիանոսին խընտացու,  
 Ո՛վ է տարեր, ո՛ւր է ընկեր՝ գոնեա տեղը իմացու.  
 Ինչ և իցէ ըսքանչելի հըրաշիւքըդ ինձ դարձու,  
 Պիտոր գըտնես, կորցուցեր եմ, կէօղլիւկըս քեզնէն կ'ուզեմ:

#### ՄԻՒԹԱՐՈՒԹԻՒՆ ՎՍՍՆ ՄԱՀՈՒՍՆ ՔՐՈՋ

Լըսեցի, սիրելի, քո քոյրըդ մեռաւ. դու ողջ եղիր.  
 Փըրկչին խիստ հաճոյ ըլլալուն՝ քովն առաւ. դու ողջ եղիր.  
 Բայց մեզ թողուց սըգերու մէջ դառնագոյն կըսկիծներով.  
 Ինքը սըբոց օթեանը թէզ թըռաւ, դու ողջ եղիր:  
 Տահա ծագիկ հասակին մէջ թարչամեցաւ թափեցաւ,  
 Սաղութ կերպ կերպ հիւանդութեամբ յաստիս ապաշխարեցաւ.  
 Միշտ կը բաղձար անանց կեանքին, իւր փափաքը լըցուեցաւ,  
 Սաստիկ կարօտով Յիսուսի էր ծարաւ, դու ողջ եղիր:

Աստոյ կամբին հընազանդէ, պէտք չէ խիստ շատ լաց ու թաց.  
 Բարի մահուամբ սըբբութեամբ լաւ աշխարհէս նա որ գընաց.  
 Մեկասկած ան խառնըւեցաւ հետ մաքրադարձ կուսանաց,  
 Արդ կը վայելէ պըսակն համասփիւսաւ, դու ողջ եղիր:  
 Մահը եղաւ հըրաշալի. տեսնողն՝ երանի կու տար.  
 Հողին սուրբ քեզ մըխիթարէ, ըլլայ սըբտիդ հովահար:  
 Ղունկիանոսը կ'ըսէ՛. քոյր իմ Սըբբուհի՛ մի մորմաքար,  
 Ոչ թէ մեր ջահը մարաւ, այլ նոր վառաւ. դու ողջ եղիր:

#### ՀՐԱԺԵՇՏ Ի ՍԻՐԵԼԵԱՅ

Արդ, սիրելիք, իմացընեմ. հոս մընալս Աստուած գիտէ.  
 Կարծեմ թէ բաժնըւինք պիտոր. մէյմ՝ ալ գալս Սստուած գիտէ.  
 Թէ ձեր ցաւն է սաստիկ, գիտնաք՝ իմ ցաւս է խիստ սաստկագին,  
 Այնպէս տըխրութեան մէջն եմ՝ որ այլ խընտայս Սստուած գիտէ:  
 Այնտհեմ մարդկանց ձեռքն ինկանք, իմ ղէտըս չըգիտցըւաւ.  
 Բարեկամքըս օտարացան ու պատիւըս վերցըւաւ:  
 Ատոնք հող չէ, բայց ձեզանից անջատիլս է ինձի ցաւ.  
 Վիշտըս շատցաւ, աս մասին իմ միւշկիւլ հալս Սստուած գիտէ:  
 Բարոյ հակառակ կեցաւ ան չարանախանձ սատանան.  
 Գընաց չար մարդկանց գըրգըռեց, իրարու դըրդող եղան.  
 Հասկըցայ՝ ինձ համար ոմանք խօսք լըսեն՝ կը զայրանան.  
 Ես ալ միտք գըրի գընալու. ո՛ւր երթալս Սստուած գիտէ:  
 Մըտքէ աղօթքէ մի մոռնաք ցաւալի Ղունկիանոսին.  
 Սըբտիկըս չի մըխիթարուի, հաղար յորդորանք խօսին.  
 Արժանանանք արքայութեան, հոն հըրճուինք մեք միասին.  
 Ալ աս աշխարհիս երեսը՝ ձեզ տեսնալս Աստուած գիտէ:

#### ԴՍՐՁԵԱԼ ՀՐԱԺԵՇՏ Ի ՍԻՐԵԼԵԱՅ

Աղեիւ սիրելիք, իմ գանգատս է ձեզտէն.  
 Ի՞նչ պատճառի խեղճես աչքէ ձըգեցիք.  
 Առաջուց ասպէս կը սիրէիք ինձի.  
 Զարմանք չէ՛ մի՛ խսկոյն երես դարձուցիք:  
 Մէկ վախտ մը միջընիս պատիւ կար, սէր կար,  
 Որ մը չըտեսնայինք մէկըզմէկ՝ չ'ըլլար,  
 Գաւաթներ կը դառնար մեր կենաց համար.  
 Հիմա սլ չէք ճանչնար, օտարացուցիք:

Ուրիշ նոր խրնատումներ սըրտիս մէջ լըցուան,  
 Քանզի հասաւ օրը սուրբ Վերափոխման,  
 Կ'երթայ Ղուենկիանոսը չի մընար աչնան.  
 Դուք սաղ ու սէլամէթ, ողջ առողջ կեցիք:

**ՁԵՌՍՍՈՒՆ ԱՇՍԿԵՐՏԻՍ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ**

Տըխրութիւնը պատեց, տըրտում եմ, քանզի  
 Սերելի աչկերտս իմ խիտ հիւընդցեր է.  
 Բըռներ է յանկարծ վատ մէկ տենդ մը սաստիկ,  
 Ու յուշաթափ 'ի մահիճըս գըցեր է:  
 Կըսկըծալի սըրտով տեսնելու գացի.  
 Կամաց մը վըրայէն եօղանն ես բացի.  
 Գըրիգոր, ո՛ւր տեղդ կը ցաւի, հարցի.  
 Սս ինչ անողորմ ցաւ քեզ մերձեցեր է:  
 Նըւաղ ձէնով մ'ըսաց. Եկեր է տացուս.  
 Սէրըս եռաց, փըղըձկեցայ յարտասուս.  
 Ինչպէս կըրնամ գինըս բըռնել կենալ սուս,  
 Զըւարթ դէմքէն պայծառ դունը վըրցեր է:  
 Աչքերը կիսաբաց, դէմքը աւերուած,  
 Զըխընտալն արդեօք ինձ յուժէ է տըրուած.  
 Պըտուղը խանդարուած, տերեւը ցըրուած.  
 Դեղնած սօլմիչ եղած պաղ մը դարձեր է:  
 Երբ տըբունը ակընջներըս իմացաւ.  
 Ես իսկոյն թալկացայ ու յուչքըս անցաւ,  
 Կըսկըծներուն այլ անձըս չըդիմացաւ,  
 Ինձի ալ իրեն հետ քէֆսըղցուցեր է:  
 Արտօսըր կը ցօղէ մայրն աղէխորով.  
 Խեղբ մի է մընացեր եղբըրտոցը քով:  
 Կը ցաւակցին մէկտեղ դըրացիններով.  
 Բոլոր աղգականքն ալ վըշտացուցեր է:  
 Սիրելիքը մէհսուն քովն եղան գումար,  
 Բըժըշկութեանը շուտ ո՛վ գըտնայ հընար:  
 Պջը սէրվի ֆիտան, որպէս տալ չինար,  
 Դառն հողմով մը ցաւը փըչեր չըրջեր է:  
 Փութացէք, հասուցէք բըժիշկներ ճարտար,  
 Գան տան կենսատու թէղ դեղ առողջարար.  
 Ատոր առ կերպ կերպարանը խեղճ տըկար,  
 Ներքըս հոգով մըտմըտուքով լըցեր է:

Բարկըցեր է՝ ինչպէս վարդերու թերը.  
 Բարեխօս բըռներ եմ ամէն սըրբերը:  
 Սաստիկ կասկածելի մըտածմունքները՝  
 Դէրտլի սըրտիս վըրայ վէրքեր բացեր է:  
 Մէկ բացուէր, լըսէի բաղցրախօս լեզուն.  
 Դու բըժըշկէ, Մայր սուրբ, գըթութեամբդ անհուն.  
 Շուտ հասնի իւր ուսման, գըրին, կարգըուն.  
 Գըրիչը սուգ, զիրքը մէլիւ կեցեր է:  
 Խէլքէնին կը փընտուեն մանկունը դըպրատան,  
 Տես ինչ ողբեր կ'անեն երբ որ իմանան:  
 Թէ և թարչամեր է խօս վարդի նըման.  
 Բայց խընտացինք, քիչ մը լաւին դարձեր է:  
 Պարտէզի մ'դատեցայ ես այսչափ տարի,  
 Քեզ ծաղիկ մ'հասուցի, ո՛վ Տէր իմ բարի.  
 Կը պարծենայ, իրան փառք կը համարի  
 Դասընկեր մը՝ իւր հետ որ կարգըցեր է:  
 Խոհեմ է, հըպատակ, սըրամիտ, աղուոր,  
 Համբաւը հէլէ կը հըռչակուի նոր նոր:  
 Հասկըցայ, Աստուածըս ինձ շատ սիրեց՝ որ  
 Աղաչանքս ընդուներ, ձէնս իմացեր է:  
 Ղուենկիանոսն եմ, մըխիթարանք թէղ գըտայ.  
 Ինչպէս լեզուս իմ Արարչիս փառք չըտայ:  
 Ախտացեալ աչկերտիս խուցը ներս մըտայ,  
 Տեսայ լըման առողջացեր, ստղցեր է:

**ԽԵԼՔԻՆ ՈՒ ԲԱԽՏԻՆ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ**

Խեղքն ու Բէխտը իրարու դէմ պարծեցան.  
 Խեղքը ըսաց. Տէօվէթ գըտնալն ինձնով է.  
 Բէխտը ըսաց. Ես միշտ ցընծում խընտում եմ,  
 Տըրտմեալներուն ուրախանալն ինձնով է:  
 Խեղքը ըսաց. Եկ՛՛՛ր, մէկ լաւ մըտիկ տուր.  
 Կ'անեմ ամէն գործը փաք թէմիզ մարուր,  
 Պըտըտիմ մէճլիսներ՝ գըտնըլիմ նէ ուր.  
 Սիրով վարուիլ, զուարճանալն ինձնով է:  
 Բէխտը կ'ըսէ. Ընկեր, խոր կը քընանաս.  
 Ես չըլլիմ փէրուչան՝ նըկուն կը մընաս.  
 Երբ հասնիմ քեզ՝ ան վախտ դու կը զօրանաս.  
 Թէ հասկընաս՝ քո պարծենալն ինձնով է:

Խեղբը կ'ըսէ. Անմիտ յիմար, ինչ կ'ըսես.  
 Շինութիւն եմ գեղ ու քաղքի, դուրս ու ներս.  
 Օրը անթիւ արունք կ'ըլլայ՝ չըլլամ ես.  
 Մարդիկ, աշխարհք խաղաղ մընայն ինձնով է:  
 Բէխտը կ'ըսէ. Ինձ գըրքի մէջ թող գըրեն.  
 Ձիս թագուհիք, թագաւորներ կը սիրեն.  
 Սմուր բերդեր, շէն քաղքըներ կը տիրեն,  
 Գիւշմաններուն գողալ վախնայն ինձնով է:  
 Խեղբը կ'ըսէ. Փընտառոյ է շատ սերտ սիրով,  
 Յանկալի եմ, սակայն չեմ ծախու փարով.  
 Տըներ տեղեր կը լեցընեմ գանձերով,  
 Պատուոյ հասնիլն, երջանկանայն ինձնով է:  
 Բէխտը կ'ըսէ. Գանձերդ իմ ձեռքըս կու գան.  
 Անաշխատ ընչաւէտ չըրաղներըս կան.  
 Մեծ պըզտիկ կարօտըս քաշեն, կը ցանկան,  
 Գիտեն՝ իրենց հարբատանայն ինձնով է:  
 Խեղբը կ'ըսէ. Ծանրը անշարժ կը մընամ,  
 Չորս կողմանէն խօսք ու խապար կ'իմանամ.  
 Չարմանալի խօս մէթահներ կը բանամ,  
 Բարձրին փոքրին գործը տեսնայն ինձնով է:  
 Բէխտը կ'ըսէ. Աղքատ խեղճեր պայ կ'անեմ,  
 Անոնց՝ ոսկի, մարգարիտներ փայ կ'անեմ,  
 Ընկնողներուն ձեռք կը բըռնեմ սայ կ'անեմ.  
 Շատ որբերուն յառաջանայն ինձնով է:  
 Խեղբը կ'ըսէ. Մէկ մէկ մէջ տեղ թող բերեն.  
 Ըսածներդ՝ աշխարհօրէն փառքեր են.  
 Տես, խելացիք անանց կեանքը կը սիրեն.  
 Յարբայութիւն երթալ մըտնայն ինձնով է:  
 Բէխտը կ'ըսէ. Չանաս պատիւըս խըլել,  
 Ի՞նչ կ'ըսէիր ինչուան հիմա. գէմն ելլել.  
 Մի փախչիր առջևէս՝ երկինք ցըցընել.  
 Խօսըդ հատնիլ ու լեզուիդ լայն ինձնով է:  
 Խեղբը կ'ըսէ. Պիտոր խոնարհիմ վախտին,  
 Չեմ կըրնար ելլել ես գըլոխ հետ Բէխտին.  
 Երկուքս որ մէկ ըլլանք՝ կը նըստինք թախտին  
 Մէնէկ չըսուիր՝ թագաւորն ալ ինձնով է:  
 Բէխտը կ'ըսէ. Խոհեմութեամբ գըրցեցիր.  
 Տէ ատ մըտքիդ վըրայ անփոփոխ կեցիր.  
 Ճըշմարտութեան սէրդ որ յայտնի ցըցուցիր,

Պատուոյդ պայծառ շէօհրէթմա տալն ինձնով է:  
 Ղուսկիանոսն եմ, կերպով մ'երբ միջնորդեցի,  
 Խեղքն ու Բէխտն իրարու հետ հաշտեցուցի,  
 Անբակ ամուր մէկ սիրով մը կապեցի.  
 Լըսողք իմաստնոց զարմանալն ինձնով է:

Ա.ՂԵՐՍԱԳ.ԻՐԻ ԵՐԿՈՒ


ԱՌ ՏԻԿԻՆՆ ՏԻԻՋԵԱՆ ՅԱԿՈՎԲ ԶԵԼԷՊԻՈՅ


Ա.

Ո՛վ սըրբասէր Տուտու, ծաղիկ պարծանաց.  
 Լըսէ աղիողորմ իմ աղաչանաց.  
 Բընիկ երկիրս կարին էր՝ մայր քաղաքաց.  
 Քահուկցանք, հարկատու եղանք Ռուսաց:  
 Տէ ուշ գիր, քաղցրասիրտ, պատմեմ զիմ վիրաց,  
 Թէ ինչպէս նեղութիւնք արագ ժամանեաց.  
 Հարուստ էի ես, տէր մալի տպրանաց,  
 Այժմ՝ ընկած անպատիւ եմ, վար աղքատաց:  
 Ո՛ր աղատէ զիս պարտուց պարտատիրաց.  
 Տալիք ունիմ անգութ մարդկանց տտելաց.  
 Խեղճ անգործ եղկելուս ոչ որ չըխըղճաց,  
 Գըթութեամբն Աստուծոյ՝ միտքս ինձ քեզ աղբեաց:  
 Ո՛ր տըրտումը քեզի ընկաւ՝ չըխընտաց.  
 Նըման Աստուածածնայ՝ բարձող ես վըշտաց.  
 Տես իմ խեղճութիւնըս, համբոյր քո ձեռաց,  
 Անթով կը չըրջիմ՝ ի մէջ հէմէրեաց:  
 Չեմ կըրնոյ հասցընել կարիք տանջանաց.  
 Յետ Աստուծոյ միայն յոյսըս քեզ մընաց.  
 Ինձ գործի գընելու գըրցէ Չէլէպեաց.  
 Ըլլամ օրհնող և աղօթող ձեր կենաց,  
 Գուռն ողորմութեան մը Ղուսկիանոսին բաց,  
 Պատիւ Քըրիստոսի, սըրբոց հրեշտակաց.  
 Այս հոգըս հոգալու եղիր անմուռաց.  
 Աստուած քեզ հասցընէ երկնային փառաց:

Բ

Չառի յարգութենէդ լուր մ'ուրախարար,  
 Յոյս առւիր, կ'աղաչեմ, յիչէ, մի մոռնար.  
 Չունիմ կարողութիւն համբերել երկար.  
 Կը տանջուիմ զօր ու գիշեր չարաչար:  
 Իմ սիրտս է վիրօք լի, ցաւս է անհամար,  
 Կ'անցնի կեանքսս ախով, օրքս մութ խաւար.  
 Այս նեղութեանցքս ո՛վ կըրնայ դիմանալ.  
 Քեզնով կ'ըլայ վըշտացքս ցօղ զովարար:  
 Մէկ մը՝ յոյժ ծարուելով՝ պաղ գետ մը երթար.  
 Չըխըմէր զովանար՝ ինչո՞ւ պէտք կու գար.  
 Քեզ ընկնալ՝ սօջ ելլալ, տես, չէ՛ մի դըժուար.  
 Ո՛վ այսօր ինծի մէկ աւետիք մը տար,  
 Խեղճ եմ, եղիելի եմ, պանդուխտ եմ օտար,  
 Առանց քեզ՝ դեղ վիրաց դըտնալս է անկար.  
 Չըրցեցիր Չէլէպեաց արդեօք մեզ համար,  
 Գործի մ'դընեն ըլլան ինձ խընամատար:  
 Երբ զիս խընտացուցիր, նեղութիւնս հոգար,  
 Վարճք կ'առնես Աստուծմէ դու մէկին հազար,  
 Անթառամ պըսակ, թագ յօրինուած դոհար,  
 Չարդարէ գըլուխըդ Աստուած հայրաբար:  
 Քեզ օգնական ըլլայ սուրբ Աստուածամար,  
 Իւր քաղցըր Որդւոյն հետ տեսցընէ իրար,  
 Պատուէ պատիւ հանէ՝ սրբոց հաւասար,  
 Ըլաս Հոգւոյն սրբոց մաքրազարդ տաճար:  
 Ղունկիանոսն եմ. եղեր է խիստ խեղճ տրկար.  
 Հասիր օգնէ, հասիր, ալ մի ուշանար.  
 Թէ թէզափոյթ չանես դու ինծի մէկ ճար,  
 Քեզ ողբով անհանգիստ կ'անեմ անդադար:





ՀՀ Ազգային գրադարան



NL0685930

